

ԱՐՄԵՆ ՔԻՒՔԵԱՆ

ԽԵՂԱԹԻՒՐՈՒՄ
ԵՒ



ԽԵՂԱԹԻՒՐՈՒՄ

Թուրքը օսմանական, յատկապէս քեմալական, ստորակայութեան բարդոյթէ կը տառապի:

Վաչկատուն եւ ուրոյն մշակոյթէ զուրկ, կեղրոնական Ասիոյ խորքերէն եկած եւ չնորհիւ բիրտ ոյժի Փոքր Ասիա տեղաւորուած, սակայն իր նուաճողական կարողութիւնը կորսնցուցած Օսմանեան Կայսրութիւնը իսլամ կայսրութիւն մըն էր եւ ազգային գիտակցութենէ՝ թրքութեան հասկացողութենէն զուրկ էր:

Օսմանեան Կայսրութիւնը կայսրութիւն մըն էր առանց ինքնուրոյն ժողովուրդի, ինչպէս անցեալին եղած էին բոլոր կայսրութիւնները: Կայսրութիւն մըն էր, ուր թէ՛ մահմետական եւ թէ՛ քրիստոնեայ ազգեր նոյն դրօշակին տակ հաւաքուած էին: Օսմանեան ազգային հասկացողութիւն մը, ազգային զգացում մը չկար եւ չէր ալ կընար ըլլար: Զանազան ազգերը իր մէջ պարփակող այս կայսրութեան մէջ օսմանացի թուրքը փոքրամասնութիւն մըն էր:

Իրենց կրօնքին՝ իսլամութեան եւ իսլամութեան հետեւանքով ալ արաբական ու յետոյ ալ պարսկական մշակոյթներու ազգեցութեամբ թուրքին ազգային զգացումը հետզհետէ տկարացած էր: Մինչեւ 1911, օսմանեան դպրոցներու մէջ փոխանակ թրքական պատմութիւն սորվեցնելու, Մուհամմէտի կենսագրութեամբ սկսած մահմետական-օսմանեան պատմութիւն մը կը դասաւանդուէր:

Մինչեւ 19-րդ դար հայրենիքի ըմբռնում չկար: Հայրենիք բառը կը գործածուէր ծննդավայր կամ բնակավայր իմաստով:

Կայսրութիւնը ազգային քայլերգ իսկ չունէր: Երբ 1908-ին Երիտթուրքերու յեղափոխութեամբ Սուլթան Համիտ կը ստիպուէր սահմանադրութիւնը վերահաստատել, Սելանիկի ու ԿՊՈւմոյ մէջ, ուրախութեան ցոյցերու ընթացքին, ազգային քայլերգի չգոյութեան պատճառով՝ ֆրանսական «Մարսէյէզ»-ը երգուած էր:

Օսմանեան Կայսրութեան ղեկավարութիւնն ալ՝ սուլթանները եւ մեծ վեզիրները, որոնցմէ ոմանք խառն կամ ոչ-մահմետական ծագում ունեցած են, ի շահ այս բազմազգ պետութեան գոյատեւման՝ թուրք ազգայնականութեան բնաւ ոյժ չեն տուած: Ճիշդ այդ պատճառով ալ, հանրապետական շրջանի թուրք ազգային գիտակցութեան գաղափարը մշակող մտաւորական դասակարգը զանոնք մեղադրած է թուրք ցեղը բնաջնջելու յանցանքով:

Փոքր տարիքին մահմետականացուած (տեւշիրմէ) տղոցմէ ոմանք բարձր ուսում ստանալէ ու պետական վարչամեքենային մէջ պատասխանատու պաշտօններու բարձրանալէ յետոյ, թուրքերուն միշտ վատ աչքով նայած են:

Օսմանեան շրջանին մտաւորական ու հարուստ դասակարգին համար թուրք բառը հաճելի իմաստ մը չէ ունեցած: Գործածուած է որպէս անարդական բառ՝ գիւղացի, կոչտ, անուս, հասկացողութենէ զուրկ, անխելք իմաստներով: Թուրք պետական պաշտօնեայ եւ պատմաբան Նահիմա Մուսթաֆա Ֆենտարի (1655-1716) իր Tarihte Türkler և Tarih-i Nâîma (թուրքերը Պատմութեան Ընթացքին և Նահիմայի Պատմութիւնը) անուն գիրքին մէջ թուրքը կը ներկայացնէ հետեւեալ բառերով: «Հասկացողութենէ զուրկ, խարդախ, տգեղ դիմագիծով անձ մը»: Եւրոպացին ալ թուրքին վատ աչքով նայած է: Անոնց համար թուրք կը նշանակէր բարբարոս, բռնակալ, բիրտ, իմացականութենէ զուրկ անհատ մը:

Երբ բազմաթիւ լեզուներու տիրապետած, յատկապէս թրքագէտ, դասախօս, ծագումով հըրեայ, հունդարացի Վամբերի (Armin Vambery, 1832-1913), որուն իսկական ազգանունը

Wamberger եղած է, Միջին Ասիոյ վաչկատուն ու թափառական թուրքերուն եւ Փոքր Ասիոյ օսմանցի թուրքերուն ցեղային ու մշակութային կապերուն մասին ելոյթներ կ'ունենայ, ուսեալ դասակարգը կ'ընդվզի, ինքզինք նախատուած կը զգայ:

Օսմանեան Կայսրութեան մէջ թրքութեան դաղափարը եւ հետեւաբար թուրք ազգային գիտակցութիւնը չափազանց տկարացած էր:

Ազգային գիտակցութեան չգոյութեան հետեւանքով՝ օսմանեան սահմաններու մէջ ապրող ազգերու ազատագրական շարժումները փոխանակ ազգային ինքնորոշում նկատուելու, կը նկատուէին ապերախտութիւն եւ դաւաճանութիւն: Թուրք, պուլկար, հայ, յոյն, հրեայ, արաբ, սերպ, մակեդոնացի չկար, այլ կար օսմանցի: Ուրեմն ինչո՞ւ սահմանային ազգերը կը բաժնուէին: Ատիկա ապերախտութիւն էր, դաւաճանութիւն էր:

Յ Նոյեմբեր 1839-ին կը հոչակուի «Թանգիմաթ Ֆէրմանը» կոչեցեալ բարեփոխութիւններու ծրագիր մը: Օսմանցին մարդկային իրաւունքները պետական երաշխաւորութեան տակ կ'առնուին: Բոլոր օսմանցիները, առանց ազգութեան ու կրօնքի խորութեան, յաչս օրէնքի՝ իրարու հաւասար կը նկատուին: Մահմետական տարրը իր գերակայութիւնը կը կորսնցնէ, որ որոշ անհանգստութիւններու տեղի կու տայ: Պետական աւագանիին կ'արգիլուի քմահաճ տնօրինութիւններ կատարել, որոնք կը կիրարկուէին պետութեան հիմնուած օրէն ի վեր:

Հստ իսլամ կրօնքին՝ «Իսլամը միշտ բարձր է»: Յաղթական օսմանցին, արտաքին ճնշումներու հետեւանքով, երբ կը ստիպուի իր ծառային (raya) հետ հաւասարէ-հաւասար համաձայնութիւն ստորագրել, իր մէջ բարեկարգումներու դաղափարին դէմ ընդվզում մը, անհանդուրժողականութիւն մը կը սկսի:

Rev. Frederick Davis Greene 1897-ին հրատարակած իր The Rule of the Turk, and the Armenian Crisis անուն գիրքին մէջ կը գրէ. «Երբ այս հրովարտակի մեկնաբանութիւնը եւ գործադրութիւնը բացարձակապէս թուրք կառավարութեան ձեռքն է, կարիք չկայ ըսելու, թէ ասիկա մեռեալ հրովարտակ մըն է»:

Մեծ վեզիր (եպարքոս, վարչապետ) Ալի փաշա, Ղրիմի պատերազմին վերջ տուող Փարիզի Դաշնագրի (30 Մարտ 1856) նախօրեակին, Անգլիոյ դեսպան Լորտ Սթրատֆորտ Տրետֆլիֆի (Stradford de Redcliffe) յորդորով, 12 Փետրուար 1856-ին կը յայտարարէ «Թանգիմաթը Հայրիյէ» (Tanzimat-i Hayriye) պետական համակարգի արդիականացման հրովարտակը (Հաթթը Հիւմայիւն): Այս վերակազմակերպումի եւ բարեփոխութիւններու հրովարտակով՝ կայսրութեան մէջ տեսականօրէն վերջ կը տրուի կայսրութիւնը կազմող ազգային եւ կրօնական խումբերու հանդէպ գործադրուող գերադաս եւ ստորագա կարգավիճակին:

Հստ այս հրովարտակի Յ-րդ յօդուածին, ոչ-իսլամ ժողովուրդներ, որոշ պայմանաժամի մը մէջ, պիտի պատրաստեն իրենց համայնքին ընկերային, կրօնական եւ մշակութային կառուցուածքը յօրինող «կանոնագիր» մը ու զայն պիտի ներկայացնեն կառավարութեան: Տոքթ. Սերվիչէն, Տոքթ. Ռուսինեան, Գրիգոր Օտեան, Գրիգոր Աղաթոն, Նիկողոս Պալեան եւ կարապետ իւթիւճեան կը պատրաստեն մեր



«Ազգային Մահմանադրութիւն» կոչուած 145 յօդուածէ բաղկացած «կանոնագիր»-ը: 20 Մայիս 1860-ին, Ազգային Ընդհանուր Ժողովը զայն կը վաւերացնէ եւ 24 Մայիս 1860-ին ալ կը յանձնուի պետութեան: Կառավարութիւնը կարգ մը փոփոխութիւններէ յետոյ՝ 99 յօդուածի վերածուած այս «կանոնագիր»-ը 17 Մարտ 1863-ին կը վաւերացնէ:

Գրիգոր Օտեան

Արդէն իսկ մեռեալ ծնած «Հաթթը Հիւմայիւն»-ի հեղինակ, դիւանագիտական խարդախութիւններու հմուտ վարպետ, երեք անգամ արտաքին գործերու նախարար ու հայոց Ազգային Սահմանադրութեան քննարկուած օրերուն ալ՝ մեծ վեզիր Մուհամմէտ Խմին Ալի փաշա կ'ըսէ. «Ի՞նչ կ'ուզեն հայերը: Իրենց համար սահմանադրութի՞ւն: Շատ լաւ, ինչ որ կ'ուզեն՝ այդ տուէք, եւ մի՛ վախնաք անոր գործադրութենէն, որովհետեւ անոնց սահմանադրութիւնը սայլակ մըն է, որ շատ առաջ չի կրնար երթալ՝ անոր անիւնները քառակուսի են»:

Ալի փաշայի եպարքութեան շրջանին, Կ.Պոլսոյ մէջ հայերու դիրքն ու ազգեցութիւնը աւելի կը զօրանայ, որ ազգայնամոլ մահմետականներու նախանձը կը գրգուէ:

26 Նոյեմբեր 1876-ին Միթհատ փաշա մեծ վեզիր կը նշանակուի: Ան նախապէս կուսակալ նշանակուած էր Սերպիոյ Նիշ քաղաքին՝ 1861-ին, ապա նոր կազմուած Տանուական գումարի 1864-ին: Այս նահանգի հողատարածքին մաս կը կազմէին Սերպիոյ Նիշ քաղաքը եւ Պուլկարիոյ Սիլիսթրա եւ Վիտին քաղաքները: Պետական շրջանակներու մէջ որպէս յառաջդիմական ճանչուած Միթհատ փաշա, ըստ պուլկարներու՝ իրենց ջարդարարը, իրենց դահիճն էր: 1867-ի պուլկարական ինքնավարական պահանջքներուն արիւնալի ձեւով արգելք եղած, գիւղացիները ահաբեկչութեան ենթարկած, զանոնք գլխատել տուած էր:

Պուլկարներու 1875-ի ինքնավարական պահանջքի շարժումն ալ նոյն ճակատագրին կ'ենթարկուի: Սեպտեմբերին՝ օսմանեան զօրքը ահաբելի ջարդ մը կը կատարէ: Խողխողուած 10.000 պուլկարներու լուրը ամբողջ Եւրոպան կը ցնցէ: «Ութը դար առաջ Կեդրոնական Ասիայէն Փոքր Ասիա եկած թուրքերը տակաւին չեն փոխուած», «Թուրքերը բռնութեամբ Եւրոպայէն վտարել» լոգունգները կը սկսին շրջագայի:

Եւրոպական պետութիւնները կ'որոշեն Կ.Պոլսոյ մէջ դեսպաններու մակարդակով յատուկ ժողով մը գումարել:

Հայոց Պատրիարքարանը արեւելեան Փոքր Ասիոյ հայաշատ նահանգներուն մէջ ոչ թէ ինքնավարութեան, այլ հայ ժողովուրդի կեանքի պայմաններու բարելաւումին համար տարիներէ ի վեր կառավարութեան ինդրանքներ կը ներկայացնէ, սակայն անոնք միշտ անպատասխան կը մնան: Բարձր Դուռը՝ վարչապետութիւնը Հայկական Հարցին բնաւ կարեւորութիւն չի տար:



Ներսէս Վարժապետեան Պատրիարք (1874-1884) անգլիոյ դեսպանէն կը խնդրէ հայերու կացութիւնը նկատի առնել, անոր հասկցնելով, որ հայ բնակչութեան կացութիւնը աւելի լաւ չէ այդ օրերուն ապշտամբած սլաւներու վիճակէն: Ասիկա Հայկական Հարցին առաջին անգամ օտար պետութեան մը ներկայացումն է: Մինչ Վանի շուկան կը հրկիզուի: Բոլոր խանութները, որոնք մեծամասնութեամբ հայերու կը պատկանէին, կը թալանուին: Ապահովութեան պաշտօնեաններն ալ կը մասնակցին կողոպուտին:

Միթհատ փաշա, որպէսզի գեսպաններու ժողովին Օսմանեան Կայսրութեան ներքին գործերուն միջամուխ դառնալը կանխէ, 30 Նոյեմբեր 1876-ին կը յայտարարէ Օսմանեան Կայսրութեան առաջին սահմանադրութիւնը, որուն պատրաստութեան մէջ իր քարտուղարը՝ Գրիգոր Օտեանը մեծ դեր կ'ունենայ:

Մինչեւ սահմանադրութեան վերահռչակումը, մահմետականը, իր կրօնական հասկացողութեամբ, ինքզինք միշտ ուրիշներէն գերադաս նկատած էր: Գործադրութեան դրուած սահմանադրութեամբ՝ ոչ-մահմետական տարրը մահմետականներուն վայելած իրաւունքներուն կը տիրանար: Այս պարագան թէ՝ ժողովուրդի հասարակ խաւերուն եւ թէ՝

պետական որոշ շրջանակներու մէջ դժգոհութիւն կը յառաջացնէ, որով սահմանադրութեան հռչակումով քրիստոնեայ փոքրամասնութիւններու դէմ եղած ատելութեան զգացումը կը զօրանայ:



Թէեւ «սահմանադրութիւն» կը հռչակուի, սակայն արեւմտահայ գիւղացին իրը համարուող հողը անժամկէտ օգտագործելու համար տակաւին պարտաւոր է պետական հարկ վճարել, ենթարկուիլ հարկահաններու, զանազան աստիճաննաւորներու պաշտօնական կեղեքումներուն, ինչպէս նաեւ որպէս ուայս՝ համարուելով կեավուր, Ղուրանի սկզբունքներուն համաձայն վճարել ճիզիէ՝ յատուկ տուրք:

Փաշաներ վիլայեթներու՝ նահանգներու պաշտօններուն նշանակուելու համար՝ գիրենք նշանակողներուն որոշ գումարներ կը վճարէին: Պաշտօնը կը գնուէր: Ասիկա անգիր օրէնք էր: Վճարուած այդ գումարը վերաշահելու եւ հսկայական հարստութիւն դիզելու համար՝ փաշաներ ժողովուրդին արեան մինչեւ վերջին կաթիւր կը ծծէին: Այս գոյացած անօրէն գումարներէն փաշան բաժին կը հանէր նաեւ տեղւոյն պետական պաշտօնեաններուն, աղաներուն....:

Հարկահաւաքութիւնն ալ շահաբեր պաշտօն էր եւ այդ իրաւունքը ձեռք ձգելու համար հարկաւոր էր մեծ կաշառք: Հարկահաւաքը ստիպուած էր իրեն վիճակուած վիլայեթին բոլոր հարկերը գանձել, որով տեղւոյն վալին, մութեսարիֆը, դատաւորը, ոստիկանապետը ու անոնց արբանեակները պարտաւոր էին հարկահաւաքին օգնել: Առանց վարչական ու դատական ճնշումներու՝ կարելի չէր գիւղացիներէն հարկերը գանձել, եւ այդ հարկերը, տրուած կաշառքը վերաշահելու եւ հարկահաւաքին օգնողներուն գոհացում տալու համար, ի վնաս գիւղացիներուն, կը կրկնապատկուէին, նոյնիսկ կ'եռապատկուէին:

Ժողովուրդը բացէ ի բաց կողոպատելը յանցանք չէր նկատուեր:

Երկրին արտաքին փոխառութիւններուն ահոելի աճը, այդ պարտքերուն տոկոսները վճարելու պարտաւորութիւնը, պետական պիւտճէի բացը պատճառ կ'ըլլային գիւղացիին, յատկապէս հայ գիւղացիին կեղեքման:

Պատմաբան Լէօ (Առաքել Բաբախանեան, 1860-1932) «Թուրքահայ Յեղափոխութեան Գաղափարաբանութիւնը» (1934) երկհատոր երկին Ա. հատորին մէջ կ'արտապէ 1896-1918 թուականներուն Կ.Պոլսոյ մէջ հրատարակուած «Բիւզանդիոն» օրաթերթի հիմնադիր Բիւզանդ Քէչեանի 1880 թուականին դրած մէկ գրութիւնը «Հայաստանի հայ գիւղացւոց մի փոքր եւ երջանիկ մասն է, որ իւր հնոց հասոյթէն ամէն տարի քիչ մը բան մի կողմ դնելով, խնայողական դրամ մը կը կազմէ, որով իւր արտաքոյ կարգի դրամական պէտքերը կարողանայ հոգալ: Իսկ մեծագոյն մասը իրմէն աւելի հարուստէ մը դրամական փոխառութիւններ ընելու անխուսափելի հարկի մէջ կը գտնուի, որովհետեւ դրամով վճարելիք տուրքեր ունի, դրամով հոգալիք երկրագործական այլեւայլ պէտքեր ունի, զորս գոհացնելու համար չի կրնար հնձոց ժամանակին սպասել, կը հարկադրուի ուրեմն վաշխառուին դիմել, որ սովորաբար այլազգ պէյ մը կամ աղա մըն է: Սա ահա հայ երկրագործաց ամենամեծ դժբախտութեանց մին... վաշխառուն խեղճ գիւղացու հունձքն արգելքի տակ կը դնէ եւ եթէ մեծ գումար մը փոխառած է, անոր արտա կ'առնու...»:

Լէօ նոյն գիրքին մէջ կ'արտապէ նաեւ Մուշի շրջանի հայերուն 1880 թուականին Կ.Պոլսոյ Պատրիարքութեան ներկայացուցած մէկ հանրագիրը, ուր կը խնդրուի կազմակերպել վարկային դրամատուն, որ իրենց համար կրնայ փրկարար միջոց ըլլալ եւ կը շարունակեն.

«Տիուր է, Սրբազան Հայր, հայուն վիճակը Հայաստանի մէջ, ամէն տեղ կը տեսնուին

թշուառութիւն, զրկանք, աղքատութիւն։ Հայն իր ընտանիքն տարիներվ հեռու ապրելու, կամ լաւ ես է ըսել՝ փտելու դատապարտուած, իւր սեփական արտն եւ ուրիշ հողերը թուրքին, քրդին կամ անխիղճ վաշխառուին զիջանելու ստիպուած, ծանր պարտուց ներքեւ ընկճուելով, զանոնք վճարելու համար պանդիտութեան դիմած է։

«Հայ դիւզացին վարուցանքի ժամանակ չունենալով սերմ, ուստի սերմնացու գնելու եւ արքունի ծանր պարտքերը վճարելու համար, ի սկզբանէ կը սկսի անիրաւ վաշխառուէ մը փոխառութիւն մը ընել 100-ին 100 եւ շատ ժամանակ ալ աւելի տոկոսով։ Գիւղացին կը դողայ, կը սոսկայ մինչեւ իսկ փոքրիկ փոխառութեան մը ժամանակ, զի կը զգայ թէ պիտի կործանի ապագային, բայց իւր արտն անմշակ չթողելու հոգն ու հարկահան ոստիկանին... ստիպումները կը մզեն զանի անգութ դահճին՝ այսինքն՝ վաշխառուին առջեւ, որում խեղճ գիւղացին «մերաբա» (հողը վաշխառուէն կամ պէյէն գրաւուած գիւղացի) պիտի դառնայ յաւիտեանս յաւիտենից իւր ամբողջ ընտանիքով, արտերով, եզերով, եւ այլն, եւ այլն։»

Դարերու ընթացքին ստեղծուած էր իւրայատուկ հասարակական հոգեբանութիւն, ըստ որու մահմետականի ուղղահաւատի եւ կեավուրի միջեւ եղած յարաբերութիւնը ուրիշ բան չէր, եթէ ոչ ստրկատիրոջ եւ ստրուկի միջեւ եղած յարաբերութիւն։ Օրէնքով սահմանուած եւ ժամանակի ընթացքին մարդոց կենցաղին մաս կազմած էր, որ ամէն քրիստոնեայ ընտանիք պարտաւոր էր երեք օր իր տան մէջ «Հիւրընկալել» մահմետական ճանապարհորդը, պետական ծառայողը՝ մուրացկանէն մինչեւ ամենաբարձր աստիճանաւորը։ Քրիստոնեայ տանտէրը իրաւունք չունէր հրաժարելու այդ «օթեւանի պարհակ»-էն՝ այդ պարտադիր հիւրընկալութենէն։ Ան պարտաւոր էր առանց առարկութեան այդ «անկոչ հիւր»-ին հայթայթել այն ամէն ինչը, որ ան կը պահանջէր։ Եւ եթէ տանտէրը իր տան իգական սեռի անդամներուն պատիւը պաշտպանէր՝ անպատուած կ'ըլլար թուրքը, որով կ'ենթարկուէր սարսափելի ծեծի, նոյնիսկ կը մեռցուէր։ Եւ եթէ չմեռցուէր եւ դատի տրուէր, որպէս խոռվարար 3-4 ամիս կրնար բանտարկուիլ։

Սահմանադրութեան հոչչակումը շարունակուող իրավիճակի քօղարկումն էր։

Հստ 13 Յուլիս 1878-ին Պեոլինի Վեհաժողովին ստորագրուած համաձայնութեան 61-րդ յօդուածին, Օսմանեան կայսրութիւնը կը խոստանար հայկական նահանգներուն մէջ բարենորոգութիւններ կատարել։ Երբ օսմանցին այդ ուղղութեամբ ոչ մէկ քայլ կ'առնէ, մեծ պետութիւնները, երկու տարի յետոյ՝ 11 Յուլիս 1880-ին, առանձին-առանձին, նոյն պարունակութեամբ՝ խոստացուած բարենորոգումներու գործադրութեան յիշեցումով, ծանուցագիր (նոթա) կու տան, 7 Սեպտեմբերին ալ՝ միասնաբար։ Օսմանեան կայսրութիւնը, առ ի պատասխան, իր 5 Յուլիս ծանուցագրով կը տեղեկացնէ, թէ «Օսմանեան կառավարութիւնը մտադիր է իրագործել այդ կէտերը (այսինքն 61-րդ յօդուածը) եւ Քիւրտիստանի (այսինքն՝ Հայաստանի) բոլոր մասերը եւ միւս վիլայեթները մի քանի լաւատեղեակ աստիճանաւորներ դրկել, որոնք պէտք է գործադրելի միջոցներ գտնեն ինչպէս հայերու, նոյնպէս ալ նորին մեծութիւն սուլթանի միւս հպատակներուն անվտանգութիւնը ապահովելու համար»։ Առ ի պատասխան 7 Սեպտեմբերի թուակիրին, 3 Հոկտեմբերի ծանուցագրով ալ կը գրեն. «Բնակչութեան անվտանգութիւնը եւ կարգը ապահովելու նպատակով իրզումի, Վանի, Պիթիսի եւ Տիփրապեքիրի վիլայեթները դատարանները պէտք է կազմակերպուին եւ բարենորոգումներու ենթարկուին»։

Պեոլինի Վեհաժողովին եղած են խոստումներ, ստորագրուած են համաձայնութիւններ, սակայն Օսմանեան կայսրութիւնը իր խոստումը եւ ստորագրածը յարգելու նպատակ չունի, որով հակառակ անցնող երկու տարիներուն՝ ոչ մէկ բարեկարգում կատարուած է։ Քրիստոնեայ հպատակներու, մասնաւորաբար հայերու վիճակը օր ըստ օրէ կը վատթարանայ։ Հայկական նահանգներու մէջ կացութիւնը չափազանց տագնապալի կը դառնայ։ Մեծ

պետութիւններն ալ, որոնք բարեկարգումներու հսկիչի պատասխանատուութիւնը ստանձնած էին, երկու տարի հետաքրքրութիւն իսկ չէին ցոյց տուած: Այդ իսկ պատճառով կը շարունակուէին հայոց հալածանքները, ինչ որ տեղի կու տար հայոց ապստամբութիւններուն:



Երբ Արեւմտահայաստանի գիւղացին կառավարութեան, վաշխառուին, պէյին, աղային կողմէ ոչխարի մը նման կը խուզուէր, կայսրութեան մայրաքաղաքը՝ Կ.Պոլիս ապրող հայն ալ ենթակայ էր այլազան հարկերու:

Հայերէն առաջին գիրքին՝ «Ուրբաթագիրք»-ին հրատարակութեան 400-ամեակին առթիւ, 1512-1912, Կ.Պոլսոյ մէջ 1912-ին հրատարակուած իր «Տիպ ու Տառ» հատորին «Կոստանդնուպոլիս» բաժնին մէջ, Թէոդիկ (Թէոդորոս Լապչինեան, 1873-1928) ի մէջ այլոց կը ներկայացնէ տպարանատէր, հրատարակիչ, փորագրիչ, գրածոյլ, նորատեսակ տառերու հնարիչ Պօղոս Արագեանը, որ ստեղծած է վրաց տպագիր տառերը, կատարելագործած է իջմիածնի տպարանը, ինչպէս նաեւ ստեղծած է թրքերէն «նեսիհ» եւ «թա՛լիք» տառերը: Մանօթութեան վերջաւորութեան կը տպէ Մահմուտ Բ.-ին՝ Մահմուտ իանի Մուսթաֆա (Մուսթաֆայի որդի Մահմուտ) ստորագրութեամբ տուած «պերաթ»-ին խտամփոփ թարգմանութիւնը, ուր մէկ առ մէկ նշուած են այն բոլոր տուրքերը որոնք պոլսահայը կը վճարէր, եւ որոնց վճարումէն, իբր գնահատանք իր ստեղծած տառերուն, ազատ կ'արձակուէր Պօղոս, ինչպէս նաեւ իր զաւակները:

Ահա՛ այդ հրովարտակին՝ «պերաթ»-ին տուրքերու նշուած մասը.

«...Ուստի կը հրամայեմ յիշեալն իր 4 զաւակներով ճիզիէէն (քրիստոնէից յատուկ տուրք մը) եւ այլ բոլոր տուրքերէն ազատ ըլլայ եւ հարկահաւաքներու կողմէ թեսքերէ (արտօնագիր) չպահանջուի իրմէ, նաեւ Փըչըյի (տակառ), թուլումի (տիկ), գազանի (կաթսայ) ... ինչպէս եւ երկսեռ ծառաներու տուրքերէն եւ քիւրէքճիի (քահ ու բրիչ) եւ կայսերական բանակին հարկերէն եւ Սալլուն պաղչէսի զերծ կացուցուի խոտ ու յարդ հնձելէ եւ ատոնց վրայ հսկելէ ազատ ըլլայ: Իր ուտելիքին, խմելիքին, հագնելիքին, սարը մէսթին, բապուճին, պատերազմական գործիքներուն, անկողինին, նաւակին, զաւակներուն տարագին, զգեստի մասին ո՛չ ոք միջամտութիւն ընէ եւ սպաներու կողմէ նեղը չդրուի ... իր բնակարանը սպաներու կողմէ ո՛չ ոք կարենայ մտնել ծովով թէ ցամաքով ճամբորդութիւն ըրած ատեն՝ իրեն գիւրութիւն ընծայուի ... վտանգաւոր տեղերէ՝ սպաներու կողմէ վստահելի մարդեր իր քով դրուի, որպէսզի կարենայ ողջամբ ժամանէ որոշած վայրը»:



Պուլկարներու պաշտպան ու անոնց դաւանակից Ռուսիա, 24 Ապրիլ 1877-ի առաւօտուն, առանց իսկ պատերազմ յայտարարելու, Ռումանիոյ սահմաններէն Պուլկարիա կը մտնէ: Կը սկսի 1877-78-ի ուռւսումաննեան պատերազմը: Ռուսիոյ կովկասեան բանակը, հրամանատարութեամբ ծագումով հայ զօրագարներու՝ Յովհաննէս Լազարէֆ, Յակոբ Ալխազով, Լորիս Մելիքով, Արշակ Տէր-Ղուկասով, կը գրաւէ Արթուրինը, Արտահանը, Անին, Կարսը, Պաթումը, Պէյազիտը, եւ արեւմուտքի բանակն ալ մինչեւ Կ.Պոլսոյ արուարձաններէն Սան Սթեֆանօ (Եշիլքէօյ) կը համնի: Ռուսերուն նեղուցներուն չափազանց մօտեցումը Անգլիոյ մտահոգութիւն կը պատճառէ եւ իր նաւատորմը Տարտանէլ (Չանաքքալէ) կը դրէք: 3 Մարտ 1878-ին կը ստորագրուի Սան Սթեֆանոյի դաշնագիրը, որու համաձայն պուլկարները կը ստանան ներքին ինքնավարութիւն՝ Օսմանեան կայսրութեան ենթակայ պուլկար

իշխանի մը ղեկավարութեամբ:

Մեծ վեգիր Քեամիլ փաշա, պուլկարներուն ներքին անկախութիւն ստանալին յետոյ, կ'ըսէ. «Եթէ Եւրոպիոյ մասին մէջ մեր ծոցը օձ սնուցինք, պէտք չէ որ նոյն յիմարութիւնը ընենք մեր Ասիական Տաճկաստանին մէջ: Խելօքութիւնը ջնջել, վերցնել է այն ամէն տարերքը, որ օր մը կրնան մեզ նոյն վտանգը ծնանիլ եւ օտարին ձեռնամիութեան առիթ եւ գործիք լինիլ: Հիմա, այս օր գոնէ Անդլիոյ շահերն կը պահանջեն որ Փոքր Ասիոյ (մենք եւ Անդլիա Հայաստան բառը ոչ միայն չենք ճանաչեր, այլ այդ անունը հնչող կզակները պէտք է ջախջախենք) մեր ունեցած երկիրները ազատ մնան օտարին միջամտութենէն եւ միջամտութեան ամէն առիթներէն, ուստի այդ սուրբ նպատակին համար պէտք է եւ պետական իրաւունքը կը պահանջէ որ ո՛եւիցէ կասկածելի տարր անհետ ընենք, որպէսզի ապագան ապահովենք. ուրեմն այդ հայ ազգը վերցնելու, անհետ եւ անձետ ընելու ենք: Եւ այդ ի գլուխ հանելու համար բան չի պակսիր մեզ. ամէն գործիք պատրաստ ունինք և Քուրդ, Զէրկէզ, կուսակալ, դատաւոր, հարկահան, ոստիկան, վերջապէս ամենայն ինչ կրօնական պատերազմ մը կը հրատարակենք, եւ դիւրին պատերազմ այնպիսի ազգի դէմ՝ որ ոչ զէնք ունի, ոչ զինուորութիւն եւ ոչ ալ պաշտպան. երբ ընդ հակառակն, մեք զէնք էլ ունինք, զինուորութիւն էլ եւ աշխարհիս ամենէն մեծ տէրութեանց մէկը՝ եւ ամենէն հարուստը մեզ նիզակից է եւ մեր Ասիական աշխարհին երաշխաւոր: Եւ եթէ այդ հայ ազգը բնաջինջ լինի եւ քրիստոնեայ Եւրոպա կրօնակից մը փնտոէ եւ չի գտնէ Տաճկական Ասիոյ մէջ, կը թողու զմեզ հանդիսաւ եւ այն ատեն կը զբաղինք ներքին գործերով եւ բարեկարգութեամբ: Ի՞նչ կը պակսի մեզ, և հողեւ մեր Ասիոյ երկրին տարածութիւնը միայն՝ գրեթէ չորս անդամ Ֆրանսայի չափ ընդարձակ է. ամէն տեսակ հարստութիւն, ամէն տեսակ կլիմա, ամէն տեսակ բերք, քաջ, պատերազմող, սակաւապէս ժողովուրդներ, որ երբեմն աշխարհք բոլոր սարսեր են, եւ ամենուն կապ, կեդրոնական կառավարութիւն նիւթական եւ աննիւթական տապարով զինեալ: Ան ատեն կրնանք մեր ձայնը բարձրացնեւ ան ատեն կրնանք մեր հին փառքը կենդանացնել, մեր ելեւմտական վիճակը կանոնաւորել մեր դատարանները օրինաւորել, արհեստներ, գիտութիւնք ծաղկեցնել, փոխանակ դաս առնելու, դաս տալ Եւրոպիոյ...» («Փորձ» Ազգային եւ Գրականական Միամսեայ Հանդէս, Տփխիս, 1879, Գ. տարի, Յուլիս-Օգոստոս, էջ 204 եւ 205 և մէջբերուած է նոյնութեամբ): Հայկական Հարցը Սան Սթեֆանոյի դաշնագրի 16-րդ յօդուածով պաշտօնապէս մաս կը կազմէ միջազգային դիւնագիտական յարաբերութիւններու օրակարգին՝ ըստ տուեալ պետութեան քաղաքական տեսութեան: Անդլիոյ համար ան տիրանալ է Կիպրոսին ու Եգիպտոսին, Ֆրանսայի համար՝ Սուրիոյ, իսկ ցարական Ռուսիոյ համար ալ Կ.Պոլիսը եւ նեղուցները իր հակաշուին ենթարկել:

Բանակցութիւնները կը կատարուին Տատեան ընտանիքի ապարանքին մէջ, օսմանեան պատուիրակութեան եւ ոռւսական բանակի հրամանատար Նիքոլա Մեծ Դուքսի (Grand Duke Nicholas Nikolaevich of Russia, 1831-1891) միջեւ, Ներսէս Վարժապետեան Պատրիարքի ներկայութեամբ: Օսմանեան Կայսրութիւնը կը խոստանայ արեւելեան նահանգներու մէջ բարեկարգութիւններ կատարել: Ռուս բանակն ալ, արեւելեան նահանգներու մէջ իր



ջախջախենք) մեր ունեցած երկիրները ազատ մնան օտարին միջամտութենէն եւ միջամտութեան ամէն առիթներէն, ուստի այդ սուրբ նպատակին համար պէտք է եւ պետական իրաւունքը կը պահանջէ որ ո՛եւիցէ կասկածելի տարր անհետ ընենք, որպէսզի ապագան ապահովենք. ուրեմն այդ հայ ազգը վերցնելու, անհետ եւ անձետ ընելու ենք: Եւ այդ ի գլուխ հանելու համար բան չի պակսիր մեզ. ամէն գործիք պատրաստ ունինք և Քուրդ, Զէրկէզ, կուսակալ, դատաւոր, հարկահան, ոստիկան, վերջապէս ամենայն ինչ կրօնական պատերազմ մը կը հրատարակենք, եւ դիւրին պատերազմ այնպիսի ազգի դէմ՝ որ ոչ զէնք ունի, ոչ զինուորութիւն եւ ոչ ալ պաշտպան. երբ ընդ հակառակն, մեք զէնք էլ ունինք, զինուորութիւն էլ եւ աշխարհիս ամենէն մեծ տէրութեանց մէկը՝ եւ ամենէն հարուստը մեզ նիզակից է եւ մեր Ասիական աշխարհին երաշխաւոր: Եւ եթէ այդ հայ ազգը բնաջինջ լինի եւ քրիստոնեայ Եւրոպա կրօնակից մը փնտոէ եւ չի գտնէ Տաճկական Ասիոյ մէջ, կը թողու զմեզ հանդիսաւ եւ այն ատեն կը զբաղինք ներքին գործերով եւ բարեկարգութեամբ: Ի՞նչ կը պակսի մեզ, և հողեւ մեր Ասիոյ երկրին տարածութիւնը միայն՝ գրեթէ չորս անդամ Ֆրանսայի չափ ընդարձակ է. ամէն տեսակ հարստութիւն, ամէն տեսակ կլիմա, ամէն տեսակ բերք, քաջ, պատերազմող, սակաւապէս ժողովուրդներ, որ երբեմն աշխարհք բոլոր սարսեր են, եւ ամենուն կապ, կեդրոնական կառավարութիւն նիւթական եւ աննիւթական տապարով զինեալ: Ան ատեն կրնանք մեր ձայնը բարձրացնեւ ան ատեն կրնանք մեր հին փառքը կենդանացնել, մեր ելեւմտական վիճակը կանոնաւորել մեր դատարանները օրինաւորել, արհեստներ, գիտութիւնք ծաղկեցնել, փոխանակ դաս առնելու, դաս տալ Եւրոպիոյ...» («Փորձ» Ազգային եւ Գրականական Միամսեայ Հանդէս, Տփխիս, 1879, Գ. տարի, Յուլիս-Օգոստոս, էջ 204 եւ 205 և մէջբերուած է նոյնութեամբ): Հայկական Հարցը Սան Սթեֆանոյի դաշնագրի 16-րդ յօդուածով պաշտօնապէս մաս կը կազմէ միջազգային դիւնագիտական յարաբերութիւններու օրակարգին՝ ըստ տուեալ պետութեան քաղաքական տեսութեան: Անդլիոյ համար ան տիրանալ է Կիպրոսին ու Եգիպտոսին, Ֆրանսայի համար՝ Սուրիոյ, իսկ ցարական Ռուսիոյ համար ալ Կ.Պոլիսը եւ նեղուցները իր հակաշուին ենթարկել:



Ներկայութեամբ, պիտի ապահովէ բարեկարգումներու գործադրութիւնը:

Ղուրանը եւ անոր վրայ հիմնուած միւսլիւմանական օրէնսդրութիւնը ամբողջ աշխարհը բաժնած էր երկուքի՝ ուղղահաւատներ եւ անհաւատներ: Որով բարեկարգումները Թրքահայաստանի հայ բնակչութեան համար չափազանց կենսական էին: Թուրքերու եւ քիւրտերու կատարած առեւսանդումներն ու ոճրագործութիւնները չափ ու սահման չունէին: Արտը քաղել, բերքը հաւաքել՝ կառավարութեան մթերանոցի պաշտօնեային ներկայութեան կարելի էր: 15 տարեկանէն մինչեւ 75 տարու իւրաքանչիւր այր մարդ ամէն տարի քէլէ վերկիսի (գլխահարկ) պէտք է վճարէր, նաեւ հողի, անասունի... տուրք: Այդ տուրքերու գումարը ոմանց համար բաւականին բարձր կ'ըլլար: Անոնք, որպէսզի այդ տուրքերը կարենան վճարել, ծանր աշխատանքներով դրամ շահելու համար մեծ քաղաքներ կ'երթային: Անհաւատը պէտք է աշխատէր, պէտք է ծառայէր: Իշխող դասակարգը, ազատ ըլլալով իր հացը ճարելու հոգէն, կրցած էր մակարոյծ կեանքը շարունակել իր ուզած կերպով: Զինուորական ծառայութիւնը եւ պետական պաշտօնէութիւնը պատուաւոր արհեստաներ կը նկատուէին՝ վերապահուած միայն մահմետականներուն: Որով ոչ-մահմետական հայր զինուորական ծառայութեան չէր կանչուեր, սակայն պէտք է վճարեր պետելի ասկերիյէ (զինուորական փրկագին): 1914-ին հոչակուած օրէնքով մը՝ *Mukellefiyet-i Askeriye Kanun-i Muvakkati* (Զինուորական Պարտաւորութեան Առժամեայ Օրէնք), ոչ-մահմետականներն ալ զինուորագրուեցան: Դատարանները Շերիաթ մահքեմեսի էին եւ իսլամ կրօնքի սկզբունքներուն համաձայն կը գործէին: Անդամներուն բոլորն ալ մահմետական հոգեւորականներ էին: Քրիստոնեաներու վկայութիւնը չէր ընդունուեր, ուստի քրիստոնեայ հայր օրէնքի պաշտպանութիւնը չէր կրնար վայելել: Երկու մահմետական վկայով հայ մը ամենածանր պատիժի ենթարկել՝ սովորական երեւոյթ մըն էր: Քաղաքին մէջ ձի հեծնելու իրաւունքը միայն օսմանցի իսլամին վերապահուած էր: Զէնքի գործածութիւնը արդիլուած էր քրիստոնեայ ուայաներուն եւ բոլոր անոնց, որոնք Ալլահը չէին պաշտեր: Ուայաները մասնաւոր հագուստ պէտք է հագուէին, որպէսզի հրամաններ եւ կշտամբանք ընդունէին: Թուրքը իր եաթաղանին սրութիւնը կրնար հայու մը վզին վրայ փորձել:

Իւրաքանչիւր հասարակութեան մէջ ամէն մարդ իր կեանքը, գոյքը եւ պատիւը կարող է պաշտպանել երկու ձեւով՝ սեփական ոյժի եւ պետական իրաւունքի միջոցով: Հայ ուայան զրկուած էր այդ երկու միջոցներէն ալ: Ան զէնք կրելու իրաւունք չունենալով՝ հարկադրուած էր ենթարկուիլ ոտքէն մինչեւ գլուխը զինուած մահմետականին եւ զրկուած էր դատարաններու մէջ նոյնիսկ վկայ կարենալ ըլլալու տարրական իրաւունքէն:

Արեւելեան նահանգներուն մէջ կեանքը անհանդուրժելի էր:

Օսմանցին, մինչեւ 19-րդ դարու սկիզբը, Եւրոպայի քրիստոնեայ պետութիւնները արհամարհած էր, անոնց կարեւորութիւն չէր տուած: Անոնց հետ հաւասարէ հաւասար քաղաքական համաձայնութիւններ ստորագրել՝ իր կրօնական համոզումներուն եւ հասկացողութիւններուն հակառակ էր: Ինքինք այնքան բարձր տեսած էր, որ Եւրոպական լեզուներ սորվիլն իսկ իրեն վարկաբեկում նկատած էր:

19-րդ դարու երկրորդ կէսէն սկսեալ, օսմանեան բանակը արդիականացնելու համար կայսրութիւնը կը ստիպուէր Եւրոպական գիտարուեստէն օգտուիլ: Սա՛ հաճելի երեւոյթ մը չէր: Ասիկա Արեւելուտքին գերակայութիւնը բացայայտօրէն ընդունիլ էր:

Օսմանցին Օսմանեան Կայսրութեան ենթակայ քրիստոնեայ ազգի մը ինքնավար վիճակ ստանալու գաղափարին հետ երբեք չէ կրցած հաշտուիլ:

Օսմանեան Կայսրութիւնը Եւրոպական պետութիւններու հետ կնքուած համաձայնութիւններով հայերու համար բարեկարգութիւններ խոստանալով հանդերձ, զանոնք չգործադրելու համար միջոցներ փնտուած է: Ֆրանսացի Շոփել (A. Schopell) 1904-ին

Հրատարակուած իր *The Reforms and the Protection of Christians in Turkey During 1673 Until 1904* անուն գիրքին մէջ ի մի հաւաքած է քրիստոնեաներու պաշտպանութեան համար ստորագրուած սուլթանական 645 հրամանագրեր, ծանուցագրեր, դաշինքներ, համաձայնութիւններ, շրջաբերականներ, որոնք երբեք լոյս աշխարհ չեն տեսած:

Հուչակուած օրէնքները որպէսզի կարելի ըլլայ օրէնք կոչել նախեւառաջ անոնք պէտք է կիրարկման դրուին: Եւրոպացիներու աչքը շլացնելու համար պատրաստուած այս «օրէնք»-ները պետական աւագանիին եւ կրօնական դասուն համար Ղուրանի տոկմաներուն՝ վարդապետութիւններուն, սկզբունքերուն հակառակ էին: Ո՞չ այդ «օրէնք»-ները վաւերացնող սուլթանը եւ ո՛չ ալ գործադիր մարմինները զանոնք կիրարկելու պատրաստ էին: Այդ «օրէնք»-ները ի ցոյց մարդկանց կը յայտարարուէին՝ մնալու թուղթի վրայ: Որով մէկ կողմէ՝ առանց ազգի ու դաւանանքի խարութեան հպատակներու հաւասարութեան յայտարարութիւններ, միւս կողմէ՝ հայ գիւղացիի կեանքին համար ամենաբարեարոս եւ դժնդակ պայմաններ: Մէկ կողմէ՝ թուղթի վրայ օրէնքով կեանքի, գոյքի, պատուի լիակատար ապահովութիւն, միւս կողմէ՝ իրականութեան մէջ՝ կառավարութեան յորդորանքներով հայ գիւղացիներու դէմ կազմակերպուած կոտորածներ, գոյքի յափշտակում, պատուի ու սրբութիւններու ամենաբիրտ ոտնահարում:

3 Նոյեմբեր 1839-ին հուչակուած «Թանգիմաթ Ֆերմանը»-էն մի քանի տարի յետոյ, Սուլթան Ապտիւլ Մեծիւ Ա. (1839-1861) հրատարակած հրովարտակին մէջ կը գրէ. «Մեզ տեղեկութիւն հասած է, թէ որոշ մարդիկ, չհասկնալով մեր ցանկութիւններուն իմաստը, կ'երեւակայեն, որ իբր թէ մեր պետութեան ներքին կարգը եւ քաղաքական դրութիւնը պէտք է փոխուի: Այդպիսի սխալ կարծիքներ հասարակութեան միտքը մթագցնելու կը ծառայեն»: Յայտնի է, թէ «Թանգիմաթ Ֆերմանը»-ով յայտարարուածները պարզապէս «շլացուցիչ խօսքեր» էին: Օսմանեան Կայսրութիւնը քաղաքականապէս, ըստ էութեան, կրօնատիրական բռնապետութիւն մըն էր, որուն օրէնսդրութեան եւ կառավարական գործունէութեան հիմքը Ղուրանն էր: Որով կարգերը փոխել կարելի չէր:

Պատմաբան Լէօ «Թուրքահայ Յեղափոխութեան Գաղափարաբանութիւնը» երկին Ա. հատորին մէջ կը գրէ. «...իսկ Թուրքիայում ամենազդուարը, նոյնիսկ անհնարինը, հենց թղթից կեանքի մէջ անցնելն էր: Թանգիմաթը մնաց իբրեւ Եւրոպականացման արտաքին կեղեւ, որ հարկաւոր եղաւ թուրք պետական մարդկանց՝ Եւրոպայի վստահութիւնը գրաւելու եւ նրանից պարտք վերցնելու համար»:

Հալէպի անգլիական հիւպատուը Կ.Պոլսոյ դեսպանատան ղրկած տեղեկատուութեան մէջ կը գրէ. «Օրէնքի առջեւ քրիստոնեայ բնակչութեան հաւասարութիւնը, որ խոստացուած էր 1856-ի հաթթը հիւմայիւնով, այստեղ գոյութիւն չունի»: Կարնոյ (իրգուրում) փոխհիւպատուն ալ կը գրէ. «Մահմետականներու համար երկու գործողութիւն միանգամայն անընդունելի են՝ քրիստոնեաներու առջեւ ոտքի կայնիլ եւ քրիստոնեաներուն թոյլ տալ դատարաններուն մէջ մահմետականներուն դէմ վկայութիւն ընել: Ասոնք կրօնական տոկմաններ՝ կանոններ են... Ես հարցուցի միւսիւման իրաւագէտներու եւ անոնք ըսին, թէ «ատոնք կրօնական տոկմաններ են՝ հիմնուած Ղուրանի սկզբունքներուն վրայ եւ եթէ նորին մեծութիւն սուլթանը այդ սկզբունքներուն հակառակ հրովարտակ հրապարակէ, ամբողջ մահմետական բնակչութիւնը կը հրաժարի անոր ենթարկուելէ»: Այդպիսի հրովարտակ կարող է ապստամբութեան պատճառ ըլլալ»:

Թրքական օրէնսդրութեան մէջ արտայայտուած առանց դաւանանքի խարութեան իրարու հաւասարութիւնը գործնականի մէջ չէր կիրարկուեր:

Ճշմարտութիւններու խեղաթիւրումը պետական քաղաքականութիւն էր:



Մեծն Բրիտանիա համոզուած էր, որ Օսմանեան Կայսրութիւնը վերջնականապէս կը քայլայուէր: Եթէ Վոսփորն ու Տարտանէլը Ռուսիոյ հակակուին ենթակուէին, ռուսերը կրնային այդ նեղուցները փակել ու Սեւ Ծովը կը դառնար ռուսական լիճ, ինչպէս նաեւ ռուսական նաւատորմը առանց դժուարութեան կրնար Միջերկրական Ծով իջնել: Իր «Հնդկաստանի Ճամբայ»-ի ապահովութեան համար 4 Յունիս 1878-ին Սուլթանին հետ եղած գաղտնի պայմանագրութեամբ մը, 3 Մարտ 1878-ին ստորագրուած Սան Սթեֆանոյի դաշնագրէն երեք ամիս յետոյ, կը տիրանար Կիպրոս կղզիին, խոստանալով արգելք ըլլալ արեւելեան նահանգներու մէջ ռուսերու ազդեցութեան զօրացման:

Մեծն Բրիտանիոյ ճնշումներով, 13 Յուլիս 1878-ին՝ Սան Սթեֆանոյի դաշինքէն չորս ամիս յետոյ, կը գումարուի Պեռլինի Վեհաժողովը, ուր Պալքաններու եւ արեւելեան նահանգներու վրայ ռուսերուն ունեցած ազդեցութեան վերջ կը տրուի: Սան Սթեֆանոյի համաձայնութեան 16-րդ յօդուածը, ըստ որու ռուսական բանակի հսկողութեամբ պիտի կատարուէին բարեկարգութիւնները, կը փոխուի 61-րդ յօդուածի, եւ փոխանակ ռուսակի ներկայութեան, բարեկարգումներու գործադրութեան հսկիչ կ'ըլլան Եւրոպայի բոլոր պետութիւնները՝ առանց Փիզիքական ներկայութեան:

Այս իմբքային խոստումը առանձնապէս ոչ մէկ պետութեան պարտականութիւնն ու պատասխանատուութիւնն էր, ուստի հսկիչներէն ոչ մէկը կը հետապնդէ բարեկարգումներու գործադրութիւնը, որով այս յօդուածն ալ գործադրութեան չդրուած համաձայնութիւններու կարգին կը դասուի: Անգլիոյ Անապոլուի գլխաւոր գեսպան Թ. Վ. Ուիլսոն իր կառավարութեան ղրկած 16 Յունիս 1880 թուակիր տեղեկատուութեան մէջ կը նշէ, թէ Թուրքիոյ վրայ Եւրոպայի հսկողութիւնը անհրաժեշտ է եւ բարեկարգումներու գործադրութեան համար ալ արտաքին ճնշումը՝ հարկաւոր:

Սուլթան Համիտ «Կը մեռնիմ եւ սակայն Պեռլինի Վեհաժողովի 61-րդ յօդուածը գործադրութեան չեմ դներ» ըսած է:

Մեծն Բրիտանիոյ վարչապետերէն Լոյդ Ճորժ (Lloyd George) իր յուշերուն մէջ, ակնարկելով Պեռլինի Վեհաժողովին, հետեւեալը կը գրէ: «Եթէ մեր չարաբաստիկ միջամտութիւնը չըլլար, 1878-ին, Սան Սթեֆանոյի դաշնագրով, հայեր կ'անցնէին ռուսերու պաշտպանութեան տակ: Հայաստան մեր զոհն է: Ռուսերը ստիպուած էին հեռանալու. դժբախտ հայերը նորէն ճգմուեցան զիրենք հինէն ի վեր կեղեքողներուն ոտքին տակ»: Մեծն Բրիտանիոյ քաղաքագէտներէն Լորտ Շերբրուք (Lord Sherbrooke) ալ 1878-ին արտասանած մէկ ճառին մէջ կ'ըսէ: «Անգլիական քաղաքականութիւնը Թուրքիոյ քրիստոնեաներուն համար փակեց դժոխքէն դուրս գալու ելքը»:

Պեռլինի Վեհաժողովին (13 Յուլիս 1878) երկու տարի յետոյ, մեծ պետութիւններ 11 Յունիս 1880-ին, առանձին-առանձին, նոյն պարունակութեամբ Օսմանեան Կայսրութեան հետեւեալ ծանուցագիրը կու տան, ուր բազմակէտերու (.....) տեղերը գրուած են ծանուցագիրը տուող տէրութեան անունը:

«1878 թուականի Յուլիսի 13-ին Բ. Դուռը Պեռլինի Վեհաժողովի 61-րդ յօդուածի համաձայն պարտաւորուած է հայերու բնակած նահանգներուն տեղական պայմաններուն համապատասխան վարչական բարենորոգումներ եւ բարելաւումներ մտցնել առանց յետագայ յապաղումներու, պաշտպանել այդ ժողովուրդներու անվտանգութիւնը քիւրտերու եւ չշրջէզներու բռնութիւններէն ու հարստահարութիւններէն եւ համապատասխան միջոցառումներու մասին պարբերաբար հաղորդել աէրութիւններուն, որոնց վրայ պարտաւորութիւն է ինկած հետեւելու անոնց կատարմանը»:

«...Կառավարութեանը որքան յայտնի է, Բ. Դուռը երբեք չէ յայտնած իր կողմէ ձեռք առած միջոցներու մասին»:

«Տէրութիւններու գործակալներուն զրկած բոլոր գեկուցումները կ'ապացուցանեն, որ այդ նահանգներու գրութիւնը ծայրայեղօրէն ողբալի է, եւ կառավարութիւնը կարող չէ թոյլ տալ որ Պեոլինի Վեհաժողովին բարեկարգումներու վերաբերող այդ կէտերը մնան որպէս մեռեալ տառ: Համոզուած ըլլալով, որ տէրութիւններու միատեղ գործունէութիւնը կարող է հարկադրել Բ. Դրանը կենսագործելու իր պարտաւորութիւնները, կառավարութիւնը, որպէս Պեոլինի համաձայնութիւնը ստորագրող, իրեն հարկադրուած կը համարէ պահանջելու այդ համաձայնութեան 61-րդ յօդուածը լիովին եւ անյապաղ կենսագործելու եւ նորին սուլթանական մեծութեան կառավարութիւնը կը հրաւիրէ, համաձայնութեան համաձայն, հաշուետուութիւն ներկայացնել իր ճեռնարկած միջոցառումներու մասին»:

Օսմանեան կառավարութիւնը, տառացիօրէն նոյն այս ծանուցագրին, արտաքին գործոց նախարար Ապիտին փաշայի ստորագրութեամբ, կացութեան իսկական վիճակը առժամապէս քողարկող պատասխան մը կը յօրինէ: Փաշան կը գրէ, թէ կառավարութիւնը կը ծրագրէ լուրջ բարենորոգումներ կատարել այդ վիլայեթներուն (նահանգներուն) մէջ. նշանակուած է յատուկ յանձնաժողով՝ ուսումնասիրելու բարենորոգումներու հարցը: Յանձնաժողովը արդէն իսկ գործի լծուած է եւ որոշ բան արդէն ճեռնարկուած է, օրինակ, նիզամական դատարանը անջատուած է գործադիր վարչութենէն, հարկերու եւ մանաւանդ տասանորդի բաշխման ճեւը կը բարելաւուի, այդ տեղերը կը կազմակերպուի համապատասխան ոստիկանութիւն: Պեքիր փաշան դրկուած է որպէսզի տեղւոյն վրայ ոստիկանութեան վիճակը ստուգման ենթարկէ: Փաշան պատասխան ծանուցագրերը կ'աւարտէ հետեւեալ պարբերութեամբ. «Զերդ գերազանցութիւն, վերջացնելով՝ ես պէտք է դրականօրէն հաստատեմ, որ Վանի, Տիարպեքիրի, Պիթլիսի, Էրզուրումի, Սվասի հայ բընակչութեան պաշտօնական ցուցակագրութիւնը հետեւեալ արդիւնքը տուած է. հայերու թիւը ամբողջ բնակչութեան համեմատութեամբ կը համարի 17 առ հարիւրի, միւս ոչմահմետական համայնքինը՝ 4 առ հարիւրի, իսկ միւսլիմաններունը՝ 79 առ հարիւրի»:

Տէրութիւններու գեսպանները այս պատասխանը կը զրկեն իրենց համապատասխան հիւպատուններուն՝ տեղւոյն վրայ ստուգելու անոր ճշմարտութիւնը:

Բոլոր պատասխանները միաբերան կը վկայեն, որ Բ. Դրան պատասխանին մէջ յիշատակուած բարեկարգումները իսկութեան մէջ գոյութիւն չունին, յանձնաժողովը իսկապէս նշանակուած է, բայց այդ եղած է պարզապէս անուանական եւ որեւէ գործ չէ ճեռնարկած, քանի որ այդպիսի յանձնարարութիւն չէ ստացած: Նիզամական դատարանները գործադիր վարչութենէն վաղուց անջատուած են եւ բարեկարգումներու հետ որեւէ առնչութիւն չունին, իսկ այդ անջատման հետեւանքը հայ բնակչութեան համար եղած է բացասական: Ո՛չ հարկերու ու տասանորդի բաշխման ճեւի բարելաւումը, ո՛չ ալ ոստիկանութեան կազմակերպման մասին հաւաստիացումները իրականութեան հետ որեւէ մէկ առնչութիւն ունին, եւ այդ բոլորը լոկ երեւակայական ու սուտ տեղեկութիւններ են: Ճիշդ է, թէ Պեքիր փաշա այդ վիլայեթները դրկուած է, բայց ան կարող չէր բարեփոխութիւններու ենթարկել գոյութիւն չունեցող հաստատութիւնները:

Հիւպատուններու հաւաքած տեղեկութիւններէն ի յայտ կու գար, որ Բ. Դրան պատասխանը սկիզբէն մինչեւ վերջ հիմնուած էր գոյութիւն չունեցող «տուեալներ»-ու վրայ: Եւ ամենամեծ սուտն ալ վերջին պարբերութիւնն էր, որովհետեւ իսկութեան մէջ որեւէ «պաշտօնական ցուցակագրութիւն» չէր կատարուած եւ այդ տեղեկութիւնները յօրինած էին տեղական վարչութիւնները եւ ատոնք մտած էին թրքական սալնամէներուն՝ տեղեկագիրներուն մէջ:

Օսմանեան կառավարութեան տուած պատասխան նոթային մէջ արտայայտուած «հաշուետուութեան» առթիւ հիւպատուններու տուած տեղեկութիւններն ու պարզաբանութիւնները

ապացոյց էին, որ թրքական կառավարութիւնը մտադիր չէր հայկական նահանգներուն մէջ որեւէ բարեկարգում կատարել, այլ կ'աշխատէր հարցը ձգձգել եւ քնացնել:

Իրողութիւնները բացարձակապէս խեղաթիւրուած էին: Ասիկա պետական քաղաքականութիւն էր:

Սան Փեթերսպուրկի
մէջ հրատարակուող
«Գոլոս» թերթի 20 Օգոստոս 1880 օրուայ թիւին
մէջ, իրզուրումէն դրկուած անստորագիր



թղթակցութիւն մը թարգմանաբար կը հրատարակուի Թիֆլիսի «Մշակ» թերթի 5 (17) Սեպտեմբեր 1880 օրուայ 155 թիւին մէջ: Անանուն թղթակիցը ուսւ բանակին իրզուրումէն քաշուելէն ետք տեղոյն հայերուն կենցաղին մասին տեղեկութիւն տալէ յետոյ՝ կը գրէ. «Առհասարակ իրզուրումի վիլայէթի հայերը սառը (դաշոյնային և Ա.Ք.) եւ հրաձիգ զէնքի բաւական մեծ պաշար ունեն: Այս պատճառով նրանց յարաբերութիւնները թիւրքերի հետ այժմ բոլորովին փոխվել են: Ինձ ասացին որ հայերը զինաւորված ընկերութիւններ են կազմակերպել, որոնք ուշադրութեամբ հետեւում են անցքերի զարգանալուն, որպէս զի հարկաւոր դէպքում իրենց օգնութիւնը աւելի իրական եւ օգտաւէտ դարձնեն...» («Մշակ»-էն նոյնութեամբ ընդօրինակուած):

Վիենայի *Politische Correspondenz* թերթի 24 Օգոստոս 1880 թիւին մէջ ալ դարձեալ իրզուրումէն դրկուած անստորագիր թղթակցութիւն մը կայ: «Մշակ» այդ ալ թարգմանաբար իր 13 (25) Սեպտեմբեր 1880 օրուայ 161 թիւին մէջ կը տպէ: Յօդուածագիրը ի մէջ այլոց կը գրէ. «Երեւելի եւ ամենից յարգված Պապիկ իշխանը առաջնորդում է



ապստամբներին, որոնք այժմ իրանց յարգակումներով սարսափի մէջ են ձգել Վերին-Հայաստանի կողմերը: Մի ուրիշ շարժման կենտրոնը զետեղված է Հին-Բայազէդի հարաւային կողմերում: Ապստամբուած հայերի զօրաբաժինը ամենասաստիկ կերպով ուժ եւ զօրութիւն է ստանում: Ակզեռում 1.200 հոգուց բաղկացած մի խումբը, որ դուրս էր եկել Մուշի գաւառից, մինչեւ Հին-Բայազէդին մօտենալը, այնքան բազմացաւ, որ նրանց թիւը հասաւ 2.800 հոգու, որոնք արդէն սկսել են գործը: Վանից հաղորդում են, որ այս ապստամբները այրեցին եօթը քրդաբնակ գիւղ: Այդ շարժման տարածուելու օգտին պիտի նպաստէ եւ այն նշանաւոր իրողութիւնը, որ Զուլամէրիկի կողմերում նոյնպէս ապստամբուեցան հայերը (գլխաւորապէս նեստորական աղանդի): Նրանք հանդիսաւոր կերպով ընդունեցին հռչակաւոր Մարշիմօնին որպէս իրանց քաղաքական եւ զինուորական գլխաւոր, եւ երգուեցան անպայման կերպով հնազանդիլ նրան մինչեւ մահ» («Մշակ»-էն նոյնութեամբ ընդօրինակուած):

Այդ «ապստամբութիւնները» իրականութեան հետ որեւէ առնչութիւն չունէին եւ յօրինուած էին, քանզի նեստորական հայեր գոյութիւն չունէին եւ Մարշիմօնը ասորիներու հոգեւոր պետն էր եւ ոչ թէ հայ մը:

Եւրոպական թերթերու վերեւ նշուած անստորագիր լուրերը դեսպաններու վրայ որեւէ ազդեցութիւն չեն գործեր, որովհետեւ անոնք գիտէին, թէ այդ լրատուութիւնները

սուլթանական պալատէն կը յօրինուէին: Էրգուրումի դէպքերը «մի քանի հայերու» կողմէ կազմակերպուած ընդհարումներ չէին, այլ էին թրքական կառավարութեան կողմէ կազմակերպուած գրգռութիւններ եւ ջարդեր:



1895-էն մինչեւ Մարտ 1896 Սեբաստիոյ (Սիվաս) մէջ Ֆրանսայի փոխհիւպատոսն է Մորիս Գարլիէ (Maurice Carlier): Մորիս եւ իր կինը՝ Էմիլի (Emilie) ունին իրենց այդ օրերու օրագրութիւնները: Ֆրանսա վերադառնալէ ու Մորիսի մահէն յետոյ, Էմիլի զանոնք հրատարակութեան կը պատրաստէ, որոնք լոյս կը տեսնեն Ֆրանսական «Երկու Աշխարհ» ամսագրին մէջ:

Էմիլի Գարլիէ այդ օրագրութիւններուն մէջ պատերազմական իրողութիւնները ճշգրտորէն կը նկարագրէ, ինչպէս նաեւ կոտորածի օրերուն կը ցուցաբերէ քաջութիւն ու անձնութրութիւն: Առ այդ, 15 Յունուար 1903-ին, կ'արժանանայ *L'ordre national de la Légion d'honneur* շքանշանին:

Էմիլի Գարլիէի այդ գրութիւնը, աւելի յետոյ, որպէս գիրք կը հրատարակուի Փարիզ, 1903-ին՝ *Au Milieu Des Massacres խորագրով*, իսկ հայերէն թարգմանութիւնն ալ՝ «Կոտորածներու Մէջ», Երեւան, 2010-ին:

Էմիլի Գարլիէ նոյեմբեր ամսուայ օրագրութիւններուն մէջ կը գրէ. «Մեզի հասած տեղեկութիւնները կը վկայեն, որ հայերը չեն ըմբոստացած, այլ իրենք՝ մահմետականները զանոնք կը սպաննեն եւ կը թալաննեն: Գարահիսարը, Զարան, Տիվրիկը կրակներու մէջ են: Այստեղ բոլորը կոտորեցին, բացի փլատակներու մէջ մնացած մի քանի հարիւրի հասնող շատ փոքր երախաններէն: Անոնք ալ չուտով անօթութենէ կը մեռնին, եթէ գագանները զանոնք արդէն չեն յօշոտած: ...Շուկայէն մեծ քանակութեամբ պաշար գնեցինք, որովհետեւ թալան կայ եւ գրեթէ բոլոր խանութները հայկական են: ...Շուկային մէջ բոլորը սպաննեցին: Ոչ մէկ հայ մնաց: ...Առաւօտը լարուած կ'անցնէր: Ամէնուրեք մեռեալներ կային ու թալան: Անոնք զինուրներ չէին, այլ դուրսէն եկած լեռնականներ: Կ'երեւի գետի ափերը ծածկուած էին դիակներով: ...Գիւղերու մէջ կոտորածները կը շարունակուին: Հստ մեր հաշիներուն, Սվասի մէջ 1.500 մարդ սպաննուած, 300 խանութ, 400 կրպակ ամբողջովին քարուքանդ եղած է: Ողջ մնացածներու թշուառութիւնը անտանելի է: ...Վերջապէս ֆրանսական թերթերը մեզ հասան, պատմելով կոտորածներու մասին: Ահա թէ ի՞նչ կ'ըսեն Սվասէն. «Հայ ապստամբները դաւաճանաբար յարձակեցան համիտականներու վրայ: Անոնք պարտութիւն կրեցին»: ...Պատահաբար կ'իմանամ, որ էրգուրումի մէջ կոտորածները սկսած են: ...Մարդասպանները էրգուրումի մէջ չլսուած ձեւով սկսան: Իր իսկ աշխատասենեակին մէջ անոնք մորթեցին քաղաքաբետարանի մէկ հայ պաշտօնեան, ապա մօրուքը սափրեցին, դէմքը ներկեցին: Յետոյ զինքը թուրքի նման զգեստաւորեցին եւ դիակը ամբողջ քաղաքին մէջ պտըտցուցին «վրէ՛ժ, վրէ՛ժ» ոռնալով: Ժողովուրդը անմիջապէս ոտքի ելաւ»:

Էմիլի Գարլիէի օրագրութիւնը անգամ մը եւս կու գայ ցոյց տալու, թէ թուրքը իրողութիւնները կը խեղաթիւրէ: Իր կատարած կոտորածները կը վերագրէ հայոց:



7 Սպատեմբեր 1880-ին, վեց պետութիւններ՝ Անգլիա, Աւստրօ-Հունգարիա, Գերմանիա, Իտալիա, Ռուսիա եւ Ֆրանսա միասնաբար նոր ծանուցագիր մը կը պատրաստեն, որ սուլթանական կառավարութեան կը յանձնուի Սեպտեմբեր 11-ին: Հոն կ'ըսուի, թէ «...Բ. Դուռը չընդունիր անիշխանութեան այն աստիճանը, որ կը տիրապետէ այն նահանգներուն

մէջ եւ հարցերու դրութեան այն լրջութիւնը, որու շարունակումը, ամենայն հաւանականութեամբ, կարող է յանգիւ այդ լայնածաւալ շրջաններու ամբողջ քրիստոնիայ բնակչութեան ոչնչացման»:

Նոյն ծանուցագրին մէջ շատ ուշագրաւ է հետեւեալ պարբերութիւնը. «Բ.Դուռը կը ցանկայ միատեսակ կազմակերպութիւն տալ ինչպէս քիւրտերուն, այդպէս ալ հայերուն. Ամենէն առաջ անհրաժեշտ է, ըստ հնարաւորութեան, զանոնք վարչականօրէն բաժնել այն պատճառով, որ անհնարին է միեւնոյն օրէնքները գործադրել նստակեաց եւ կիսաթափառական ցեղերու համար. Համայնքներու եւ ընդհանրապէս վարչական խումբերու բաժանումը պէտք է կատարուի այնպէս, հայերը կամ, անհրաժշտութեան պարագային, հայերը եւ թուրքերը խմբաւորել, առանձնացնելով քիւրտերէն. Բացի ատկէ, թափառական քիւրտ տարրը, որ կ'ապրի լեռները եւ հայերով բնակուած հովիտները կ'իջնէ այնտեղ անկարգութիւններ կատարելու, պէտք չէ մտցուի իւրաքանչիւր համայնքի բնակչութեան թիւը որոշող ցուցակներու մէջ: ...Անհրաժեշտ է քիւրտերը հանել այդ ցեղերու շարքէն, որոնք ենթակայ են հայ բնակչութեան խոստացուած բարեկարգումներուն եւ անոնց տալ յատուկ կարգավիճակ՝ համապատասխան իրենց նախնական ու ուղղմատենչ բարքերուն: Նստակեաց եւ վաչկատուն այդ երկու տարրերու վերաբերեալ ստորագրեալներս մեր համոզումը կը յայտնենք, որ բոլոր այն հարկադիր ձրի աշխատանքները, որոնց հայերը կ'ենթարկուին քիւրտերէն, ոչ թէ իրաւունքի սկզբունքով՝ այլ արմատաւորուած չարաշահութիւններու միջոցով, պէտք է վերջ տրուին»:

Այս ծանուցագրին մէջ արծարծուած պահանջները կը բիսէին հայ ուայայի վիճակին բնականացման անհրաժեշտութենէն, որ ուրիշ բան չէր, եթէ ոչ պետութեան սահմաններուն մէջ հայերու կեանքի, գոյքի եւ պատուի պահովութիւնը, ինչպէս ապահովուած էր մահմետական հպատակներունը:

Պեոլինի Վեհաժողովի ընթացքին, բարենորոգումներու չգործադրուելու պարագային անոնց կիրարկումը ապահովելու համար պատժամիջոցներ չէին ճշդուած, որով պահանջներու գործադրութիւնը ապահովել կարելի չէր:

Ի պատասխան միասնական ծանուցագրին, Բ. Դուռը, 3 Հոկտեմբեր 1880-ին, 7 յօդուածէ բաղկացեալ սնամէջ յայտարարութիւն մը կը կատարէ, ուր կ'ըսուի, որ բոլոր կարգադրութիւնները եւ նշանակումները պիտի կատարուին կեդրոնէն՝ համապատասխան գոյութիւն ունեցող յատուկ օրէնքներուն:

Այս յայտարարութենէն յայտնի կ'ըլլար, թէ կառավարութիւնը բարեփոխութիւններ կատարել չէր նախատեսեր: Թրքական կառավարութիւնը համոզուած էր, որ եթէ ինք շարունակէ ընդդիմանալ Պեոլինի 61-րդ յօդուածի իրագործման, Եւրոպան անոր իրագործման չէր դիմեր:

Հիւպատոսական տեղեկատուութիւններէն կը հասկցուի, որ եթէ տարի մը առաջ չկար ո՛չ կեանքի, ո՛չ գոյքի ապահովութիւն, ապա այժմ աւելի քիչ էր: Եթէ առաջ աղքատութիւն կար, այժմ ատիկա աւելցած էր: Արդարադատութեան մասին յիշողութիւն իսկ չկար: Ոճիրները, կաշուակերութիւնները եւ բոնութիւնները շատցած էին: Ամբողջ բնակչութիւնը լիակատար յուսահատութեան մէջ էր: Կառավարութիւնը փոխանակ այդ դժբախտութիւններուն առաջքը առնելու միջոցներ փնտոելու, մտահոգուած էր հայերու սանձահարումով՝ քիւրտերը անոնց դէմ գրգռելով եւ անոնց բաժնելով հրացաններ, շարունակելով հայերուն արգիրել զէնք կրել՝ նոյնիսկ սեփական պաշտպանութեան համար: Տրաունջները կամ բողոքի որեւէ ձեւ, ըստ թրքական կառավարութեան, կը նկատուէր ապստամբութիւն, եւ առանց որեւէ հիմքի՝ հայերը կը զրկուէին անձնական ազատութիւններէ, բան մը, որ կ'աւելցնէր դժգոհութիւնները եւ մահմետականներու ու քրիստոնեաններու միջեւ թշնամական

զգացումներ կը յառաջացնէր:

Ուրիշ հիւպատոս մը կը տեղեկացնէ, թէ իր գտնուած տեղի հայերուն խոռվութեան ձգտման, կամ ապստամբութեան ծրագիր պատրաստելու կարծիքը հիմքէ զուրկ է եւ անոնք այդպիսի մտադրութիւն մը իրականացնելու հնարաւորութենէն ալ զուրկ են: Տեղոյն հայերը ամենախաղաղ ժողովուրդն են: Անոնք զէնք իսկ չունին: Այնուհանդերձ թրքական իշխանութիւնները յամառօրէն այնպէս կը գործեն, որ կարծես թէ ապստամբութիւն մը կը սպառնայ իրենց:

Հստ Ռուսիոյ Կ.Պոլսոյ դեսպանութեան ստացած ստոյգ տեղեկութիւններուն, 1890-ի Յունիսի սկիզբներուն թուրք գաղտնի ոստիկանութիւնը, իր գործակալներուն միջոցաւ, տեղեկութիւն կը ստանայ, որ իբր թէ իրզուրումի Սանասարեան դպրոցին եւ հայոց մայր եկեղեցւոյն ու առաջնորդարանին մէջ թաքցուած է մեծ քանակութեամբ հրացան եւ համապատասխան քանակութեամբ փամփուշտ: Դպրոցը, եկեղեցին ու առաջնորդարանի բոլոր շէնքերը ամենախիստ խուզարկութեան կ'ենթարկուին: Մէկ հատ իսկ հրացան չի գտնուիր: Խուզարկութեան ժամանակ սրբութիւններուն հանդէպ եղած անվայել վարուելակերպը, բնականաբար, Վանի եւ Մուշի հայերուն մօտ բուռն վրդովմունք կը յառաջացնէ: Բայց գործը իշխանութիւններուն նկատմամբ բացայացտ դիմադրութեան չի հասնիր: Բայց էրզուրումցինները, ենթարկուելով այդ գրգռութեան, խանութպաններն ու արհեստաւորները, որպէս բողոքի նշան, քանի մը օր իրենց խանութները եւ արհեստանոցները չեն բանար ու կը հաւաքուին եկեղեցւոյ բակը: Կառավարութիւնը ատիկայեղափոխութիւն նկատելով տեղացի ժողովուրդը կը գրգռէ՝ ըսելով, թէ հայեր ապստամբութեան կը պատրաստուին: Վալին շրջապատել կու տայ առաջնորդարանը: Մահմետական ամբոխը, ծպտեալ զինուորներու առաջնորդութեամբ, կը յառաջանայ դէպի եկեղեցւոյ բակը: Հայոց մէկ մասը իսկոյն կը ցրուի: Մնացողներ՝ իրենց այդ տարրական իրաւունքին ոտնահարուելուն դէմ կը բողոքեն: Զինուորներուն կը տրուի զանոնք ցրուելու հրաման: Զինուորներ հայոց վրայ սուլիններով կը յարձակին: Վրայ կը հասնի մոլեգնած խուժանը եւ կը սկսի հայոց ջարդը: Սպաննուածներու եւ վիրաւորներու թիւը 200-ը կ'անցնի: Պատրիարք Խորէն Արք. Աշրգեան (1888-1894) յատուկ խնդրագիր կը ներկայացնէ սուլթանի առաջին քարտուղարին: Մանրամասնօրէն կը նկարագրէ իր հօտին տառապանքները եւ խոր վիշտ կը յայտնէ, որ նոյնիսկ տաճարները կառավարութեան համար կասկածելի վայրեր կը նկատուին եւ ուր պահուած զէնքեր կը փնտուուին: Թէեւ խնդրագիրը կ'ընդունուի, սակայն ոչ մէկ հետեւանք կ'ունենայ:

Երբ դէպքերը եւրոպական մամուլի մէջ արձագանք կը գտնեն, Բ. Դուռը, հարկադրուած, իր օտար երկիրներու ներկայացուցիչներուն յատուկ շրջաբերական կը դրէ, ուր էրզուրումի դէպքերը շրջուած կը ներկայացուին: Ռուսիոյ դեսպանը իր 21 Յունիս 1890 թուակիր եւ 89 թիւը կրող զեկուցագրին մէջ կը գրէ: «Դէպքերը շարադրուած են խեղաթիւրուած եւ կապակցութենէ զուրկ: Բ. Դրան հաղորդակցութենէն այնպէս կը հետեւցուի, թէ տուժած հայերը իրենց ցեղակիցները վիրաւորած ու սպաննած են»:

Դեսպանները օսմանեան կառավարութան ամէն ինչ խեղաթիւրող քաղաքականութեան լաւագոյնս տեղեակ են:

Այդ օրերու Անգլիոյ հիւպատոսը կը գրէ: «Սոյն թուականի Յունիս 20-ին մահմետականներու ամբոխը էրզուրումի փողոցներուն մէջ յարձակեցաւ անպաշտպան հայերու վրայ եւ անոնցմէ շատերը սպաննեց ու վիրաւորեց, միեւնոյն ժամանակ կողոպտեց անոնց տուններն ու խանութները, բայց մինչեւ այժմ, ինչքան ինծի յայտնի է, յանցաւորները հետապնդելու համար ոչ մէկ միջոցի ձեռնարկուած է: Խանութպաններէն ոմանք նահանգապետին գանգատ յայտնած են: Ան ալ զանոնք գլխաւոր դատախազին զրկած է: Խանութպանները անոր յայտ-

նած են յանցագործներուն եւ վկաներուն անունները: Յանցագործները կը ձերբակալուին, բայց յաջորդ օրն իսկ ազատ կ'արձակուին: Բայց երբ քրիստոնեաներ կը ձերբակալուին, կը բանտարկուին, հակառակ այն իրողութեան, որ անոնց դէմ որեւէ մեղադրանք ցոյց չէ տրուած»:

Ոուսիոյ դիւանագիտական ներկայացուցիչը 8 Նոյեմբեր 1890 թուակիր եւ 154 թիւը կրող զեկուցումին մէջ կը գրէ. «Հայ գիւղացիական բնակչութեան դրութիւնը այս ժամանակի ընթացքին իսկապէս զգալիօրէն փոխուած է դէպի վատը...: Հիւպատոսները դեսպանատուն կը ներկայացնեն թուրքերու եւ քիւրտերու կողմէ կատարուող սպանութիւններու, կողոպուտներու եւ բըռնութիւններու երկար ցուցակներ»:

Սամսունի հիւպատոսի զեկոյցին մէջ գրուած է. «Եոզկաթի ունեւոր հայերէն ձերբակալուած է 150 անձ, իսկ Կեսարիոյ մէջ՝ մինչեւ 160»: Անկորայի մէջ 17 մարդ դատապարտուած է, որոնցմէ 5-ը՝ կախաղանի, 12-ը՝ ցմահ տաժանակիր աշխատանքի:

Մեծ վեզիր ձեւաթ փաշա բոլոր վիւայեթներու վալիներուն յատուկ շրջաբերական կը դրկէ, անոնց պատուիրելով ամէն միջոց առնել, որպէսզի օտարերկրացիներ իրողութիւններուն չկարենան իրազեկ դառնալ:

Քօղարկել ամէն ինչ, խեղաթիւրել իրողութիւնները՝ բոլոր ժամանակներու համար թրքական անփոփոխ քաղաքականութիւն մըն էր:

1893 եւ 1894 թուականներու ամառը Սասունի մէջ տեղի կ'ունենան շարժումներ: Սասունը անառիկ լեռնային երկիր մըն է, որ կը գտնուի Մուշէն դէպի հարաւ՝ Պիթլիս նահանգին մէջ: Երկրին բնակիչները հայերն ու քիւրտերն էին: Անոնց շէյխերն ու աշխրեթապետերը ժիշտ դարէն ի վեր կ'օգտուէին «թիմար»-ի հողային իրաւունքէն եւ մինչեւ ժթ. դարու վերջերը կ'օգտուէին անկէ եւ իրենք զիրենք կը համարէին թրքական իշխանութիւններէն անկախ: Հայերն ալ նոյնպէս գրեթէ կապ չունէին թրքական իշխանութեան հետ: Անոնք դարերէ ի վեր իրենց հարկերը եւ պարհակները (պարտադիր աշխատանք, կամ փոխան վճարում) քիւրտ ցեղապետերուն կը վճարէին:

Հստ Կ.Պոլսոյ ոուսական դեսպանութեան գլխաւոր քարտուղարին պատրաստած զեկուցագրին՝ «Այդ վայրենի եւ անառիկ երկիրը, չնորհիւ բնութեան պայմաններուն, հայերը մինչեւ վերջին ժամանակները շատ քիչ կապ ունէին թրքական կառավարութեան հետ: Նախապէս անոնք քիւրտերու հետ շատ համերաշխ կ'ապրէին եւ քիւրտերը անոնց ոչ միայն չէին նեղացներ, այլ նոյնիսկ թուրքերու ոտնձգութիւններէն կը պաշտպանէին: Վերջին տարիներուն յարաբերութիւնները բոլորովին փոխուեցան. սուլթանին քիւրտերու նկատմամբ առատ ողորմածութիւնը, ինչպէս նաեւ անոնցով անկանոն հեծելազօրք կազմելը՝ զանոնք թուրքերուն մօտեցուցին»:

1890-ական թուականներու սկիզբը, թրքական իշխանութիւնը իր կիսանկախ վիճակը պահող Սասունի դէմ արշաւանք կը նախապատրաստէ: Հոն զօրք մացնելու պատրուակ կը ծառայեն թուրք կառավարութեան հրահրած հայ-քիւրտ ընդհարումները: Քիւրտ զինեալ ուժերը, 1891-ին, կը մանեն Տալւորիկ, Անդոկ եւ Ծովասար, ուր կը հանդիպին սասունցիներու յամառ դիմագրութեան եւ կը հեռանան: 1893-ի գարնան, թրքական զօրքերը յանկարծակի կը յարձակին Աւգուստ ու Վարդենիս եւ սոսկալի կոտորածներ կը կատարեն: Ռուսական դեսպանատան գլխաւոր քարտուղարը կը գրէ. «Զինուորները այր մարդիկը կարմրած երկաթով կը տանջէին ու կ'այրէին: Կիները կը բռնաբարէին: Զիու սմբակներով կը ճգմէին մանուկները: Անասունները կը մեռցնէին եւ մինչեւ 100 մարդ ձերբակալելով՝ վերադրածն Մուշ»:

Մուշի առաջնորդ Ներսէս Ծ. Վրդ. Գարախանեան այդ վայրագութիւններու դէմ կը համարձակի բողոքել: Թրքական կառավարութիւնը ատիկա կը նկատէ «քաղաքական

ապստամբութիւն»։ Կը ձերբակալէ վարդապետը եւ 30 զինուորներու ուղեկցութեամբ կը դրկէ Պիթլիսի դատարանը։

Սասունի ապստամբութեան երկրորդ փուլի մասին ոռուսական դեսպանութեան գլխաւոր քարտուղարը կը գրէ. «Պատահարներէն տարի մը անց՝ 1894-ի ամրան, թուրքերու եւ քիւրտերու ամէն տեղ կատարած արիւնալի գաղանութիւններու եւ ջարդերու մասին լուրեր տարածուեցան։ Կը խօսուէր այրուած գիւղերու, հազարներով ջարդուած հայերու, կանանց բռնաբարութիւններու, երախաններու մորթուելու եւ կենդանիկենդանի թաղուելու մասին։ Այդ տագնապալի լուրերը հայկական աշխարհին մէջ ուժեղ յուզումներ յառաջացուցին։ Հիւպատոսական զրուցագրերը հաստատեցին տեղի ունեցած ոճրագործութիւններու լուրերը։ Ըստ երեւոյթին, գործը բռնկած էր երբ Տիարպեքիրէն ամառնային եայլաները եկած Պեքրանլը ցեղի քիւրտ աշխիրեթապետերը հայերէն պահանջած էին վճարել սովորական հարկերը, ու երբ հայեր մերժած էին տարած էին հայոց անասունները։ Երբ հայեր պետական օգնութիւն չեն կրնար ստանալ, իրենք ետ կը խլեն իրենց անասունները։ Տեղի ունեցած ընհարումներու ժամանակ մի քանի մարդ կը սպաննուի։ Ասկէ յետոյ չուտով կը հասնի տեղւոյն գայմագամը՝ հարկեր հաւաքելու։ Հայեր յետաձգում կը խնդրեն՝ յայտնելով, որ առանց անասուններու իրենք չեն կրցած հացահատիկ հաւաքել եւ դրամ չունին։ Գայմագամը կը հրամայէ շարք մը հայեր ձերբակալել, բայց ժողովուրդը կը յարձակի ոստիկաններուն վրայ եւ ձերբակալուածները կ'ազատէ։ Գայմագամը կը փախչի եւ հայերու ապստամբութեան մասին կը զեկուցէ։ Երբ Բ. Դուռը տեղեկութիւն կը ստանայ, Հայտարանլը ցեղի քիւրտերէն կազմուած երկու համիտիյէի գունդ կը զրկէ։ Այդ զինուորական ոյժը, լեռնային հրետանիին հետ, Սասունի մէջ կը կատարէ այն վրդովեցուցիչ գաղանութիւնները, որոնք գրեթէ բոլորովին կ'ոչընչացնեն Տալւորիկ, Շենիկ, Սենազ, Կելիկէօզան, Անդոր եւ միւս գիւղերը։ Եւրոպական հասարակական մտքի արտակարդ մեծ յուզումը Բ. Դրան կը ստիպէ դէպքերու տեղը զրկել քննիչներու յանձնախումբ։ Պետութիւնները կը պնդեն, որ յանձնախումբին մասնակցին օտարերկրայ պատուիրակներ։ Յանձնախումբին պարտականութիւնն էր պարզել Սասունի մէջ կատարուած ոճրագործութիւններու իսկական չափը եւ գտնել յանցաւորները։»

Ընդհարումները կը շարունակուին մինչեւ 27 Օգոստոս 1894։ Վերջին բախումը տեղի կ'ունենայ Անդոկ լերան վրայ։ Քիւրտերը ջոկատներով կը զրկուէին՝ յարձակելու համար։ Զինուորներն ալ իրենց լեռնային հրանօթները դէպի հայերը կ'ուղղէին։ Պարենի ու ռազմամթերքի պաշարները սպառած՝ սասունցիները կ'իյնան քիւրտերու շրջապատման մէջ ու կը զոհուին։

Գլխաւոր քարտուղարը իր զեկուցագիրը կը շարունակէ հետեւեալ տողերով։ «Յանձն մարդասիրութեան եւ թոյլ չտալու համար, որ թաքցուին թրքական վարչութեան գործողութիւնները, ընդհակառակը, ձգտելով մերկացնել անոր բոլոր ոճրագործութիւնները, Ռուսիան միեւնոյն ժամանակ մտահոգուած է, որ յետագային չկրկնուին այդքան ցաւալի դէպքեր։ Բայց որեւէ բան ձեռնարկելը առանձնապէս դժուար է այն պատճառով, որ Բ. Դուռը թէեւ Պեռլինի համաձայնութեան 61-րդ յօդուածին ենթարկուելու իր պատրաստակամութիւնը կը յայտնէ, սակայն հայ բընակչութեան դրութիւնը բարելաւելու իր ձգտումին մէջ անկեղծ չէ։ Մինչդեռ անկլօհայկական կոմիտէները անկասկած կը ձգտին քաղաքականութեան բնագաւառ մտցնել Հայաստանի կարգաւորման հարցը, այլ խօսքով՝ կը փորձեն ստեղծել միջազգային հայկական հարց, որը Ռուսիոյ համար պետական կարեւորութիւն ունեցող հարց է, քանի որ Ռուսիան կը տիրէ Կովկասին եւ մեծ թիւով հայ հպատակներ ունի»։

Գլխաւոր քարտուղարը իր զեկուցագրին մէջ որպէս հարցերու գլխաւոր պատճառ՝

Հարկերը ցոյց կու տայ: Այդ թուականներուն եւրոպական թերթերու մէջ հրատարակուած յօդուածներ, պետական պատասխանատու անձերու ուղղեալ նամակներ կը հաւաստեն, թէ հարցերու դրդապատճառը հարկերն եղած էին: Երբ իշխանութիւնները ամէն տեսակի միջոցառումներու և քօղարկում, խեղաթիւրում և կը դիմէին, որպէսզի դէպի արտաքին աշխարհ լուր չտարածուի, անգլիացի կղերական ու հրապարակագիր Մալքոլմ ՄաքՔոլ (Malcolm MacColl, 1831-1907) իր *England's Responsibility towards Armenia, 1895* (Անգլիոյ Պատասխանատութիւնը Հայաստանի Առջեւ) աշխատութեան մէջ կը գրէ. «Քրիստոնեայ հայերը պարտաւոր են քիւրտերուն փրկագին վճարել, որպէսզի փրկեն իրենց սեփականութիւնը, կեանքը եւ կանանց պատիւր, որովհետեւ թրքական իշխանութիւնները հայերուն կը մերժեն անոնց պահանջած պաշտպանութիւնը: Ատոր հետեւանքով՝ քրիստոնեայ հասարակութիւնը այնքան քայլագած էր, որ ի վիճակի չէր ատկէ զատ նաեւ պետական հարկ վճարել: ...Բոլոր հաղորդումները համաձայն են, թէ Հայաստանէն ներս կատարուած գազանութիւնները (ակնարկութիւնը Սասունի մասին է և Ա.Ք.) յառաջացած են մասամբ անկէ, որ հայերը փորձած են ինքինքնին եւ իրենց գոյքերը քիւրտերէն պաշտպանել, մասամբ ալ հայերը հրաժարած են կառավարական հարկերը վճարելէ, որովհետեւ զրկուած են եղած այդ հնարաւորութենէն: Այդ պատճառով՝ հայերը զրկուած են ապրելու իրաւունքն եւ անոնց ջարդերը այսպիսով համարուած են օրինական»:

Երբ անգլիական մամուլը Սասունի մէջ 20 աւերուած գիւղերու եւ երեք հազար զոհերու մասին տեղեկութիւններ կու տայ, քիւրտերու օգնութեամբ թրքական զօրքերուն այնտեղ կատարած վայրագութիւնները քօղարկելու համար՝ եւրոպական հանդէսներուն հերքումներ կը դրկուին: Անգլիոյ դեսպանէն կը պահանջուի քննութիւններ կատարելու համար Մուշ գացած Վանի հիւպատուը ետ կանչել:

Մալքոլմ ՄաքՔոլ ուրիշ տեղ մըն ալ կը գրէ. «ԺԹ. դարու վերջը Թուրքիոյ մէջ պարբերաբար կազմակերպուող հայկական ջարդերը տեղական մոլեռանդութեան պոութկումներ չէին, այլ որոշակի դրութեան մը հետ առնչուող քաղաքական գործողութիւններ, որոնք մշտապէս կը կատարուէին՝ սուլթանի եւ անոր խորհրդատուններու հրամանով կամ ներշնչմբը»:

Ամերիկացի քարոզիչ ֆրետերիք Ֆրեդերիկ Ջէյվիս Կրին (Frederick Greene, 1863 Պրուսա, Թուրքիա-1962 Ohio, USA) Հայ Օգնութեան Յանձնախումբի (Նիւ Եորք) քարտուղար, 1894-1896-ի կոտորածներու ժամանակ գտնուած է Արեւմտեան Հայաստան եւ մեծապէս օգնած է տուժած հայերուն: Երբ Օսմանեան կայսրութիւնը կ'աշխատի յեղափոխութեան պատրուակի տակ քօղարկել հայերու նկատմամբ իր ճիւղային քաղաքականութիւնը, Կրին կը հրատարակէ մի քանի գիրքեր. *The Armenian Crisis in Turkey: The Massacre of 1894* (Հայկական Ճգնաժամը Թուրքիոյ Մէջ. 1894-ի Զարդը) (1895), *Armenian Massacres, or The sword of Mohammed* (Հայկական Զարդերը կամ Մուհամմետի Սուրը) (1896) *The Rule of the Turk and the Armenian Crisis* (Թուրքի իշխանութիւնը եւ Հայկական Ճգնաժամը) (1897): Հեղինակը այս գիրքերուն մէջ կը վերլուծէ 1870-1890-ական թուականներուն Օսմանեան կայսրութեան մէջ ապրող հայերու վիճակը, 1894-1896-ի հայերու ջարդերուն պատճառները, կը քննէ Հայկական Հարցի վերաբերեալ եւրոպական տէրութիւններու եւ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը:

Ֆ. Տ. Կրին, իր «Հայկական Ճգնաժամը Թուրքիոյ Մէջ. 1894-ի Զարդը» հատորին մէջ ի մի կը հաւաքէ ականատեսներու և Անգլիոյ հիւպատուին, ամերիկացի քարոզիչներու և վկայութիւնները: Կը գրէ. «...Սասունի դէպքերը կառավարութեան ընդհանուր դրութեան հետեւանք են. այս վերջին տասը տարիներու ընթացքին երկրին մէջ հարիւրաւոր Սասուններ պատահեցան: Եւրոպայի թուլութիւնը պատեհ առիթ եղաւ, որպէսզի Թուրքիան

այս անգութ գործը իր ամբողջ սաստկութեամբ յառաջ տանի: Այդ դրութիւնը յառաջ եկած է ցեղի եւ կրօնքի հանդէպ տածած ատելութենէն եւ կը սպառնայ ջնջել քրիստոնեաները եւ քրիստոնէութիւնը: ...Թուրքը այժմ դատաստանի առջեւ պէտք է կանգնի՝ բայց ոչ միայն Սասունը իբր փաստ բերելով, միեւնոյն ողբը երկրին բոլոր կողմերէն կը բարձրանայ: ...Աստուծոյ սիրոյն, պէտք չէ թողուլ, որ հանրային խիզճը դարձեալ անտարբեր գանուի այս սարսափի տիրապետութեան հանդէպ երկիրը սոսկումէն եւ սարսափին անդամալուծուած է»:

ԺԹ. դարու վերջաւորութեան թուրքիոյ մէջ տեղի ունեցած պատահարները, զարմանալիօրէն, կը կրկնուին իԱ. դարու առաջին տասնամեակներու ընթացքին ար Փոխուած բան չկայ՝ ի բաց առեալ գերակատարներու անունները:

Կրին ուրիշ տեղ մըն ալ կը գրէ. «Ոմանք կ'ըսեն, թէ հայերը իրենց արարքով թուրքերը գրգռեցին եւ իրենց գլխուն այս փորձանքը բերին: Սակայն ես հարց կու տամ, թէ հայերը ո՞վ գրգռեց: Նախ Պեոլինի 61-րդ յօդուածն էր, որ զիրենք դարերու թմրութենէն արթնցուց: Բայց այդ Պեոլինի Դաշնագիրը ուրիշ հետեւանք մըն ալ ունեցաւ. Թուրքիոյ թշնամութիւնը աւելի սաստկացաւ քրիստոնեայ հպատակներու հանդէպ՝ պետութիւններու երբեմնակի թոյլ եւ անյարատեւ ճնշումներուն պատճառով: Աւելի լաւ էր, եթէ այդպիսի ճնշում չըլլար: Պէտք էր արագ, վճռական եւ վերջնական գործողութիւններով կարելի է կեցնել սարսափելի աղէտ մը, որ կրնայ Սասունի դէպքերն ալ նսեմացնել»:

Կրին, իր այս տողերով, 1915-ի ջարդերէն 20 տարի առաջ, հայութեան սպառնացող ահաւոր վտանգը նախատեսած՝ ահազանգ կը հնչեցնէր: Մեծ պետութիւնները կը յորդորէր արագ եւ վըճռական քայլեր առնել:

Սակայն Բ. Դուռը այնքան համոզուած էր, որ հայերու դէմ ինք ինչ դիրք որ ալ բռնէ, եւրոպական պետութիւններու միջեւ գոյութիւն ունեցող հակասութիւններու պատճառով հարցը շատ ծանր բարդութեան չէր հասներ:

Երբ Սասունի կոտորածները մեծ յուղում կը յառաջացնեն ամբողջ քաղաքակիրթ աշխարհին մէջ, Սուլթան Համիտ արար աշխարհին կը յայտարարէ, թէ թրքական կառավարութիւնը ինքնապաշտպանութեան նպատակով ստիպուած էր այդ «խիստ» միջոցառումներուն դիմել՝ ընդհանուր հայկական յեղափոխութիւնը կասեցնելու համար:

Թուրքիոյ մէջ գործող ցարական կառավարութեան հաւատարմատար ժաղովսկի, անդրադառնալով Սասունի հարցին, կը գրէ. «Հայերու դէմ գործադրուած վրդովեցուցիչ ուազմական միջոցառումներու մանրամասնութիւնները թափանցեցին եւրոպական մամուլի մէջ եւ ամէնուրեք մերկացնող յօդուածներու փոթորիկ բարձրացուցին Հայաստանի քրիստոնեայ բնակչութեան նրկատմամբ թուրքերու գազանային արարքներուն դէմ: Այդ պախարակումներու անամօթ եւ ստայօդ հերկումը, որ մօտ օրերս սուլթանին անձնական հրամանով հեռագրով զրկուած է արտասահմանի թրքական ներկայացուցիչներուն հրապարակելու համար, չկրցաւ ցանկալի տպաւորութիւն թողուլ եւրոպայի հասարակական կարծիքին վրայ եւ կանգնեցնել մեղադրանքներու եւ մերկացումներու տարափը, բան մը, որ վերջին օրերուս ստիպեց Բ. Դրան արդիլել օտարերկրեայ գրեթէ բոլոր լրագիրներու թուրքիա մուտքը»:

Ցարական Ռուսիոյ արտաքին գործոց եւ ուազմական նախարարութիւններու համաձայնութեամբ, Թուրքիա կը դրկուի գնդապետ Պուտիատա՝ Փիզիքական աշխարհագրութեան դասախոս Վասիլեւ անուամբ կեղծ փաստաթուղթով, հետախուզելու թուրքիոյ ներսէրը: Ան իր զեկուցագրին մէջ կը գրէ. «Ամէնուրեք ես կ'աշխատէի պարզել թէ ի՞նչը կարելի է յարգելի պատճառ նկատել հայկական դժգոհութիւններուն: ...Ես յաջողեցայ այդ ուղղութեամբ հաւաքել բաւականին նիւթ: Հայերը իրենց գանգատներուն մէջ սովորաբար

կը մատնանշեն հարկերու գանձման վատ ձեւը, արտակարգ հարկերը եւ կեղեքումները, դատավարութեան թերութիւնները եւ քիւրտերու ասպատակութիւնները։ Երկրին մէջ գտնուած առաջին օրէս իսկ ակներեւ կը դառնայ, որ այդ գանգատները որոշ վայրերու մէջ լիակատար հիմք ունին։ ...Աւելորդ եւ յաւելեալ տուրքերը, կաշառակերութիւնը, զոր կը կատարեն տեղական վարչութիւնները, գրեթէ սովորական երեւոյթներ են, ի բացառեալ որոշ մասնաւոր դէպքերը, որոնք գանգատի նիւթ չէին կրնար ծառայել։ ...Եթէ հարց ծագի երկրի բուն միջոցներուն մասին, ապա ինքզինքիս թոյլ կու տամ համոզուած կերպով ըսելու, որ երկրին հարստութիւնը հնարաւորութիւն կու տայ այստեղ տասն անգամ աւելի բնակչութիւն ունենալու, բայց անոր համար միայն վարչական բարենորոգումները բաւարար չեն։ Իմ այցելած ամբողջ գօտիին մէջ արդիւնաբերութիւնը սահմանափակուած է ձեռքի տնայնագործական աշխատանքով։ Իսկ եթէ զարկ տրուի արդիւնաբերութեան, հանքային հարստութիւններու շահագործման, ապա բնակչութեան բարեկեցութիւնը եւ կեանքի յարմարութիւնները բազմապատիկ կը բարձրանան։ Բայց անոր առաջին քայլը պէտք է ըլլայ հաղորդակցութեան միջոցներու զարգացումը՝ հեռագրական եւ թղթատարական հաղորդակցութիւնները։ Այստեղ հաղորդակցութեան կարեւորութիւն տուող չկայ։ Այս ուղղութեամբ թրքական կառավարութիւնը ամենաաններելի անտարբերութեամբ», ասկէ աւելի ի՞նչ պէտք է ըլլար, որպէսզի հայոց դժգոհութիւնը եւ գանգատը տեղին ըլլար։

Եթէ հայերու կեանքը, գոյքը եւ պատիւը օրէնքով ապահովուած չէր, եթէ զինուած քիւրտերը անպատիժ կերպով կրնային կողոպտել ու սպաննել հայերը, եթէ հարկահաւաքի գործը այնպէս կազմակերպուած էր, որ հայ աշխատաւորը պետութիւնը բաւարարելէ յետոյ՝ թուրք աստիճանաւորներու եւ քիւրտ աշիրեթապետերու հարստացման համար պէտք է միջոցներ հայթայթէր, եթէ գոյութիւն ունէր աշխատաւոր զանգուածներու պաշտօնական եւ անպաշտօն կեղեքումը, եթէ հնարաւորութիւն չէր տրուեր երկրի հարստութիւններուն շահագործման, եթէ թրքական կառավարութիւնը այդ ամէնուն հետ կը վերաբերէր «ամենաաններելի անտարբերութեամբ», ասկէ աւելի ի՞նչ պէտք է ըլլար, որպէսզի հայոց դժգոհութիւնը եւ գանգատը տեղին ըլլար։

Եւ սակայն թրքական կառավարութիւնը, մերժելով հայերուն «կեանքի, գոյքի եւ պատուի» տարրական իրաւունքը՝ պետութեան մահմետական բնակչութեան իրաւունքներու սահմանին մէջ, հարցը կը խեղաթիւրէր եւ հայկական բարենորոգութիւններու այդ համեստ պահանջը կը նկատէր որպէս յեղափոխութիւն։ Ատիկա բաւարար էր հայկական կոտորածները գործադրելու համար։ Հայոց բարենորոգութիւններու պահանջը կը խեղաթիւրուէր եւ կը ներկայացուէր որպէս անկախ թագաւորութեան ստեղծում, այսպիսով ալ կ'արդարացուէին հայկական ջարդերը։

Յարական Ռուսիոյ գնդապետ Պուտիատա, որպէս աշխարհագրագէտ Վասիլեւ, էրզուրումի մէջ,և ուր կային Անգլիոյ, Պարսկաստանի, Ռուսիոյ եւ Ֆրանսայի հիւպատոսարանները, և կը տեսնուի տեղույն առաջնորդ Շիշմաննեան արքեպիսկոպոսին հետ։ Շիշմաննեան սրբազն կ'ըսէ. «Մենք մեր այժմու դրութեան մէջ չենք կրնար մնալ։ Բարենորոգութիւնները մեզի համար հարկաւոր են։ Մենք այժմ անկախութեան համար պատրաստ չենք։ Մեզի հարկաւոր են այնպիսի իրաւունքներ, որոնցմով կ'օգտուին Անդրկովկասի հայերը եւ մենք կը խնդրենք Ռուսիոյ միջամտութիւնը»։


Զանազան պատմական փաստաթուղթեր կ'ապացուցանեն, որ սուլթանին կառավարութիւնը, մեծ պետութիւններուն իր երկրին ներքին գործերուն միջամտելու պատրուակներուն վերջ տալու նպատակով, հայ ազգաբնակչութիւնը ոչնչացնելու համար հրէշային ծրագիր մը պատրաստած էր։ Սասունի դէպքերը ակներեւորէն ցոյց տուին, որ հայերը ոչնչացնելու հրէշային ծրագրի իրականացումը արդէն իսկ սկսած էր։

Ֆրանսացի յայտնի դիւանագէտ Ժիւլ Գամպոն (Jules Cambon, 1845-1935), արտայայտուելով 1894-1896 թուականի Արեւմտեան Հայաստանի հայոց ջարդերուն, կը գրէ. «Անօրինապահութիւնները, անկարգութիւնները այնտեղ երբեք չէին դադրիր: 1895 եւ 1896 թուականներուն հասան չտեսնուած չափերու: Ամբողջ կայսրութեան մէջ մոլեռանդ հրոսակները կը յարձակէին հայ ազգաբնակչութեան վրայ, կը սպաննէին, կը թալաննէին, կիները կ'առեւանգէին եւ շուկաններու մէջ զանոնք կը վաճառէին որպէս ստրկուհիներ...: Հարց էր, թէ արդեօք մարդասպանները ու կառավարութիւնը միասնաբար հանդէս չէին ելլեր եւ ամբողջ հայ ազգը ոչնչացնել չէր մասադըրուած»:

Մարզուանի հայ ազգաբնակչութիւնը 9 նոյեմբեր 1895-ին քաղաքի ոռուս հիւպատոսին յղած նամակին մէջ մանրամասնօրէն նկարագրելով հայերու ջարդը՝ կը մատնանշէ, որ թրքական կառավարութիւնը իրեն յատուկ անամօթութեամբ «կը փորձէ ժխտել իր մեղքը եւ այլ ծանր դէպքերու ամբողջ մեղքն ու պատասխանատուութիւնը բարդել հայերու վրայ, սակայն բոլոր պարագաներուն ալ մենք պատրաստ ենք ապացուցանել, որ այդ ջարդին կազմակերպիչը կառավարութիւնն է: Մեր տրամադրութեան տակ են բազմաթիւ արժանահաւատ փաստեր եւ անհերքելի ապացուցներ, որոնք նոյնքան պարզ՝ ինչպէս արեւը, կրնան հաստատել, որ այդ ջարդը կանխամըտածուած գործողութիւններու հետեւանք էր»:



Եւրոպական պետութիւններու կառավարութիւնները, եւ այդ պատճառով ալ Կ.Պոլսոյ իրենց դեսպաններուն միջոցով կը խոստանան կատարել հայերու պահանջները, պայմանաւ որ անոնք դրամատունը անվնաս թողած հոնկէ հեռանան:



SCENE IN STAMBOUL—“THE TURKS ARE UPON US.”

Կառավարութիւնը դրամատան գրաւման ծրագրէն նախապէս տեղեակ էր, սակայն սուլթանը, որպէսզի հակահայ տրամադրութիւնները կարենայ հրահրել ու այսպիսով Կ.Պոլսոյ մէջ ալ ջարդ մը կազմակերպել գիտակցաբար արգելք չըլլար յարձակման:

Հայերու շարժման մասին լուրը արագօրէն կը տարածուի քաղաքին մէջ եւ զանազան թըրքական թաղամասերէն դուրս կը թափին դանակներով, միատեսակ կապարէ ծայրակալներ ունեցող յատուկ մահակներով եւ հրազններով զինուած ամբոխներ, որոնք կը սկսին յարձակիլ բոլոր անոնց վրայ, որոնք հայ կը կարծէին: Կը սկսի անպաշտպան եւ որեւէ յանցանք չունեցող քրիստոնեաներու բարբարոսական ջարդը: Ոստիկանութիւնը կը մնայ դիտողի դիրքին մէջ, կամ՝ մասնակից կոտորածներու եւ թալանի: Զօրքը, որ շատ ուշ կը հասնի, ջարդը դադրեցնելու համար ոչ մէկ միջոցի կը դիմէ, որովհետեւ ջարդերը կը կատարէր կառավարութեան կողմէ նախապէս կազմակերպուած խուժանը՝ ոստիկանական

պաշտօնեաներու ղեկավարութեամբ: Զարդը կը տարածուի ղէպի Կ.Պոլսոյ գանազան թաղերը ու կը տեւէ երեք օր: Զարդը կեցնելու համար ոչ մէկ միջոցի կը դիմուի: Թուրքերու կարծիքը այն էր, որ հայեր դաւադրութիւն կը կազմակերպէին «սրբազան» սուլթանական կառավարութեան ղէմ: Կարգադրութիւններ եղած էին, որ ջարդարարներէն ոչ մէկը մասնակցի իր թաղամասի սպանութիւններուն եւ կողոպուտներուն, որպէսզի յետագային եթէ պետութիւններու դեսպանները պահանջեն զանոնք պատժել, ոչ ոք կարենար ճանչնալ եւ մեղադրել մարդասպանները: Ոստիկանութիւնը եւ զօրքը հրահանգուած էին հայերու ամէն մէկ դիմադրութեան արգելք ըլլալ եւ անհրաժեշտութեան պարագային ամբոխին աջակցիր: Հայոց կոտորածին ու թալանին կը մասնակցէին նաեւ թուրք կիներ:

Դիակները քաղաքէն դուրս հանելու համար՝ նախապէս պատրաստուած էին մեծ քանակութեամբ սայլեր եւ սայլակներ, որոնք երեկոյեան ժամը տասի մօտ փողոցներու մէջ կը տեսնուէին սպաննուածներու մարմիններով բեռնաւորուած:

Հստ կարգ մը օտար ականատեսներու իրարմէ տարբեր տուեալներու, սպաննուածներու թիւն էր 5.500, կամ 8.750, կամ 10 հազար, նոյնիսկ 13.600:

Կ.Պոլսոյ ջարդը Օսմանեան կառավարութեան կազմակերպած հերթական ջարդերէն մին էր, որոնց նպատակն էր բնաջնջել հայերը ոչ միայն իրենց պատմական հայրենիքին՝ Արեւմտեան Հայաստանի տարածքին, այլ ամբողջ թուրքիոյ տարածքին:

Կ.Պոլսոյ այս կոտորածէն 59 տարի յետոյ, 5-6 Մեպտեմբեր 1955 թուականին, Կ.Պոլսոյ մէջ նման ղէպք մը պատահեցաւ: Կիպրոս կղզին անգլիացիններուն կը պատկանէր: Յոյներ անկախանալ փափաքեցան: Թուրքերն ալ բաժին պահանջեցին: Լոնտոնի մէջ կատարուող բանակցութիւններու ընթացքին, իբրեւ ժողովրդային բողոքի նշան, կառավարութիւնը Անտոլուէն փայտերով զինած եւ յոյներուն ղէմ գրգոռուած հազարաւոր մարդիկ բեռնատարներով Կ.Պոլիս տեղափոխեց: Կ.Պոլսոյ եւ Զմիւռնիոյ մէջ ազգայնապաշտ ցոյցեր կատարուեցան: Աւելի քան ժամ յոյն համայնքը յարձակումի ենթարկուեցաւ, ինչպէս նաեւ հայ եւ հրեայ համայնքները: Հրոսակախումերուն խըստիւ պատուիրուած էր մարդ չմեռցնել: Հակառակ անոր, 13-16 հոգի սպաննուած էր, որոնցմէ երկուքը յոյն եւ մէկն ալ հայ հոգեւորականներ էին:



Թալան՝ ուտիկաններու եւ ղինուրներու ներկայութեան

կէս գիշերին քաղաքին մէջ պարէտային վիճակ յայտարարուեցաւ: Անդորրութիւնը հաստատելու համար բանակը քաղաք մտաւ: Մինչ այդ ամբոխը, ոստիկաններու ներկայութեան, աւերեց, թալանեց, պղծումներ կատարեց, գերեզմանները տակնուվրայ ըրաւ: Տեղացի ժողովուրդն ալ, այր թէ կին, այդ աւերին ու թալանին մասնակից եղաւ, բայց ոչ իր անմիջական շրջապատին մէջ:

Հստ պաշտօնական տուեալներու՝ 30, իսկ անպաշտօն տուեալներու՝ 300 անձ վիրաւորուած էր: Հստ պաշտօնական տուեալներու, բռնաբարուած 60 կիներ հիւանդանոց դիմած էին, բայց կ'ենթադրուէր, թէ բռնաբարումներու թիւը 400-ի չուրջ էր: Յարձակումի ենթարկուած էին 1004 տուն, 150-ը՝ հայկական, 4348 խանութ-արհեստանոց, 900-ը՝ հայկական, 73 եկեղեցի, մէկ սինակոկ, երկու վանք, 26 դպրոց, 27 ղեղարան: Յունաստանի Զմիւռնիոյ հիւանդանոց հրկիզուած էր: Հստ պաշտօնական

տուեալներու, յարձակումի ենթարկուած շէնքերուն գումարը մօտաւորապէս 5.500 էր, սակայն ըստ անպաշտօն աղբիւրներու՝ 7 հազարի շուրջ:

Հստ թրքական կառավարութեան տուեալներուն, նկւթական վնասը այդ օրուայ արժէքով կը գերազանցէր 69,5 մլն. թրքական լիրան: Հստ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի գնահատման՝ ատիկա կը հասնէր մինչեւ 150 մլն. ԱՄՆ տոլարի, իսկ յունական կառավարութեան հաշիւներով՝ մինչեւ 500 մլն. ԱՄՆ տոլարի:

Համաձայն այդ օրերու մամուլին, բուն յանցագործները ոչ թէ թուրքերը, այլ թուրքերը գրգռած յոյներն էին: Թուականները փոխուած էին, սուլթանական կայսրութիւնը հանրապետական պետութիւն եղած էր, դերակատարները փոխուած էին, սակայն ոչ մտայնութիւնները: Հարցեր, տուեալներ... ամէն ինչ պէտք է խեղաթիւրուէր: Զարդերուն վերջ տրուած էր, սակայն երկրին ոչմահմետական հպատակներուն անհանգստացումը պէտք է շարունակուէր, որպէսզի անոնք իրենց «ազատ» կամքով երկրէն հեռանային ու երկիրը եւ դրամագլուխը թրքացուէին:

Կ.Պոլսոյ մէջ Ռուսիոյ զինուորական կցորդ Ն. Փեշքով, 22 Սեպտեմբեր 1896 թուակիր իր զեկուցման մէջ կը գրէ. «Կոստանդնուպոլիսոյ հայերու կոտորածը Օգոստոս 14, 15 եւ 16-ին (հին տոմար), նախորդ բոլոր զարդերուն նման մահմետական մոլեուանդութեան պոոթկումի արդիւնք չէր, ինչպէս կը կարծուի Եւրոպայի մէջ: ...Այդ զարդերը սուլթանին կողմէ հայերը մշտապէս հալածելու քաղաքականութեան արտայայտութիւններն էին: ...Զանգուածային զարդերու միջնոցով Ապտիւլ-Համիտը յոյս ունի հայերու երկրին մէջ ունեցած ազդեցութիւնը ջնջել:

Ոչ-թրքական զեկուցումներ, հաւաստի ու զիրար փաստող աղբիւրներ կը վկայեն, որ սուլթանական կառավարութիւնը նպատակ ունէր իսպառ բնաջնջել հայերը՝ անոնց սեփական հայրենիքին մէջ:

Ինչպէս կայսրութեան շրջանին, նոյնպէս ալ հանրապետութեան շրջանին, թէ՝ պետական պաշտօնեաններ, թէ՝ ալ «պատմաբան»-ներ կը զանան իրողութիւնները խեղաթիւրել:

Ժամանակակից թրքական պատմագրութեան համար կարեւորագոյն նիւթերէն են Ա. Աշխարհամարտը եւ Հայոց Ցեղասպանութիւնը: Զանք կը թափուի, որպէսզի հայերու 1914-1918-1923 թուականներու զանգուածային զարդերը հերքուին: Այս նպատակին հասնելու համար ալ աներեւակայելի գումարներ կը ծախսուին: Նկատի ունենալով, որ միայն թուրք «պատմաբան»-ներու խեղաթիւրեալ գրութիւնները, թարգմանուած զանազան օտար լեզուներու, օտարներու համար կրնան վստահելի ըըլլալ եւ թերահաւատութեամբ դիմաւորուիլ կը փնտուուին եւ կը գըտնուին այնպիսի «պատմաբան»-ներ եւ «ուսումնասիրող»-ներ, որոնք կը հաւանին թրքական տեսակէտին համաձայն յօդուածներ եւ գիրքեր գրել ու դասախոսութիւններ սարքել:

Թուրք «պատմաբաններ» էսաթ Ուրազ, Ե. Կ. Չարք, Եռևսուփ Հիքմեթ Պայուր եւ ուրիշներ, հանրապետութեան շրջանին հրատարակած են զանազան գիրքեր, ուր խեղաթիւրուած է թուրք պատմութիւնը:

Էսաթ Ուրազ «Հայերը Պատմութեան Մէջ եւ Հայկական Հարցը» (Esat Uras և Tarihde Ermeniler ve Ermeni Meselesi, Ankara, 1950) 785 էջերէ բաղկացեալ իր գիրքին մէջ կը պնդէ, որ հայերը թուրքիոյ մէջ հանգիստ ու երջանիկ կ'ապրէին եւ հարստութիւն կը կուտակէին:



Հայերու Թուրքիոյ մէջ ենթարկուած տանջանքներն ու հալածանքները մտացածին, կեղծ բաներ էին:

Ե. Կ. Զարք ալ իր «Հայերը Թուրքիոյ Պետութեան Ծառայութեան Մէջ» (Y. G. Çark & Türk Devleti Hizmetinde Ermeniler (1453-1953), Istanbul, 1953) հասորին մէջ, որ Կ.Պոլսոյ թուրքերու կողմէ գրաւման 500-ամեակի առթիւ հրատարակուած է, հայ ամիրաները, սուլթանական պալատին գործող սարաֆները, իրենց կարողութիւններուն շնորհիւ պետական կարգերու մէջ բարձր պաշտօններու նշանակուած անձերը օրինակ բերելով, որոնք բաղդատմամբ Արեւմտեան Հայաստանի մէջ ապրող միլիոնաւոր հայերուն աւելի նպաստաւոր կեանք մը ունէին, կ'ըսէ, որ հայերը ընկերային-տեսական լաւ պայմաններու մէջ կը գտնուէին, լայն իրաւունքներ ունէին եւ կ'օգտուէին շարք մը արտօնութիւններէ: Թէ՛ Արաս եւ թէ՛ Զարք կը պնդեն, թէ հայերու մեծամասնութիւնը միշտ ալ հաւատարիմ մնացած էր կառավարութեան: Միայն հայոց աննշան մէկ մասը՝ պատրիարք, վարդապետ, կուսակցական ղեկավարներ... գործած էին ի վնաս Թուրքիոյ անկախութեան: Դիմած էին արտաքին միջամտութեան, որմէ ծագում առած էր Հայկական Հարցը եւ պատճառ եղած էին հայ ժողովուրդի բոլոր դժբախտութիւններուն: Հեղինակները կը մեղադրեն հայոց ղեկավար դասակարգը, առանց նկատի առնելու կառավարութեան Արեւմտեան Հայաստանի հայութեան հանդէպ գործադրած ձուլման, բոնի իսլամացումի քաղաքականութիւնը, ինչպէս նաև քիւրտերուն կատարած հալածանքներուն կառավարութեան կողմէ նկատողութեան չառնուիլը:

Հեղինակները, որոնք դիւանագիտական ու պետական պաշտօններ վարած անձեր են, կը նենգափոխեն իրողութիւնները եւ ջարդերուն համար պատասխանատու կը նկատեն հայ կուսակցութիւնները, որոնց գոյութենէն առաջ ալ (Ս.Դ.Հ.Կ. 1887 եւ Հ.Յ.Դ. 1890) հայեր Արեւմտեան Հայաստանի զանազան քաղաքներուն, գաւառներուն եւ գիւղերուն մէջ իրենց բարենորդումներու պահանջին համար կոտորածներու ենթարկուած էին: Հայկական Հարցը Սան Մթեֆանոյի դաշնագրով 1878-ին միջազգային բնոյթ ստացած էր եւ ոչ թէ կուսակցութիւններու ծնունդէն յետոյ:

Էսաթ Ուրաս, իր վերոյիշեալ գիրքին մէջ կը յիշէ 1909-ի Ատանայի ջարդը եւ կը ջանայ արդարացնել Երիտթուրքերու քաղաքականութիւնը: Լստ իր տեսակէտին, պատասխանատուութիւնը կ'իյնար մահմետականները տանջող հայերու վրայ: Կը գրէ, թէ հայեր որպէս ջարդուածներու թիւ եւրոպացիններուն 30 հազար տեղեկացուցած էին, մինչդեռ նահանգապետութեան յայտարարած թիւը 10 հազարէն ալ աւելի նուազ էր եւ La Turquie թերթն ալ գրած էր, թէ ջարդուածներուն թիւը հազար էր, որոնցմէ 250-ը՝ իսլամ:

Էսաթ Ուրաս, իր այդ գիրքին մէջ թրքահայութեան թիւին մասին, ի բաց առեալ օսմաննեան աղբիւրները, զանազան աղբիւրներէ ձեռք ձգած թուանշները կու տայ: Լստ պատմաբան եւ հնաբան Ludovic de Contenson-ի, Փոքր Ասիոյ եւ Թուրքիոյ եւրոպական (Թումէլի) մասին մէջ գտնուող հայերուն թիւը 1.400.000 է (Les réformes en Turquie d'Asie-Paris, 1913), ըստ անգլիացի ճանապարհորդ Lynch-ի՝ 1.058.484 (Armenia: Travels and Studies, 1901), ըստ թրքագէտ Vambery-ի՝ արեւելեան ինը նահանգներուն մէջ՝ 1.131.125 (Armenier und Kurden խորագրեալ յօդուածը, հրատարակուած Deutsche Rundsschauս պարբերաթերթի 1896-ի Փետրուարի թիւին մէջ), ըստ Ազգային Հիւանդանոցի օրացոյցին՝ 2.500.000 (տարի չէ յիշուած, ինչ որ էսաթ Ուրաս չափազանցուած կը գտնէ եւ ճշգրտութիւնը՝ անվստահելի), ըստ Marcel Leart-ի՝ 2.560.000 (տեղեկութիւնը ստացուած Հայոց Պատրիարքարանէն, La question Armenienne a la lumiere des documents, Paris, 1913): Marcel Leart իր գիրքին մէջ կը գրէ. «Լստ Պատրիարքարանի հրատարակած վիճակագրութեան, 1882-ին Թուրքիոյ հայերուն թիւն է 2.680.000, Հայաստանի վեց նահանգներուն մէջ»: Էսաթ Ուրաս կը խուսափի գրելէ, թէ Marcel

Leart Հայկական նորավեպի իշխան, համբաւաւոր փաստաբան, օսմանեան խորհրդարանի անդամ, նահատակ Գրիգոր Զօհրապն է: Զօհրապ, Հայկական Հարցը իր գրչով եւրոպացիներուն ծանօթացնելու համար կը գրէ Փրանսերէն եւ կը գործածէ Մարսէլ Լէար ծածկանունը:



Մարսէլ Լէար, վերեւ նշուած 1913-ին հրատարակուած գիրքին «Բնակչութիւն» խորագրին տակ կը գրէ. «Ներկայիս, Հայերը իրենց ընդհանուր թիւը կը համարեն 2.100.000, որուն 1.018.000-ը բուն Հայաստանի մէջ, իսկ օսմանեան կառավարութիւնը այդ թիւը կ'իջեցնէ 1.100.000-ի, որուն 600.000-ը միայն Թրքահայաստանի մէջ: Երկու թիւերուն տարբերութիւնը մեծ է»: ...«1880-ին, շրջանի մը երբ Հայկական Հարցը սեղանի վրայ էր, թուրք կառավարութիւնը վիճակագրութիւն մը հրատարակեց, որով կ'ուզէր ցոյց տալ, թէ Հայերը աննշան փոքրամասնութիւն մը կը կազմեն, ըլլայ թրքական Հայաստանի թէ Կիլիկիոյ մէջ: Հետեւեալ ինը նահանգներուն մէջ՝ Հալէպ, Ատանա, Տրապիզոն, Վան, Պիթլիս, Տիարպեքիր, Մամուրէթ-իւլ-Ազիզ եւ Սվաս՝ ըստ այդ «վիճակագրութեան», կ'ապրէր ընդամէնը 4.629.375 բնակչութիւն մը, այսպէս բաժնուած: իսլամներ 3.619.625, հայեր 726.750, ուրիշ քրիստոնեաներ 283.000»: ...«Երբեք պէտք չկայ ըսելու, թէ կառավարութիւնը այդ վիճակագրութիւնը հրատարակելու համար մարդահամարի ո՛չ մէկ լուրջ աշխատանք կատարած է: Ոչ մէկ կասկած նաեւ, որ հայերու թիւը գնահատելու համար այնքան ցած թուանշանի մը յանգած է որքան որ կրցած է թոյլ տալ ինք իրեն: Եւ ի՞նչ խղճահարութիւն կ'ուզէիք որ ցոյց տար կառավարութիւն մը հանդէպ բնակչութեան մը թիւին, երբ չի վարանիր նոյն ինքն այդ բնակչութիւնը բնաջնջելու փորձեր ընել»: ...«Պատրիարքարանի վիճակագրական վերջին քննութենէն կը պարզուի, որ թրքական Հայաստանի մէջ հայ տարրը կը կազմէ ընդհանուր բնակչութեան հարիւրին 39-ը, մինչ թուրք տարրը հարիւրին 25-ն է եւ քիւրտ տարրը, նոյնիսկ միացած միւս ցեղերուն որ ազգակից կը համարուին իրեն, ինչպէս Քղլպաշներ ու Զազաներ եւ այլն՝ հարիւրին 24,5» (Մարսէլ Լէար և Գրիգոր Զօհրապ, «Հայկական Հարցը Փաստաթուղթերու Լոյսին Տակ», Շիրակ Հրատարակչատուն, Պէյրութ, 1973):

Ըստ պատմաբան, փրոֆ. Քեմալ Քարփաթի ուսումնասիրութեան, 1878-1914-ի ընթացքին թրքական իշխանութիւնները կը կազմակերպեն երկու մարդահամար: Առաջին մարդահամարի աշխատանքները կը սկսին 1881-ին եւ կ'աւարտին 1884-1885-ին: Առ այդ, թրքական կառավարութիւնը կը յայտարարէ, թէ փոխան նախկին 2.400.000-ի՝ այժմ կը բնակին 1.169.960 հայեր (լուսաւորչական՝ 994.065, կաթողիկէ՝ 139.765, բողոքական՝ 36.130): Երկրորդ մարդահամարը կը կազմակերպուի եւ կը կատարուի 1903-1906 թուականներուն: Ըստ այս մարդահամարի տուեալներուն, հայոց թիւը 1.194.443 է (լուսաւորչական՝ 1.050.513, կաթողիկէ՝ 90.050, բողոքական՝ 53.880), որոնցմէ 546.189-ը կ'ապրի Արեւմտեան Հայաստանի վեց նահանգներուն մէջ: Այս նահանգներուն մէջ ապրող մահմետականներու թիւն ալ 2.483.135 է (Kemal Karpat, “Ottoman Population 1830-1914”, University of Wisconsin Press, 1985:)

Համաձայն փրոֆ. Քեմալ Քարփաթի վերոյիշեալ գիրքին, Առաջին Համաշխարհային Պատերազմի նախօրեակին՝ 1914-ին, Հայկական Հարցի վերաբացմամբ՝ երիտթրքական կառավարութիւնը նոր վիճակագրութիւն մը կը յօրինէ, որու տուեալները նոր մարդահամարի մը արդիւնքը չէին, այլ՝ 1906-ի տուեալներուն պարզապէս թարմացումը: Ըստ այս թարմացման, հայոց թիւը 1.294.851 էր (լուսաւորչական՝ 1,161.169, կաթողիկէ՝ 67.838, բողոքական՝ 65.844) եւ այս քանակութեան 636.306-ը կ'ապրէր ինդրոյ առարկայ վեց

նահանգներուն մէջ, իսկ այս նահանգներուն մէջ ապրող մահմետականներուն թիւն ալ 3.040.891 էր:

Ինչպէս վերեւի տուեալներէն յայտնի կ'ըլլայ, Սուլթան Համիտ, յետոյ ալ Երիտրուքերու կառավարութիւնը, որպէսզի Հայկական Հարցը հայանպաստ լուծում մը չունենայ, տուեալները խեղաթիւրած են՝ հայոց թիւը նուազեցուցած, մահմետականներունը աւելցուցած: Մահմետական թուաքանակին մէջ թուրք տարրին քով կային նաեւ այլ ցեղեր, որոնց ո՛չ անունը եւ ո՛չ ալ քանակը նշուած է:

Ատանայի ջարդերը՝ «Կիլիկիոյ աղէտը», իր դրդապատճառներով ու կազմակերպուածութեամբ, իր տարողութեամբ եւ հետեւանքներով սովորական աղէտ մը չէր: 1908-ին Երիտրուքերու կողմէ սահմանադրութեան հոչակումը թէ՛ հայ, թէ՛ ալ թուրք ժողովուրդին կողմէ ուրախութեամբ դիմաւորուած էր: Ազատութիւն, արդարութիւն եւ հաւասարութիւն լոգունգներով հրապարակ իջած Երիտրուքերը թրքական նոյն ջարդարար ոգին ունէին: Տեղի ունեցան Ատանայի ջարդերը՝ 1909-ի Ապրիլ 14-էն 18 եւ Ապրիլ 25-էն 28: Ջարդերու պաշտօնական պատրուակը այն էր, թէ հայեր Կիլիկիոյ մէջ կը ծրագրէին հայկական անկախ պետութիւն մը՝ թագաւորութիւն մը հոչակել: Մահմետական ժողովուրդը կը գրգռուի հայերու դէմ, նաեւ կը զինուի: Առաջին հերթին հայկական խանութներ կը թալանուին, ապա հայկական թաղերէ ներս տեղի կ'ունենան ջարդեր, որոնց կը յաջորդէ հայոց տուներուն, խանութներուն եւ հաստատութիւններուն հրկիցումը: Օտար պետութիւններու միջամտութեամբ ջարդերը կը դադրեցուին: Կարգ ու կանոնը վերահստատելու համար՝ մայրաքաղաքէն զրկուած բանակին քաջալերանքով եւ հսկողութեամբ Ատանայի բոլոր գաւառուներուն մէջ տեղի կ'ունենայ երկրորդ ջարդը:

Ջարդերու հաշուեկշիռը կ'ըլլայ 30 հազար զոհ, 30 հազար անտուն եւ սոված, 7.883 որբ, 4.072 այրի, հրկիզուած եւ քանդուած 32 եկեղեցի, 10 դպրոց, 2.923 տուն, 593 խանութ, 265 ագարակ, 18 պանդոկ, 2 գործարան, 23 ջաղացք, աւելի քան 5 միլիոն թրքական ոսկիի վնաս, լլկում, բռնի իսլամացում, փողոցներու մէջ եւ դաշտերու վրայ շուներէ յօշոտուած մարմիններ, Սիհուն եւ Զիհուն գետերուն վրայ ծփացող դիակներ: Ինչպէս օտար աղբիւրներ՝ դեսպաններ, միսիոնարներ, նոյնպէս ալ հայկական աղբիւրներ համաձայն են յստակ տուեալներու վրայ հիմնուած այս թուանշաններուն:

Այդ թուականներուն Ատանա գտնուող ամերիկացի լրագրող Հելըն Տեվլընֆորթ Կիպընս (Helen Davenport Gibbons) իր ականատեսի վկայութիւնները կը ներկայացնէ 1917-ին Նիւ Եորք հրատարակուած *The Red Rugs of Tarsus* խորագրեալ գիրքին մէջ, որ տարի մը յետոյ՝ 1918-ին, *Փարիզի մէջ ալ Փրանսերէնով կը հրատարակուի՝ Les Turcs ont passé par la! Journal d'une Américaine pendant les massacres d'Arménie:*

Հելըն Կիպընս կը գրէ: «Հայերը անողոքաբար կը կոտորեն եւ կը գնդակահարեն փողոցներու մէջ, ողջողջ կ'այրեն այն տուններուն մէջ, ուր անոնք կը պատսպարուէին: Ո՛չ ծերերը, ո՛չ կինները եւ ո՛չ ալ երախանները կը խնայեն: Այդ ջարդը աւելի սարսափելի էր, քան Սուլթան Համիտի ժամանակ եղածները: Ապրիլ 29-ի գիշերը ահաւոր ջարդ կազմակերպեցին: Այն հայերը, որոնք փրկուած էին առաջին ջարդի օրերուն, այժմ սուրբ քաջուեցան: Ատանան դժոխք դարձած է: Այս բոլորը տեղի կ'ունենան եւրոպական պետութիւններու ուազմանաւերու հրամանատարներուն աչքին առջեւ: Եւրոպացի դիւանագէտները անսիրտ ու անզգամ են: Անոնք ջարդերուն մէջ թուրքերու հետ հաւասարապէս մեղաւոր են»:

Օսմանցի հայերու յառաջադէմ կիններէն՝ գրագէտ Ջապէլ Եսայեան, կոտորածին յաջորդող օրերուն, հայ համայնքի հսկողութեան տակ որբանոց հիմնելու նպատակով Պատրիարքարանի Կիլիկիա զրկած երկրորդ պատուիրակութեան մաս կը կազմէ: Եսայեան երեք ամիս հոն կը մնայ եւ հոն հասած օրէն սկսեալ ամուսնոյն նամակներ կը զրկէ եւ կը գրէ: «Պահէ՛ այս նամակներս: Կը գրեմ օրը օրին կատարած դիտարկումներուս մասին, կարելի է

պէտք կ'ըլլան»: Եսայեան Կ.Պոլիս վերադառնալէ յետոյ, Կիլիկիոյ կոտորածներու մասին առաջին տպաւորութիւններն ու հակազդեցութիւնները «Ազատամարտ» թերթին մէջ կը հրատարակէ: 1911-ին լոյս կը տեսնէ իր «Աւերակներու Մէջ» հատորը, որուն նախաբանին մէջ կը գրէ: «Երբ իմ մարդկային սիրտս ուժգնորէն բարախած է թշնամանքով, երբ ոճրագործներու տեսքը ամօթ ու վհատութիւն ու զգուանք ներչնչած է ինծի, երբ հողի հաւասար եղած հայկական գիւղերու քով զգացած եմ անեղծ մնացած թուրք թաղերու ամբարտաւանութիւն, երբ նշմարած եմ չպատժուած ոճրագործներու նայուածքի լրբութիւնը, հաւատարմօրէն արձանագրած եմ զանոնք առանց հոգ ունենալու այն պայմանագրական բանաձեւերու, որոնց ներքեւ եթէ աւելի երկար ատեն շարունակենք քօղարկել մեր ճշմարիտ զգացումները այլազդի հայրենակիցներու աչքին՝ վստահ եմ որ փոխադարձ անվստահութիւնը մշտնջենաւորած կ'ըլլանք»:

Երբ դէպքերը կը նկարագրէ, տեղ մը կը գրէ: «...Կասկածը ամենուն սրտերուն մէջ է, բայց շատերը չեն հաւատար որ մեծ աղէտ մը կրնայ պատահիլ: Նոյն միջոցին իսկ հրացանաձգութիւնը կը սկսի եւ կը տեւէ մինչեւ իրիկուն անընդհատ: Կը յարձակին դեռ չգոցուած Հայ խանութներու վրայ ու կը սպաննեն եւ կը թալանեն, կը խորտակեն գոցուածները եւ տէրերը կը փնտուն զարնելու համար: Երբ մութը կը սկսի, խուժանը կը մտնէ Հայ թաղերը եւ տուները կը հրդեհէ: Շատերը չուզելով կրակի մէջ մեռնիլ, հրացանէ կը զարնուին: Տեղտեղ թշնամիները դիմադրութեան հանդիպելով ա'լ աւելի կը կատղին ու նշմարելով տեղացիներէն ոմանց թուլութիւնը, աշիրէթներ բերել կու տան, որպէսզի աւելի անդթութեամբ եւ անխնայ սպաննեն: Տեղի գատըն (դատաւոր և Ա.Ք.) գլուխը կը կենայ ոճրագործներուն եւ կը խրախուսէ զիրենք: ...Ոճրագործները զարհուրելի արբեցութենէ մը բոնուած էին, հոնդալով ու ոռնալով կը յարձակէին նոյնիսկ մոլորած տղոց վըրայ, աչքերնին դարձած, մարդկային որեւէ զգացումէ զրկուած, անանուն գազաններու պէս էին: Այսօր երբ կը վերյիշեմ այդ պատկերները, դժուարս կու գայ հաւատալու, նոյնիսկ ինծի որ աչքովս տեսայ, թէ իրականութիւն են անոնք»:

Ատանայի ջարդը օսմանեան խորհրդարանի օրակարգին առաջին անգամ մաս կը կազմէ 18 Ապրիլի (նոր տոմար՝ Մայիս 11) նիստին: Տեղւոյն վրայ քննութիւններ կատարելու համար՝ քննիչ մարմին մը կը կազմուի յանձինս Յակոբ Պապիկեանի, Յարութիւն Մոստիչեանի, Եռլուկա բէմալ եւ Ֆայիք պէյյերու:

Յակոբ Պապիկեան Ատանայի ջարդերուն մասին պատրաստած տեղեկագիրը տակաւին խորհրդարան չյանձնած, երիտթուրքերու կորմէ թունաւորուելով 20 Յուլիս 1909-ին կը մեռնի:

Ատանայի ջարդը պատահական կամ տեղական բնոյթ չունէր: Օսմանեան ոճրապարտ ղեկավարներու կողմէ ծրագրուած եւ գործադրութիւն մըն էր: Ատանայի ջարդը նախաքայլն էր հայութիւնը արմատապէս բնաջնջելու թրքական քաղաքականութեան, որ Համաշխարհային Առաջին Պետերազմին ստեղծած յարմար առիթով հասաւ իր գագաթնակէտին:

Երբ գիտաշխատող Սիւզան Ք. Պլէր (Susan K. Blair) 1980-ական թուականներուն ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարութեան արխիւները կը պրատէ, պատահմամբ կը գտնէ 130 էջերէ բաղկացեալ տեղեկագրութիւն մը՝ Խարբերդի հայոց ջարդերու առնչութեամբ, Լեսլի Տէյվիս (Leslie Davis) ստորագրութեամբ, գրուած՝ 1918-ին, կնքուած՝ որպէս կարդացուած, սակայն չհրապարակուած: Սիւզան Պլէր այդ գրութիւնը 1985-ին տպագրութեան կը




պատրաստէ եւ գիրքը *The Slaughterhouse Province: An American Diplomat's Report on the Armenian Genocide 1915-1917* by Leslie Davis, editor Susan K. Blair («Սպանդանոց Նահանգը. Ամերիկացի Դիւանգէտի Մը Տեղեկատութիւնը Հայոց Յեղասպանութեան Մասին 1915-1917», Լեսլի Տէյվիս, խմբագիր՝ Սիւզան Պէքը) խորագրով 1989-ին լոյս կը տեսնէ: Երբ գիրքին ծանուցումը թերթերու մէջ կը հրատարակուի, Սիւզան Պէքը եւ իր ընտանիքը անծանօթ աղբիւրէ մահուան սպառնալիքներ կը ստանան եւ առ ի զգուշութիւն՝ անյայտ տեղ մը կը փոխադրուին:

Լեսլի Տէյվիս Ապրիլ 1914-էն մինչեւ 1917-ի գարունը՝ ԱՄՆ-ի Ա. Աշխարհամարտի մասնակցութեամբ Օսմանեան Կայսրութեան հետ դիւանագիտական յարաբերութիւններու խզումը, Խարբերդի մէջ կը պաշտօնավարէ որպէս ԱՄՆ-ի հիւպատոս: Միջնադարեան ժամանակներէն ի վեր գոյութիւն ունեցող Խարբերդի բարգաւաճ հայ գաղութը այդ թուականներուն քաղաքի բնակչութեան մէկ երրորդին կը համապատասխանէ: Կ.Պոլսոյ մէջ ԱՄՆ-ի դեսպանն ալ Հենրի Մորգենթաուն է (Henry Morgenthau, 1913-1916): Ան, վերջին ինը ամիսներու ընթացքին, Երիտրուքերու երրեակին կատարած ջարդերուն մասին բաւականին փաստեր կը դրէ ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարութեան, որոնք ինք կը ստանայ Կայսրութեան զանազան քաղաքներուն մէջ գործող ԱՄՆ-ի հիւպատոսներէն ու ականատեսներէն:

Երրեակը Օսմանեան Կայսրութիւնը Ա. Աշխարհամարտին մասնակից կը դարձնէ Կայսրութեան փառքը վերականգնելու, վերջին մի քանի տասնեակ տարիներու ընթացքին կորսնցուցած հողամասերը ետ առնելու հեռանկարով: Բայց օսմանեան բանակը, անպատրաստ ու անկազմակերպ, շուտով մեծ պարտութիւններ կ'արձանագրէ եւ եռապետութեան ցեղապաշտ փաշաները պարտութիւնը կը վերագրեն «ներքին թշնամիներ»-ուն՝ յատկապէս հայերուն: Թշնամին մեկուսացնել, հալածել՝ անհրաժեշտութիւն եւ հայրենասիրական պարտականութիւն կը նկատուի: Թալաաթի հրահանգով Կ.Պոլսոյ վերնախաւին 24 Ապրիլին ձերբակալումով՝ կը սկսի հայոց ջարդը:

Խարբերդի մէջ ալ նախ համայնքին առաջնորդները՝ փաստաբանները, բժիշկները, ուսուցիչները եւ վաճառականները առաջին զոհերը կ'ըլլան: Լեսլի Տէյվիս իրազեկ կը դառնայ, որ ձերբակալուած այս անձերը, հիւպատոսարանէն ոչ-հեռու, կ'ենթարկըւին տանջանքներու՝ խարզանուիլ, բրածեծուիլ, եղունգներու քաշուիլ: 23

Յունիսի գիշերը հարիւրաւոր ձերբակալեալներ գոմէշի կառքերով կ'աքսորուին: 26 Յունիսին կը յայտարարուի, որ 1 Յուլիսին սկսեալ բոլոր հայերը՝ կիս, մանուկ, ծեր, պիտի փոխադրուին դէպի Ուրֆա՝ աքսորակայան: Տէյվիս կը կասկածի, թէ տեղահանումը շատ աւելի վատ նպատակի մը քօղարկումն է: Եթէ նոյնիսկ կառավարութեան նպատակը ժողովուրդը տեղահանելով զանոնք մեկուսացնել է, առանց փոխադրական միջոցի եւ պաշաճ օրապահիկի զանոնք աքսորել՝ անոնց համար մահավճիռ պիտի ըլլայ: Անապատին մէջ, կիզիչ արեւուն տակ 140 մղոն ճամբորդելէ յետոյ, շատ քիչեր պիտի կարենան ողջ մնալ,



գուցէ հազարէն մին: **Տէյվիս** այս յուսահատ վիճակը Մորկընթառուին կը տեղեկացնէ:

Յաջորդ օրերուն, ամէն առաւօտ, հայեր շարքով հիւպատոսարան կու գան՝ օգնութեան համար: Խարբերդահայերուն համար ողջ մնալու միակ յոյսը Տէյվիսն է: Տէյվիսին կը յանձնեն իրենց դրամներն ու ոսկիները՝ մօտաւորապէս 200.000 տոլոր արժէքով, այն յոյսով, որ պիտի վերադառնան: Ան հիւպատոսարանին մէջ 1915-1916 թուականներուն 80 հոգի կը պատսպարէ, իւրաքանչիւր անգամուն մինչեւ քսան հոգի, նոյնիսկ վտանգելով իր կեանքը: Ոմանք կը տեղաւորէ վստահելի ընտանիքներու քով, ոմանց ալ կ'օգնէ, որպէսզի Եփրատը անցնելով Ռուսաստան ապաւինին:

Տէյվիս օր մը անակնկալորէն հիւպատոսարանէն կը հեռանայ ու հայկական գիւղեր կը փնտոէ: Իրեն կ'ընկերակցին բժիշկ մը, որպէսզի մեռեալներուն մահուն պատճառը պաշտօնապէս ստուգուի, եւ լուսանկարիչ մը՝ նկարահանումներու համար: Կը գրէ. «Գիւղի մը մէջէն անցանք: Փողոցները դատարկ էին եւ աղբերով լեցուն: Ամէն մարդ գացած էր ի բաց առեալ վեց հոգիէ»: Աւելի հեռուները կը տեսնէ հազարաւոր դիակներ՝ փայտակոյտի նման ձգուած, ոմանք մերկ, ոմանք այրած՝ վայրագօրէն մեռցուած: Կը գուշակէ, թէ 24 ժամուայ ընթացքին տասը հազար հայու դիակի մնացորդները տեսած է: Կը գրէ. «Այժմ լաւագոյնս հասկցայ հայերուն աքսորին բուն իմաստը, Խարբերդ սպանդանոցի մը վերածուած էր»:

Տէյվիս կը ջանայ համոզել տեղւոյն իշխանութիւնները, որ աքսորը կեցնեն: Կառավարիչը կը խոստանայ կարելին կատարել: Նոյն երեկոյեան ոստիկանապետը այցելութեան կու գայ՝ յայտնելով, թէ աքսորը կարելի է անմիջապէս կեցնել, պայմանաւ որ ինք նամակ մը ստորագրէ, ուր գըրուած ըլլայ. «Անոնք, որոնք աքսորուած էին, պատժուած, կամ յանցաւոր էին օրինազանցութեամբ»: Տէյվիս չի փափաքիր կառավարութեան գործած ոճիրները արդարացնող այդպիսի փաստաթուղթ մը անոնց տալ:

Կառավարութեան փոքրագոյն պաշտօնեայէն մինչեւ վերին աստիճանաւորը, գիտակից իր յանցապարտութեան, կը դիմէ ամէն միջոցի, որպէսզի իրողութիւնները խեղաթիւրուին:

Էսաթ Ռւրաս եւ իրեն նման երիտթրքական եւ փանթուրքիստ «պատմաբան»-ներ, որոնք անկարելի է որ տեղեակ չըլլային իրողութիւններուն, գիտակցաբար կը դիմէն խեղաթիւրումի:

Երբ Անգլիոյ, Գերմանիոյ, Ֆրանսայի, Ամերիկայի, Վատիկանի արխիւններուն մէջ թուրքերուն կատարած ջարդերուն՝ ցեղասպանութեան մասին անթիւ ու անհամար փաստաթուղթեր կան, «Մեր արխիւններուն մէջ ցեղասպանութիւնը փաստող վաւերաթուղթեր չկան», «Մենք ցեղասպանութիւն գործող ազգ մը չենք» ըսելը՝ գիտակից ու արժանապատութեան տէր անձերու կեցուածքը չի կընար ըլլալ: Հայոց Ցեղասպանութեան մասնագէտներէն Փրոֆ. Թաներ Աքչամ քանից գրած է, թէ Թուրքիոյ Հանրապետութեան պաշտօնեանները օսմանեան արխիւնները մաքրագործումի ենթարկած են:

Թէեւ Օսմանեան Կայսրութիւնը Արեւմտեան Հայաստանի մէջ իր կատարած կոտորածներուն որպէս արդարացուցիչ պատճառ հայոց պահանջած բարենորդումները որպէս յեղափոխութիւն կը ներկայացնէր, եւ դիմուած խիստ միջոցառումներն ալ ինքնապաշտպանութիւն կը նկատէր՝ ընդհանուր հայկական յեղափոխութիւնը կասեցնելու համար, սակայն ջարդերուն համար կար նաեւ աւելի հիմնական ու քաղաքական նպատակ մը ոռուս-թրքական պատերազմներու ընթացքին (1853-1856, 1877-1878) թուրքերուն դուրս մղուած Անդրկովկասը վերագրաւել եւ հասնիլ Հիւսիսային Կովկասի լեռնականներուն: Հստ ծաւալապաշտ թուրքերու կարծիքին, նախապէս իրենց տիրապետութեան տակ գտնուած Անդրկովկասը թուրքիոյ կը պատկանէր եւ ուշ կամ կանուխ իրենց պէտք է վերադարձուէր: Իթթի-հատականներն ալ յառաջիկային, Առաջին Համաշխարհային Պատերազմի նախօրեակին, կը

Ճգտէին վերացնել քրիստոնեայ տարրը Փոքր Ասիայէն՝ առաջին հերթին հայերը, որոնք, իրենց կարծիքով, կը խանգարէին թուրքերու միաւորումը Անդըրկովկասի եւ Հիւսիսային Կովկասի մահմետական ժողովուրդներու հետ:

Թուրքի մը մաքէն չէր կրնար անցնիլ «ճշմարիտ հաւատացեալներու կայսրութիւնը» կերպարափոխել դաշնակցային պետութեան մը: Քաղաքական նմանօրինակ կազմակերպութեան մը մտածումն անգամ նուաստացուցիչ էր, Մարգարէին պատուէներուն հակառակ, Ալլահի ծառաներուն անարժան: Մինչդեռ Ղուրանին «Սուր եւ Պատերազմ» գլուխներուն պատուիրած բնաջնջումը նուիրական գործ մը կը թուէր: Ապտիւլ՝ Համիտ, փոխանակ բոնադատուած հայերուն վիճակը բարելաւելու, քաջալերուած Վիլհելմ կայսրի (1888-1918) մահմետականներուն հանդէալ ունեցած պաշտօնական համակրութենէն, կը հրամայէ բնաջնջել հայերը՝ «ցոյց տալու համար իր մեծութիւնը»: 30 Սեպտեմբեր 1895-ին ալ Անդլիոյ վարչապետ Լորտ Սալիկպըրիին (Lord Salisbury (25 Յունիս 1895-11 Յուլիս 1902) կը գրէ: «Երբ բարենորոգումները գործադրեմ, զանոնք պարունակող վաւերագրերը պիտի քննեմ եւ անձամբ պիտի հսկեմ, որ իւրաքանչիւր յօդուած գործադրուի: Ահա վերջնական որոշումս: Այս մասին պատուոյ խօսք կու տամ»:


Սուլթանը «կը խոստանայ» այն ինչ որ չէր ուզեր կատարել, ոչ ալ կրնար կատարել:

Պալքանեան դէպքերուն կայսրութեան տարբեր շրջաններուն մէջ ալ հաւանական

կրկնութիւնը կանխելու նպատակով, սուլթանական կառավարութիւնը հայածանքներու եւ բունի թրքացընելու իր վաղեմի քաղաքականութիւնը ա'լ աւելի կը սաստկացնէ: Երիտրուքերը մահմետական կրօնակից ժողովուրդներու բնաջնջման համար կը գործադրեն ձուլման՝ թրքացման քաղաքականութիւնը: Իսկ վստահ չըլլալով քրիստոնեայ ժողովուրդներու՝ հայ, յոյն, մահմետականացման ու թրքացման ուազմավարութեան կատարեալ յաջողութեան, կը շարունակեն Սուլթան Համիտի արիւնալի քաղաքականութիւնը՝ ջարդը:

Վանի հերոսամարտի օրերուն՝ Ապրիլ Մայիս 1915, Վանի բնակչութիւնը 41.000 է՝ 23.000-ը հայ, 18.000-ը թուրք: Այդ թուականին Վան նահանգին մէջ կուտակուած է աւելի քան 70.000 վասպուրականցի հայ: Երիտրուքերը 1914-ի Օգոստոսի վերջաւորութեան Վանի նահանգապետ կը նշանակեն իր դաժանութիւններով ծանօթ ձեւտեթ պէյը՝ ինվեր փաշայի քեռայրը: Անոր հրամանատարութեան

տակ կը գտնուին 12.000 զինուոր, քրտական անկանոն ջոկատներ, չէրքէզական հեծելազօրք, մի քանի տասնեակ թնթանօթ եւ գնդացիր: Ինքնապաշտպանութեան կոիւները կը սկսին Ապրիլ 7-ին, թուրք զինուորներու յարձակումով: Վանի մարտերուն ընթացքին ինքնապաշտպանութեան կոիւներ կ'ըլլան նաեւ նահանգի տարբեր վայրերը: Զարդարարները կը շարունակեն հայերու կոտորածը: Կը սպաննուի 24.000 հայ, կը թալանուի եւ կը հրկիզուի աւելի քան 100 հայկական գիւղ: Ռուսական բանակի եւ հայկական կամաւորական ջոկատներու յառաջիսաղացքով՝ թուրքերը կը հարկադրուին Մայիս 3-ին Վանի պաշարման վերջ տալ ու



L'HOMME MALADE: Heureusement que j'ai une bonne constitution!
Peut-être ma laissez-les ma chemise!

Գայիչիլ:

Ճեւտեթ պէջ կը յայտարարէ, թէ հայեր 55.000 մահմետականներ նողկալի գագանութիւններով կոտորած են՝ կիները եւ երախաները անպատուած, հաշմանդամած: Ճեւտեթ պէջի այս խեղաթիւրումը կը հերքէ Վանի ինքնապաշտպանութեան ականատես, մասնագիտութեամբ բժիշկ, ամերիկացի միսիոնար Քլարընս Աշլը (Clarence Douglas Ussher, 1870-1955) 1917-ին հրատարակուած իր *An American Physician in Turkey: A Narrative of Adventures in Peace and War* խորագրեալ գիրքին մէջ, ուր կը գրէ, թէ այդ ճեւով սպաննուածները ոչ թէ մահմետականներն էին, այլ՝ հայերը:



Օսմանեան Կայսրութեան մէջ կառավարութեան իր հպատակներուն հանդէպ որդեգրած քաղաքականութենէն դժգոհները միայն հայերը չեին:

Կ'ապստամբէին նաեւ արաբական երկիրներու ժողովուրդները: 1857-ին կը հիմնուէր «Սուրիոյ Գիտական Ընկերութիւն»-ը, որուն մէջ կը մտնէին արաբ ազգաբնակչութեան բոլոր խաւերու ներկայացուցիչները: Ընկերութիւնը կ'որոշէր արաբ ժողովրդային զանգուածներուն կոչ ընել՝ պայքար ծաւալելու սուլթանական արիւնուտ տիրապետութեան դէմ:

1857-1860 թուականներուն Լիբանանի մէջ յառաջ եկած գիւղացիական մեծ շարժման ժամանակ՝ այս ընկերութիւնը գիւղացիներուն մէջ մեծ աշխատանք կը տանի: Ցետագայ տարիներուն արաբական երկիրներու մէջ թրքական տիրապետութեան դէմ պայքարը ա՛ւ աւելի կը ծաւալի: Կը սկսին լոյս տեսնել արաբերէն լեզուով թերթիւր: Կը բացուին դպրոցներ, ուր կը քարոզուին ազգային գաղափարներ եւ ատելութիւն՝ դէպի թուրք կեղեքիչները: Այս բոլորին իբր հետեւանք՝ զգալիօրէն կ'աճի արաբներու մէջ արթնցած ազգային ինքնագիտակիցութիւնը:

Մեծ պետութիւններու միջամտութեան չնորհիւ, 1860 թուականին Լիբանան վարչական ինքնավարութիւն կը ստանայ:

1875-ին Պէյրութի մէջ կը կազմակերպուի արաբական գաղտնի ընկերութիւն մը, որուն մաս կը կազմեն ընկերային տարբեր խումբերու ու դաւանանքի պատկանող արաբ մտառուականներ: Ընկերութիւնը մասնածիւղեր կը բանայ Դամասկոսի, Թրիփոլիի եւ այլ քաղաքներու մէջ: Ընկերութեան գործունէութիւնը սուլթանական կառավարութիւնը լրջօրէն կ'անհանգստացնէ եւ ընկերութեան դէմ ամենաղաժան միջոցներու կը ձեռնարկուի: Ընկերութեան անդամներուն մեծ մասը կը ձերբակալուի եւ կայսրութեան սահմաններէն դուրս կ'աքսորուի:

Թրքական լուծին դէմ յաճախ կ'ապստամբէին Եմէնի, Քուէյթի, Իրաքի, Հիճազի արաբները: 1900 թուականին թրքական զօրքերը լուրջ պարտութիւն կը կրեն Եմէնի արաբներէն: 1902-ին Եմէնի ապստամբութիւնը ա՛ւ աւելի կը բռնկի: 1905-1907 թուականներուն արաբներու ազգային-ազգատագրական շարժումը նոր թափ կը ստանայ: Արաբ ժողովուրդի ապստամբութիւնը կ'ընդգրկէ ամբողջ Արաբական թերակղզին, Միջագետքը, Սուրիան եւ այլ երկիրներ: Անգլիան կացութիւնը կ'օգտագործէ՝ արաբական նահանգները Օսմանեան կայսրութենէն անջատելու եւ իր գերիշխանութիւնը հաստատելու նպատակով: 1904-ի վերջերը ապստամբութիւնը կը հասնի մինչեւ Սանա՝ Եմէնի գլխաւոր քաղաքը: 1905-ին, թուրքեր խորվութիւնները ամենաարագ կերպով ճնշելու նպատակով 50 հազար զօրք կը դրկեն: Սանա, մի քանի անգամ ձեռք փոխելէ յետոյ, կը մնայ ապստամբներու ձեռքը: Արաբներ ցերեկային ու գիշերային յարձակումներ կը կատարեն ու մշտապէս կը խանգարեն թուրքերը, որպէսզի անոնք վճռական յաղթանակի չհասնին: Մինչեւ

1906-ի վերջը, թուրքերը 80 հազար զոհ կու տան:

Արաբներու վերջնական յաղթանակը կը խանգարէին շարժումը գլխաւորող ցեղային տարբեր չէյխերու միջեւ գոյութիւն ունեցող տարածայնութիւնները եւ երկպառակութիւնները: Իւրաքանչիւր չէյխ կը ձգտէր իր գերիշխանութիւնը հաստատել միւսին վրայ: Այդ անմիաբանութիւնը թրքական կառավարութիւնը կ'օգտագործէ լայնօրէն՝ օգտագործելով կաշառակերութեան ձեւերը: Արաբական շարժման յաջողութիւնը կը խանգարէին նաեւ Անգլիոյ եւ Ֆրանսայի միջամտութիւնները, որոնք օգնութեան դիմակին տակ՝ ամէն կերպ կը ձգտէին արաբական երկիրները իրենց տիրապետութեան ենթարկել:



Թրքական աւատապետական եւ բռնակալական կարգերու դէմ յամառ պայքար կը մղէին նաեւ մակեդոնացինները: Մակեդոնիոյ բազմացեղ կազմը և պուլկարներ, սերպեր, ալպանացիններ, յոյներ և որոշ չափով կը դժուարացնէր երկրի ժողովուրդներուն թրքական տիրապետութենէն ազատագրուելու համար տարած պայքարը: Մակեդոնիան տնտեսապէս շատ ետ մնացած էր:

Կալուածատէրերը թուրքերն ու մահմետականներն էին, իսկ գիւղացինները՝ սլաւները եւ քրիստոնեանները: Այդ պատճառով ալ դասակարգային հակասութիւնները կը սրուէին կրօնական եւ ազգային հակասութիւններով: Մակեդոնացի գիւղացինները, անկախ իրենց ազգային պատկանելիութենէն, կը յարձակէին թրքական կալուածներու վրայ, կը կոռուէին սուլթանական կանոնաւոր զօրքերուն դէմ: Հայդուկային շարժումի ջոկատներուն թիւը իդարու սկիզբը կը հասնէր հարիւրի: Մակեդոնիոյ գիւղացիններուն պայքարին կը միջամտէին Պուլկարիան, Յունաստանը եւ Սերպիան, ինչպէս նաեւ Անգլիան, Աւստրօ-Հունգարիան եւ Գերմանիան՝ ի նպաստ իրենց նուածողական ծրագիրներուն: Կ'ըլլային արիւնալի ընդհարումներ: Յունական հրոսակները սուրի կը քաշէին մերձաւոր շրջանի այն գիւղացինները, որոնք կ'ուզէին Մակեդոնիան Պուլկարիոյ կցել: Պուլկարական աւազակախումբերն ալ յոյնները կը կոտորէին: Բ. Դուռն ալ ամէն ինչ կ'ընէր, որպէսզի ազգային թշնամութիւնները բորբոքին: 1903-ին նոր ապստամբութիւն կը բռնկի: Թուրքերը զայն արեան մէջ կը խեղդեն: Կը կողոպտեն եւ կ'աւերեն երկրին հողատարածքին մօտաւորապէս մէկ երրորդը: Մեծ պետութիւնները կը միջամտեն, յատկապէս Աւստրօ-Հունգարիան, որ կը ցանկայ Սելանիկը գրաւել: Յարական Ռուսիոյ համար հանդուրժելի չէր Աւստրօ-Հունգարիոյ Տարտանէլի մօտ իր գիրքերուն ամրապնդումը: 20 Սեպտեմբեր 1903-ին Աւստրօ-Հունգարիոյ եւ Ռուսիոյ միջեւ համաձայնութիւն կը կնքուի՝ թրքական կառավարութեան վրայ ճնշում բանեցնելու, որպէսզի Մակեդոնիոյ մէջ բարեկարգութիւններ կատարուին: 1905 թուականին Մակեդոնիոյ մէջ յեղափոխական շարժումը կը սաստկանայ: 29 Դեկտեմբեր 1907-ին, Փարիզի մէջ կը գումարուի համաժողով, որուն կը մասնակցին իթթիհատ վէ Թերաքքի խմբակը (Միութիւն եւ Յառաջդիմութիւն), ՀՅԴ-ն, արաբական կազմակերպութիւններ, ուր կ'որոշուի Սուլթան Համիտի գահընկէցութիւնը, գոյութիւն ունեցող վարչակարգի արմատական վերափոխումը եւ կառավարման ներկայացուցական ձեւի փոխութիւնը: Երիտթուրքերը համատեղ գործողութիւններու կը դիմեն սուլթանական վարչակարգը տապալելու եւ սահմանադրական միապետութիւն հաստատելու նպատակով, որպէսզի ապահովեն երկրին ազգային գերիշխանութիւնը:

23 Յուլիսը 24 Յուլիսին կապող կէս գիշերին, սահմանադրութեան գործադրութիւնը ի գորու կը դառնայ: 27 Ապրիլ 1909-ին Սուլթան Համիտ գահընկեց կ'ըլլայ եւ Երիտթուրքերը իշխանութիւնը ձեռք կ'անցընեն: Կը հրաժարին յեղափոխութեան նախօրեակին տուած

իրենց խոստումներէն: Կ.Պոլիս արաբատառ թրքերէնով հրատարակուող Neva թերթի 1910 տարուայ 7-րդ թիւին մէջ գրուած է: «Հակառակ անոր, որ Թուրքիոյ մէջ սահմանադրութիւն ընդունուած է, կայսրութեան տարբեր շրջաններուն մէջ կը շարունակուին անօրինութիւնները, հալածանքները եւ ամէնուրեք բնակչութիւնը կը տառապի հարկային ծանր լուծէն: Ժողովուրդին համար ոչ մէկ թեթեւացում կայ»:

Ազգային հարցով երիթրքական կառավարութիւնը կ'ընթանար Սուլթան Համիտի ճամբով: Կը ձգտէր բոնի կերպով թրքացնել կամ բնաջնջել Օսմանեան կայսրութեան այլազգի բոլոր ժողովուրդները: Կը պնդէին, թէ երկրին մէջ բացի օսմանեան ազգին ուրիշ ազգութիւն չկար: Անոնք այսպիսով կը ցանկային ոչ-թուրք ժողովուրդներուն ստիպել հաշտուիլ իրենց իրաւագրկուած վիճակին հետ: Կը ձգտէին բոնի միջոցներով կեցնել արարներու, հայերու, պալքանեան թերակղիի ոլաւական ժողովուրդներու, յոյներու, ալպանացիներու եւ քիւրտերու ազգայնական-ազատագրական շարժումը: Երիտթուրքերու պարագլուխներէն էնվեր, յեղափոխութենէն անմիջապէս յետոյ կը բացագանչէ: «Այսուհետեւ պուլկարացի չկա՛յ, յոյն չկա՛յ, մակեդոնացի չկա՛յ, արաբ չկա՛յ եւ բոլորը «հաւասար» են եւ բոլորն ալ օսմանցի են», ինչ որ Եւրոպայի մէջ տարբեր հասկացողութիւններու տեղի կու տայ: Հստ էնվերի հասկացողութեան, Թուրքիոյ մէջ բնակող բոլոր ցեղերը թուրք կը դառնան եւ այդպիսով բոլորը «հաւասար» կ'ըլլան, կամ անոնք «չկան», այսինքն՝ «մենք անոնք սուրի կը քաշենք եւ անոնք այլեւս գոյութիւն չեն ունենար»:

1911-ի Հոկտեմբերին կը գումարուի Իթթիհատականներու համագումարը, ուր առնուած որոշման մէջ կ'ըստուի, թէ կայսրութեան բնոյթը պէտք է ըլլայ մահմետական, ուրիշ ազգեր պէտք է զրկուին կազմակերպուելու իրաւունքին, քանի որ ապակեդրոնացումը եւ ինքնավարութիւնը թրքական կայսրութեան նկատմամբ դաւաճանութիւն են: Ազգային փոքրամասնութիւնները կրնան պահել իրենց կրօնքը, բայց ոչ լեզուն: Թրքերէն լեզուին տարածումը կը հանդիսանայ մահմետականութեան գերիշխանութեան ստեղծման եւ ուրիշ ազգերու ձուլման ամենալաւագոյն միջոցը:

Երիտթուրքերու իշխանութեան շրջանին կը սկսին տարածուիլ փանթուրքիստ եւ փանիսլամիստ գաղափարախօսութիւնները: Հստ փանթուրքիստներու, թուրքերը բարձագոյն ցեղն էին, որովհետեւ անոնք միւս բոլոր ազգերէն աւելի քաջ, աւելի գիտուն եւ աւելի ընդունակ էին: Փանթուրքիստները կը ջանային ուրիշ ժողովուրդներու հանդէպ ատելութիւն եւ արհամարհանք ներշնչել: Հստ անոնց, ատելութիւնը ազգի համար ոյժի օգտակար աղբիւր էր, իսկ վրիժառութիւնը՝ այդ ոյժին շարժիչը: Մեծ գործերը կրնային կատարել միայն ատող եւ վրիժառու ազգերը: Թուրքերու ներկայ սերունդը պէտք է վրիժառութեան զգացումը փոխանցէ յաջորդ սերունդին: Թուրքը անբաժանելի է վրիժառութեան զգացումներէն, որ ազգային միասնութեան հասնելու եւ ազգային նպատակները իրագործելու միջոցն է: Որով երիտասարդութիւնը պէտք է դաստիարակել վրիժառութեան ու ատելութեան ոգիով:



9 Հոկտեմբեր 1912-ին կը բոնկի Պալքանեան Առաջին Պատերազմը՝ մէկ կողմը Սերպիա, Պուլկարիա, Յունաստան եւ Զեռնոգորիա եւ միւս կողմն ալ Օսմանեան կայսրութիւն, որ կը կրէ ծանր պարտութիւն: 30 Մայիս 1913-ին ստորագրուած Լոնտոնի Հաշտութեան Դաշնագրով Օսմանեան կայսրութիւնը կը կորսնցնէ պալքանեան թերակղղիի իր տիրապետութեան ենթակայ բոլոր հողերը՝ ի բաց առեալ Կ.Պոլիսն ու Թրակիոյ փոքր մէկ բաժինը: Պուլկարիա կ'ըլլայ գլխաւոր յաղթականը՝ խլելով առիւծի բաժինը օսմանեան

բոնատիրութենէն ազատագրուած հողերուն:

Պատերազմի արդիւնքէն Յունաստան եւ Սերպիա գոհ չէին մնացած, որոնք ազատագրուած հողերէն իրենց սպասած բաժնին չէին կրցած տիրանալ, եւ ոչ ալ եւրոպական մեծ պետութիւնները, որոնց մտահոգութիւն կը պատճառէր պալքաններու մէջ Ռուսիոյ ազգեցութեան գոտիին ընդարձակումը:

Հրահրումներու հետեւանք՝ Լոնտոնի Դաշնագրէն ամիս մը յետոյ, 30 Յունիս 1913-ին, կը սկսի Պալքաննեան Երկրորդ Պատերազմը: Այս անգամ Օսմաննեան Կայսրութեան զինակից կ'ըլլան Յունաստան, Սերպիա, Զեռնոգորիա եւ Ռումանիա՝ ընդէմ Պուլկարիոյ: Պատերազմը կարճ կը տեւէ: 10 Օգոստոս 1913-ին վերջ կը գտնէ: Պուլկարիա ծանր կորուստ կ'ունենայ, թէ՛ զոհերու թիւի, թէ՛ քանդում-աւերումի եւ թէ՛ հողատարածքի առումով, որ կը վերաբաշխուի պալքաննեան յաղթական երկիրներուն միջեւ:

Պալքաննեան Առաջին Պատերազմի ընթացքին Պուլկարիա իր ազատագրած հողերուն վրայ գտնուղ թուրքերը կա՛մ կոտորածի կ'ենթարկէ, կամ ալ հարիւր-հազարով տեղահան կ'ընէ: Օսմանցիներն ալ, Երկրորդ Պատերազմի սկսման յաջորդ օրն իսկ, 1 Յուլիսին, կը վերաբաւեն Մարմարա ծովու արեւմտեան ափին գտնուող առաւելաբար հայերուն եւ յոյներուն բնակութիւն հաստատած Ռոտոստո նաւահանգիստ քաղաքը եւ բնակչութիւնը թիրախ կը դառնայ թրքական վրէժինդրութեան: Թուրքերը կը կոտորեն աւելի քան հազար հայեր: Հայոց շուրջ 300 բնակարանները եւ 500 խանութները կը կողոպտուին ու հրոյ ճարակ կը դառնան: Ռոտոստո այսօր թուրքիոյ եւրոպական հողամասին մաս կը կազմէ եւ 1923-էն իվեր թեքիրատ կը կոչուի:

Երբ Օսմաննեան Կայսրութիւնը թէ՛ արեւմուտքի եւ թէ՛ արեւելքի մէջ հետզհետէ հողատարածքներ կը կորսնցնէ, պետական վերնախաւը նախապէս նուաճուած այդ հարուստ հողամասերուն կորուստի գաղափարին հետ չի կրնար հաշտուիլ: Պալքաննեան Պատերազմով կորսնցուած հողերը, ի մասնաւորի իթթիհատ վէ Թերաքքի կուսակցութեան առաջնորդ-ներուն ծննդափայր Մակեդոնիոյ կորուստը, մեծ ցաւ կը պատճառէ: Յառաջիկային, գրագիտ-լրագրող Հիւմէյին ձահիթ Եալչըն կը գրէ: «Ռումելիէն արտաքսուելուն տուած ցաւը երբեք չեմ մոռցած»:

1912-1913-ի Պալքաննեան Պատերազմի օրերուն թուրք եւ քիւրտ կալուածատէրերու կողմէ հայերու հողերը կը բռնագրաւուին: Թուրք պաշտօնեաներ հայերուն կը ստիպէն ստորագրել փաստաթուղթեր, թէ անոնք իրենց հողերը «կը զիջէին» Պալքաննեան թերակղզիէն գաղթած մահմետականներուն՝ մուհաճիրներուն: Կառավարութեան հետապնդած նպատակը արեւելեան նահանգներու մէջ մահմետականութեան թիւը բարձրացնել էր:



ՃԻՍՈՒՄ



Հերքումը Ցեղասպանութեան վերջին փուլն է:

Իթթիհատականները գործի դլուխ գալէ յետոյ, ամէն միջոցի կը դիմեն հայկական կազմակերպութիւնները վարկաբեկելու, հայկական դատը եւրոպական մամուլի էջերուն մէջ խեղաթիւրելու համար։ Իրենց հակամարդկային արարքները պատճառաբանելու համար՝ յանցանքներ կը վերագրէին հայերուն։ Ժիտելով ազգային ինքնավարութեան ձգտելու հայոց իրաւունքը, առաջ կը դնէին «ազգային գոյութեան համար» թուրքերուն պայքարիլը եւ հայերը կը մեղադրէին դաւաճանութեամբ։

Սուլթան Մեհմեթ Ե. Ռեշատի (1909-1918) եղբօր փեսան՝ իթթիհատականներու ոխերիմ թշնամի Տամատ Սալիհ փաշա կ'ըսէ, թէ իթթիհատը որոշած է հայերը կոտորել։ Ան մահափորձի մը մասնակցած ըլլալու մեղադրանքով՝ 1912 թուականին մահուան կը դատապարտուի։ Երբ սուլթանը կը վարանի որոշումը վաւերացնել, ինվեր զէնքի ոյժով վճիռի վաւերացումը կը պարտադրէ։

Երիտթուրքերու կառավարութեան 7 Հոկտեմբերի անկումէն յետոյ, Օսմաննեան

Կայսրութեան նոր վարչապետ Տամատ Մեհմետ Ֆերիտ փաշա, 1918-ի Նոյեմբերի սկիզբը, կը քօղազերծէ հայերու դէմ իթթիհատ կուսակցութեան մշակած ու կազմակերպած ցեղասպանութեան գաղտնի ծալքերը։ Ան կը յայտարարէ, թէ երիտթրքական կառավարութեան հրապարակած պաշտօնական «Կարմիր Գիրք»-ին մէջ հայերու անհաւատարմութեան մասին գրուածները շինծու են, ճշմարտութեան չեն համապատասխաներ։

Մոնտրոսի զինադադարի ստորագրումէն յետոյ, 30 Հոկտեմբեր 1918-ին, հայերու կոտորածներու հարցը օսմաննեան երեսփոխանական ժողովի քննարկման ամենակարեւոր նիւթը կ'ըլլայ։ 4 Նոյեմբերի նիստին՝ կոտորածներու հարցով լարուած քննարկումներ տեղի կ'ունենան։ Նիստերու արձանագրութիւնները կը տրամադրին պետութեան պաշտօնաթերթ *Takvim-i Vekayi*-ի

էջերուն մէջ, որ շաբաթաթերթ է եւ թրքերէնի կողքին կը հրատարակուի նաեւ արաբերէն, հայերէն, յունարէն լեզուներով: Նոր կառավարութեան օրով թրքական մամուլին մէջ կը տեսնուին քննադատութիւններ, վերագնահատումներ, դատապարտումներ:

«Վաքիթ» թերթի 10-13 Դեկտեմբեր 1918 օրուայ թիւերուն մէջ լոյս կը տեսնեն տեղահանութիւններուն հակառակած, մեծ թիւով հայեր տեղահանութենէ ազատած, այդ պատճառով ալ Հալէպի, ապա Գոնիայի կուսակալութիւններէն հեռացուած Մեհմետ Ճելալ պէյշ յուշերը: Ան կը գրէ: «Եթէ աշխարհի վրայ մեր բոլոր թշնամիները մեր դէմ իրար միանային եւ ուղէին մեզի այսպիսի մեծ կորուստ պատճառել՝ պիտի չկրնային յաջողիք... Հանրային հարստութեան գրեթէ քառորդը, նաեւ երկրին վաճառականութեան եւ արդիւնագործութեան գրեթէ կէսը հայերուն ձեռքն էր: Հայերը բնաջնջել՝ համազօր է կայսրութեան քանդումին, կորուստ մը, որ կարելի պիտի չըլլայ վերագտնել դարերու ընթացքին»: Մեհմետ Ճելալ պէյշ, իր հայանպաստ գործունէութեան համար, վերջերս կը կոչուի նաեւ «թուրք Oskar Schindler»-ը:

Կ.Պոլսոյ «Ժամանակ» թերթի 11 Դեկտեմբեր 1918 թիւին մէջ թրքական թերթերէն արտատպուած են թալաաթի, Պահաէտափին Շաքիրի, Նազըմի հակահայկական հրամաններու, շրջաբերականներու պատճէնները: Անոնցմէ մէկուն մէջ գրուած է: «Կէտ առ կէտ գործադրեցէք հայերը սպաննելու մասին ձեզի տրուած հրամանները»: Թերթի նոյն թիւին մէջ հրատարակուած է նաեւ «Յատուկ Կազմակերպութիւն»-ի (Teşkilât-ı Mahsusâ) կազմակերպիչներէն բժիշկ Պահաէտափին Շաքիրի (Dr. Bahaeettin Şakir) ծածկագիր, չափածոյ մէկ շրջաբերականը: «Սիլահ փաթլամասըն, Ասքէր եափմասըն, Էրմենի գալմասըն» (Թող գէնք չպայթի, Թող զինուորը չընէ, Թող հայ չմնայ) «Պիւյիւքլերի քեսմելի, Կիւզելլերի սեչմելի, Օ պիրիլերինի սիւրմելի» (Մեծերը կոտորել, Գեղուհիները ընտրել, Միւսները տարագրել):

Հայոց սպանութիւններուն պատասխանատուները դատելու համար, Սուլթան Մեհմետ Զ. Վահետափինի (3 Յուլիս 1918-17 Նոյեմբեր 1922) հրովարտակով՝ 14 Դեկտեմբեր 1918-ին կը կազմուի արտակարգ զինուորական դատարան (Divan-ı Harb-i) եւ կայսրութիւնը դատաքննչական 10 շրջաններու կը բաժնուի: 8 Յունուար 1919-ին Կ.Պոլսոյ մէջ կը կազմուին առաջին, երկրորդ եւ երրորդ դատական ատեանները, որոնց նիստերուն քննարկուած բոլոր փաստաթուղթերը հիմնըւած էին երիտթուրքական կառավարութեան պաշտօնական վաւերագրերու բովանդակութեան, զանազան պաշտօնական եւ մասնաւոր վկայութիւններու վրայ: Այս վաւերագրերը կը հրատարակուին «Թաքվիմ-ի Վեքայի»-ի եւ անոր յաւելուածներու էջերուն մէջ: Թերթին բոլոր անուանաթերթերը կը կրեն «Նորին Մեծութիւն Փատիշահի 1335 թ. (1919) Մարտ 8-ի կայսերական հրամանով կազմուած ուզմական արտակարգ ատեանի դատավարութեան արձանագրութիւնը» խորագիրը:

Այս արձանագրութիւնները կը հրատարակուին նաեւ բազմաթիւ այլ թերթերու մէջ: Այս նիւթերու հրապարակման յատկապէս մեծ տեղ կը յատկացնէ Կ.Պոլիս հրատարակուող La Renaissance Փրանսական թերթը, ինչ որ կը դիւրացնէ այս նիւթը հետազօտող, սակայն արաբատառ թուրքերէնին անծանօթ անձերու աշխատանքը:

1919-ի Յունուարին, Փարիզի մէջ տեղի կ'ունենայ խորհրդաժողով մը, որմէ ծնունդ կ'առնէ յանձնաժողով մը՝ պատերազմի յանցագործները գտնելու իրաւասութեամբ: Այդ յանձնաժողովի աշխատանքին շնորհիւ, 10 Օգոստոս 1920-ին Օսմանեան Կայսրութեան եւ իր դէմ եղող 13 պետութիւններու միջեւ ստորագրուած Սեւրի հաշտութեան դաշնագրին մէջ կը դրուին հայոց կոտորածներու մեղաւորները դատական պատասխանատուութեան ենթարկելու 226-րդ, 228-րդ եւ 230-րդ յօդուածները:

1919-ի Փետրուարին, Օսմանեան Կայսրութեան վարչապետ Ահմեթ Թերֆիք փաշա

Նոյեմբեր 1918 - 3 Մարտ 1919) կը դիմէ չէզոք երկիրներու՝ Զուիցերիա, Դանիա, Սպանիա, Շոտլանդիա, Եւ Հոլանդիա, Եւ անոնցմէ երկուական դատաւոր կը խնդրէ՝ հայոց զանգուածային ջարդերու պատասխանատուները դատելու նպատակով միջազգային դատարան հիմնելու համար, սակայն Մեծն Բրիտանիան կը խոչընդոտէ, որովհետեւ ան մտադիր էր պատասխանատուները դատել սեփական դատարաններու միջոցաւ:

Սեւրի հաշտութեան դաշնագիրը կը մնայ թուղթի վրայ: Խնդրոյ առարկայ ոչ մէկ պետութիւն, նեռարեալ Օսմանեան Կայսրութիւնը, զայն չի վաւերացներ: Քեմալականները կը դիմեն անոր հաստատումը կանխող բոլոր միջոցներուն, Եւ որպէս առաջին քայլ՝ նոր արշաւանքի կը սկսին Հայաստանի Հանրապետութեան դէմ՝ զայն ոչնչացնելու մտադրութեամբ: Յաջորդ տարուան ընթացքին քեմալականները, օգտուելով միջազգային նոր իրադրութենէն, որ կը ստեղծուի խորհրդային Ռուսիոյ Եւ քեմալական Թուրքիոյ մերձեցման հետեւանքով, կացութիւնը կը հասնի Սեւրի հաշտութեան դաշնագրի վերաբննութեան Եւ, փաստօրէն, անոր վերացման:

Հստ դաշնագրի 38-րդ յօդուածին՝ «Թուրքիա կը յայտարարէ, որ կը ճանչնայ Հայաստանը, ինչպէս արդէն ըրած են դաշնակից պետութիւնները, որպէս ազատ Եւ անկախ պետութիւն»:

Հստ 89-րդ յօդուածին՝ «Թուրքիա Եւ Հայաստան, որպէս բարձր պայմանաւորուող կողմեր, կը համաձայնին էրգուրումի, Տրապիզոնի, Վանի Եւ Պիթլիսի նահանգներուն մէջ Թուրքիոյ Եւ Հայաստանի միջեւ սահմանագծումը թողուլ ԱՄՆ-ի որոշմանը Եւ ընդունիլ զայն որպէս անոր որոշումը, նոյնպէս Եւ այն բոլոր միջոցառումները, որոնք ան կրնայ առաջարկել Հայաստանի դէպի ծով Ելք տալու Եւ յիշեալ սահմանագծին յարող օսմանեան բոլոր հողատարածքներու ապառազմականացման վերաբերեալ»:



Հայոց Յեղասպանութեան կազմակերպման Եւ իրականացման համար մեղադրեալներու առաջին ձերբակալութիւնները կը կատարուին 1918-ի Դեկտեմբերի սկիզբը՝ Անգարայի, Զորումի Եւ Ատանայի մէջ: 1919-ի Յունուար-Փետրուարին ալ ձերբակալութիւնները կը դառնան զանգըւածային:

Զինուորական դատարանի արձանագրութիւնները կը պարունակեն բազմաթիւ փաստեր, որոնք կը հաստատեն թրքական կառավարութեան կատարած յանցագործութիւնները:

La Renaissance թերթի 18 Դեկտեմբերի 1918-ի օրուայ թիւին մէջ թարգմանաբար լոյս կը տեսնէ գահաժառանգ իշխան Ապահիւլ Մեծիտի անդլիական Morning Post թերթին տուած հարցազրոյցը, ուր ան կ'ըսէ. «Կոտորածը թալասթի Եւ էնվերի գործն էր: Եթէ Գերմանիան ուզէր, կրնար սպանդը արգիլել»:

Հստ La Renaissance-ի 14 Դեկտեմբերի թիւին, նոր կառավարութեան ներքին գործոց նախարար Մուսթաֆա Արիֆ պէյ կը դատապարտէ թէ՛ Սայիթ փաշայի, թէ՛ ալ թալասթի կառավարութիւնները: Ան կը յայտարարէ. «Յաւալի է, որ մեր այն ժամանակուայ ղեկավարները, ներշնչուած աւազակութենէ, տարագրութիւնը կիրարկեցին այնպիսի ձեւով, որ նոյնիսկ ամենէն յանդուզն Եւ արիւնաբու աւազակները պիտի չկարենային այդպէս ընել... Կառավարութիւնը, որ հրամայեց հայերը դէպի Տէր էլ-Զօր աքսորել, չէր իսկ մտածած զանոնք արաբական ցեղերու մէջ տեղաւորելու Եւ անոնց սնունդ հայթայթելու մասին»: «Ի՞նչ էր կառավարութեան նպատակը: Դժբախտաբար հարաւոր չէ ուրանալ Եւ կամ հարցը անտեսել: Ուզեցին բնաջնջել Եւ բնաջնջեցին: Կարելի չէ թաքցնել, որ բնաջնջումի որոշումը

տրուեցաւ կուսակցութեան կեդրոնական կոմիտէի ազդեցիկ անդամներուն կողմէ եւ գործադրուեցաւ կառավարութեան կողմէ... անոնք նախընտրեցին հայերը բնաջնջել:

La Renaissance-ի 22 Դեկտ. 1918-ի թիւին մէջ գրուած է, թէ 21 Դեկտեմբերին խորհրդարանին մէջ, երբ երիտուրք պարագլուխներու յանցանքներուն հետ առնչութիւն ունեցող խնդիրներ կը քննուէին, Մուսթաֆա Արիֆ պէյ (ներքին գործոց նախարար՝ Նոյեմբեր 1918 - Յունուար 1919 թուականներուն) կ'ըսէ. «Լոյս կը սփոռուի հայերու դէմ գործուած վայրագութիւններու վրայ, վայրագութիւններ, որոնք ամբողջ մարդկութեան մօտ զգուանք յառաջացուցին. մեր երկիրը հսկայական սպանդանոցի մը վերածուած ըլլալով՝ մեզի յանձնուեցաւ»:

1918-ի աւարտին եւ 1919-ի սկիզբը, «Սապահ» թերթի խմբագրապետ Ալի Քեմալ եւ «Ենի Կիւն» թերթի խմբագրապետ, Մուսթաֆա Քեմալի ջատագով, հանրապետութեան հոչակումէն յետոյ Մուսթաֆա Քեմալի հրահանգով Կ.Պոլսոյ մէջ *Cumhuriyet* թերթի հիմնադիր Եունուս Նատի շարք մը խմբագրականներով վիճաբանութիւն կը բանան հայոց կոտորածին պատասխանատուները բացայայտելու, անոնց յանցագործութիւնը հաստատելու շուրջ: Ալի Քեմալի գրածէն մի քանի տող *La Renaissance*-ի 15 Դեկտեմբեր 1918-ի թիւին մէջ թարգմանաբար կը տպուի. «Աշխարհը գիտէ եւ այս է ճշմարտութիւնը, որ հայերու կոտորածները կազմակերպուեցան կեդրոնական կոմիտէի հրամաններով: Այս հրամանները հաղորդուեցան մասնաւոր պատուիրակներու միջոցով եւ գործադրուեցան անոնց իսկ հսկողութեան տակ՝ աւազակներու միջոցով: Ասիկա երեւան հանելը միթէ թուրքերուն եւ թրքութեան դատին ծառայել չէ: Կ'ուզես, որ այդ ընելէ ե՞տ կենանք, եւ մենք ալ նոյն ամբաստանութեան տա՞կ իյնանք»:

Հայոց Յեղասպանութեան եւ հայրենազրկման ծրագիրը պատրաստող ու գործադրող իթթիհատի երրեակի անդամներէն Ճեմալ փաշայի թոռը՝ Հասան Ճեմալ, Հրանդ Տինքի եւ էթիէն Մահմուբեանի հետ Մարսէյ ճամբորդելէ յետոյ, Հայկական Յեղասպանութեան հարցով կը հետաքրքրուի ու Հայոց Յեղասպանութիւնը կը ճանչնայ: 5 Մեպտեմբեր 2005-ի առաւօտուն Ծիծեռնակաբերդ կը բարձրանայ, անմար կրակին 4 հատ սպիտակ մեխակ կը դնէ, յետոյ ալ կը շրջի Յեղասպանութեան Թանգարանը: 2012-ի Մեպտեմբերին կը հրատարակէ «1915: Էրմէնի Սօյքըրըմը» (1915: Հայոց Յեղասպանութիւն) խորագրեալ հատորը: Հասան Ճեմալ այդ գիրքին մէջ «Ճումհուրիյէթ» թերթի առնչութեամբ Եունուս Նատիի տղայէն՝ Նատիր Նատիին իմացած հետեւեալ տեղեկութիւնը կու տայ: Օսմանեան շրջանի ամենակարեւոր տպարաններէն «Մաթուեան Տպարան»-ը հայ գործատէրի մը տպարանն էր: Տպարանին տիրոջ՝ Վահան Մաթուեանին երկրէն փախչելէն յետոյ, այդ տպարանը, առանց աճուրդի, Նատիր Նատիի հօրը՝ Եունուս Նատիին կը ծախուի: Մուսթաֆա Քեմալի հրահանգով ալ այդ տպարանէն, Եունուս Նատիի խմբագրապետութեամբ, 7 Մայիս 1924-էն սկսեալ «Ճումհուրիյէթ»-ի հրատարակութիւնը կը սկսի:

24 Ապրիլ 2015 թուակիր «Սապահ» թերթին տուած տեղեկութեան համաձայն, Եունուս Նատի ճեռք ճգած տպարանին համար մաս մը գումար վճարելէ յետոյ՝ դադրած է վճարում կատարելէ, որովհետեւ անյայտ պատճառներով տպարանին մէջ հրդեհ պատահած է եւ ամէն ինչ փճացած, նոյնիսկ տպարանին մետաղեայ մասերը անհետացած են: Եունուս Նատի իր վճարած գումարը պետութենէն ետ պահանջած է: Տպարանի գրադարանին մէջ գտնուող գիրքերը ծախած է կրթական նախարարութեան: Հստ հրդեհի օրերուն հրատարակուող «Թանգարան» թերթի 22 Փետրուար 1924-ի օրուայ թիւին, գիրքերուն փոխարժէքը տպարանի գնման համար Եունուս Նատիին վճարել խոստացուած գումարէն շատ աւելի բարձր եղած է:

Երբ կուսակալներու, այլ պաշտօնատար անձերու ճերբարակալումը կը սկսի, «Թասֆիր-ի էֆքեար» թերթը «Պալատէն դէպի բանտի զնտան» խորագրով յօդուած մը կը հրատարակէ,

որ *La Renaissance*-ի 15 Դեկտեմբեր 1918-ի թիւին մէջ կ'արտատպուի: «Դժուար է հասկնալ թէ ինչո՞ւ այս անձերը չմտածեցին, թէ օր մը իրենք պէտք է հաշիւ տային Թալասաթ փաշայի կառավարութեան կողմէ կատարուած բոլոր ոճիրներուն համար, նոյնիսկ եթէ պատերազմէն մենք յաղթական դուրս գայինք»:

28 Յունուար 1919-ի օրուայ «Սապահ» թերթին մէջ Ալի Քեմալ պէտ, որ 4 Մարտ 1919-էն մինչեւ 28 Յունիս 1919 կայսրութեան կրթութեան, յետոյ ալ ներքին գործոց նախարարութեան պաշտօնները վարած է, կը գրէ. «Զորս կամ հինգ տարի առաջ կատարուեցաւ պատմութեան մէջ աննախաղէպ ոճիր մը, յանցագործութիւն մը, աշխարհասասան ոճիր մը: Եթէ կ'ուղենք պատկերացում տալ այդ ոճրագործութեան տարողութեան եւ պայմաններուն մասին, ապա պէտք է խօսինք ոչ թէ հինգէն տասը, այլ՝ հարիւր հազարաւոր յանցագործներու մասին: Արդէն ապացուցուած իրողութիւն է, որ եղեռնը ծրագրուած էր իթթիհատի ընդհանուր կեդրոնի որոշումներովն ու կարգադրութիւններովը»:

«Ալեմտար» թերթի Թալասաթի ու անոր գործակիցներուն մասին գրածը *La Renaissance* իր 30 Ապրիլ 1919-ի թիւին մէջ թարգմանաբար կ'արտատպէ. «Կախեցին, սպաննեցին, աքսորեցին, մորթեցին եւ միեւնոյն ժամանակ հայերը մորթել, աքսորել եւ սպաննել տուին: Անոնք կրկնակի մարդասպաններ են, որովհետեւ հրամաններ արձակեցին սպաննելու եւ սպաննեցին»:

Սուլթան Վատեստափինի 8 Մարտ 1919 թուակիր յատուկ հրովարտակով՝ իթթիհաթ վէ թերաքի կուսակցութեան ղեկավարները կը յանձնուին Կ.Պոլսոյ արտակարգ զինուորական ատեանին: Այս յանցագործներու քննութեան դատավարութիւնը կը սկսի 1919-ի 28 Ապրիլին ու կը տեւէ մինչեւ 17 Մայիս, «Անթանթ»-ի, յատկապէս անգլիական զինուորներու հսկողութեան տակ: Ի ներկայութեան կը մեղադրուին 20 կուսակցականներ եւ բարձրաստիճան պաշտօնեաներ, իսկ ի բացակայութեան՝ 11՝ ներքին գործոց նախարար, ապա վարչապետ Թալասաթ, ռազմական նախարար Էնվեր, ռազմածովային նախարար Ճեմալ, կուսակցութեան կեդրոնական կոմիտէի անդամ եւ «Յատուկ Կազմակերպութեան» նախագահ Պահաէտին Շաքիր, կուսակցութեան կեդրոնական կոմիտէի անդամ, «Յատուկ Կազմակերպութեան» անդամ, կրթութեան նախարար Նազըմ, ելեւմտական նախարար Ճաւիտ, հողագործութեան եւ առեւտուրի նախարար Սիւլէյման Էլպիստանի (1915-1917), հողագործութեան եւ առեւտուրի նախարար Մուսթաֆա Շերիֆ (1917-1918), նամակատան ու հեռագրական նախարար Օսկան (1914-1917), կուսակցութեան կեդրոնական կոմիտէի անդամ Ռուզուհ, հասարակական անվտանգութեան նախարար եւ «Յատուկ Կազմակերպութեան» անդամ Ազիդ: Էնվերը, Թալասաթը, Ճեմալը եւ միւսները ոչ միայն հայկական ջարդերու կապակցութեամբ յանցապարտ էին, այլ նաեւ Քութ էլ-Ամարայի ճակատամարտին թուրքերուն ձեռքը գերի ինկած անգլիացի զինուորներուն եւ սպաններուն հանդէպ կիրարկուած դազանութիւններուն համար ալ:

Երբ դատավարութիւնը կը սկսի, դատարանի նախագահութիւնը երկրի այլազանքաներուն նահանգապետերուն հեռագիրներ կը դրկէ ու իրենց մօտ գտնուող տարագրութեան հետ առնչութիւն ունեցող իթթիհատականներուն դրկած հրահանգներուն դատարան դրկուիլը կը պահանջէ:

Հետաքննութիւններէն կը պարզուի, թէ «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կուսակցութեան կեդրոնական կոմիտէի եւ Տէշկիլատ-ի *Mahsusa-*ի (Յատուկ Կազմակերպութիւն) վերաբերեալ կարեւոր գրութիւնները մեծ մասամբ ոչնչացուած էին: Ասոր հիմնական մեղաւորը կը հանդիսանար բժիշկ Նազըմը: Ան կոմիտէին գործունէութիւններով կատարուած յանցագործութիւնները թաքցընելու նպատակով՝ փախցուցած էր կուսակցութեան արխիւլը: Մակայն գործադրուած բոլոր զգուշութիւններով հանդէպ կատարած առաջանական արտակարգ ատեանին

ձեռքը անցած էին բաւականաչափ թիւով հեռագիրներ, նամակներ եւ այլ գրաւոր փաստաթուղթեր, որոնք անվիճելիօրէն կը հաստատէին հայերու տեղահանութեան եւ ոչնչացման ընթացքին «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կուսակցութեան կեդրոնական կոմիտէին, ներքին գործոց նախարարութեան եւ «Թեշքիլաթ-ը Մահսուսա»-ի միջեւ եղած համագործակցութիւնը, ուր իրենց գործը եւ մասնակցութիւնը ունեցած էին նաեւ շրջանային պատասխանատու քարտուղարները:

Առ ի պատասխան դատարանի պահանջքին, Սիվասէն կու գան 16 հեռագիրներու պաշտօնապէս վաւերացուած պատճէնները, որոնք փոխանակուած էին թալաաթի եւ Սիվասի նահանգապէտ Մուհամմետ պէյի, ինչպէս նաեւ էրզինճանի, Գարահիսարի այլ բարձրաստիճան պաշտօնատարներու միջեւ:

Եոզկաթի նահանգապէտը կը տեղեկացնէ, թէ կը զրկէ 65 յանցագործներու անուններուն ցանկը, որոնք բանտէն ազատ արձակուած էին ու զինուած: Անոնք «Թեշքիլաթ-ը Մահսուսա»-ի անդամագրած էին՝ պարտականութիւն ունենալով հայ տարագիրները ճամբան սպաննել:

Գլխաւոր դատախազին 12 Ապրիլ 1919-ին ներկայացուցած մեղագրանքները, որոնք հրատարակուած են «Թաքվիմ-ի Վեքայի»-ի 3604 թիւին մէջ, կը վկայեն, որ թրքական կառավարութիւնը խնամքով կազմակերպած եւ վաւերացուցած է բազմաթիւ հայերու կոտորածը: «...1914-ի Յուլիսին, զինուորական տեղաշարժէն անմիջապէս յետոյ, անոնք՝ թալաաթը, Էնվերը եւ Ճեմալը սկսան իրենց գաղտնի նպատակներու իրագործման: Անոնք կազմակերպեցին «Թեշքիլաթ-ը Մահսուսա»-ն՝ բանտերէն արձակուած յանցագործներով: Զօրահաւաքի սկիզբը լուրեր տարածուեցան, որ ասոնք պէտք է մասնակցին պատերազմին եւ ամէն ինչ եղաւ, որպէսզի դիւրահաւատ ժողովուրդը համոզեն, որ այդ էր անոնց ստեղծման բուն նպատակը: Բայց ապացոյցները եւ անոնց վերաբերեալ վաւերագրերը կը վկայեն, որ անոնք ստեղծուած էին տարագիր հայերը ոչնչացնելու համար: ...Տրապիզոնի, Եոզկաթի եւ Պողազլըեանի կոտորածները կազմակերպուած էին «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կուսակցութեան ղեկավարներուն կողմէ»:

Ամբաստանագրին մէջ կը ժխտուէին աքսորի եւ կոտորածներու հեղինակներուն եւ Հայոց Յեղասպանութիւնը ժխտող թուրք «պատմաբան»ներու այն պնդումները, թէ տեղահանումները եղած էին որպէս ուազմական միջոցառում: Յոյց կը տրուէր, որ Պոլու եւ նման քաղաքներ, որոնք ուսւական սահմանէն շատ հեռու էին եւ չէին կրնար պատերազմական գօտիի մէջ համարուիլ, այստեղերէն տեղահանումները չէին բխեր ուազմական անհրաժեշտութիւններէ կամ կարգապահութենէ, որով այդպիսի տեղերէն եղած բռնագաղթը կ'ապացուցանէր, թէ այդ կատարուած էր կուսակցութեան նպատակներուն իրականացման համար: Ամբաստանագրին մէջ կ'անդրադառուէր բնաջնջման կերպերուն, հայերու ունեցուածքին իւրացման եւ կատարուած չարաշահումներուն: Կը շեշտուէր, թէ Երիտուրքերու կուսակցութեան անդամներուն մեծ մասը հարստացած էր հայերու անշարժ եւ շարժական գոյքերու իւրացմամբ եւ կուսակցութիւնն ու կառավարութիւնը բացայայտ հրամաններ արձակած էին հայերու կոտորածներուն համար: Ապացոյցը այն ծածկագիր հեռագիրներն էին, ուր կը հրանհանգուէր ոչնչացնել հեռացուած հայերը: Ամբաստանագրին մէջ կ'ընդգծուէր, թէ կոտորածներու գործողութեան կատարման համար կուսակցութեան կազմակերպութեան ցանցին մասնակից դարձուած էին քաղաքացիական եւ ուազմական իշխանութիւնները եւ վերահսկուած էին ներքին գործոց նախարարութեան, յատկապէս թալաաթի կողմէ: Շեշտուած էր, թէ հայերը պաշտպաննելու համարձակողներուն, պաշտօնեայ կամ հասարակ քաղաքացի, սպառնացած էին պաշտօնազրկումով, նոյնիսկ մահապատիժով:

Կուսակցութեան անդամներուն դատավարութեան սկզբնական նիստերուն, դատարանի

Նախագահին հարցումներուն անոնց տուած պատասխանները կ'ըլլան միանման, խուսափողական. Հայերու կոտորածներուն մասին տեղեկութիւն չունենալ, նախագահին հարցերը չհասկնալ ձեւացնել, չյիշել այդ ժամանակուայ դէպքերը: Անոնք բանտին մէջ իրարու հետ խօսելու եւ իրենց վիճակը քննարկելու հարաւորութիւն ունէին, որով պատրաստած էին իրենց պատասխանները: Սակայն յառաջիկայ նիստերուն դատական կազմը գործածած է հարցաքննութեան տարբեր կերպեր եւ կոտրած անոնց յամառութիւնը: Մեղադրեալները կը սկսին հրաժարի իրենց կոշտ, ժխտողական դիրքորոշումն եւ կը սկսին յայտնել կարեւոր տեղեկութիւններ: Օրինակ՝ «Յատուկ Կազմակերպութիւն»-ի անդամ Աթիֆ խոստովանած է, որ կուսակցութեան կեղրոնական կոմիտէն օժանդակած է «Յատուկ Կազմակերպութիւն»-ին եւ այս կազմակերպութեան ջոկատները բանտէն հանուած յանցագործներէ կազմուած է:



Հայոց տեղահանութեան եւ կոտորածներու մեղադրանքներով յառաջ եկած 63 դատավարութիւններէն առաջինը կը հանդիսանայ «Եոզկաթի դատավարութիւն»-ը՝ 5 Փետրուար 1919-էն մինչեւ 7 Ապրիլ, 18 նիստ: Կը դատուին Եոզկաթի մութասարքի տեղակալ եւ Եոզկաթի հողատարածքին մաս կազմող Պողազլընեանի գայմագամ (գաւառապետ) Մեհմեթ Քեմալ պէյ, ինչպէս նաեւ Եոզկաթի ժանտարմայի հրամանատար Թեւֆիք: Զարդի օրերուն Պողազլընեանի 48 գիւղերուն մէջ 40 հազար հայ կը բնակէր եւ Քեմալ պէյ Եոզկաթի հողատարածքին մէջ 60 հազար հայու ջարդով կը մեղադրուէր: 22 Փետրուարի նիստին մեծ թիւով փաստաթուղթեր եւ ծածկագիրներ կը կարդացուին:

Ըստ հաւաքուած տեղեկութիւններու, Քեմալ պէյի հրամանատարութեամբ 12 տարեկանէն մեծ այր մարդիկ «Հաճըլար» եւ «Կենչլեր Մեզպահասը» կոչուած վայրերը կը տարուին եւ կը ջարդուին: Բոլորովին անպաշտպան մնացած կիները, փոքրերը եւ ծերերն ալ «Քելլելեր Քէօյիւ» կոչուած վայրը կը տարուին եւ դանակով, եաթաղանով, կացինով կը մեռցուին:

Մեհմեթ Քեմալ պէյի դատապաշտպան, Եոզկաթի այդ օրերու գործօն նահանգապետը՝ Սաադէթին պէյ (Saadettin Bey), դատարանի 5 Փետրուար 1919-ի օրուայ նիստին հետեւեալ պաշտպանողականը կ'ընէ, որ կը հրատարակուի *La Renaissance*-ի եւ «Ժամանակ»-ի 6 Փետրուար 1919-ի օրուայ թիւերուն մէջ: «Այս մեղադրեալները արժանի են ներողամտութեան, քանի որ անոնք հրամանները կատարած են: Առաջին հերթին պէտք է պատժել նախարարները, կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաները եւ անոնց մեղսակիցները, այնուհետեւ կատարել համապատասխան քննութիւն, պարզել ենթակայ անձերու դերը»:

Առ ի պատասխան այս պաշտպանութեան, զինուորական դատարանի գլխաւոր դատախազին արտայայտութիւնը հետեւեալը կ'ըլլայ, որ կը հրատարակուի Կ.Պոլիս հրատարակուող «Ճակատամարտ»-ի 13 Ապրիլ 1919-ի օրուայ թիւին մէջ: «Ճիշդ է, ամէն ոք պարտաւոր է կատարել իր վերադասին հրամանը, բայց ան պէտք է կշռադատէ՝ արդեօք տրուած հրամանը չի^թ հակասեր օրէնքին եւ արդարութեան եւ պէտք է այդ կատարել թէ ոչ: Այս ձեւ խորհող որոշ պաշտօնեաներ չեն կատարած ստացուած հրամանները եւ անոնց դէմ ելած են: Ինչպէս Անգարայի վալի (քաղաքապետ) Մաճար պէյ իրեն կոտորածի հրամանը բերող Աթըֆ պէյին ըսած է. «Ոչ, Աթըֆ պէյ, ես քաղաքապետ եմ, ոչ թէ յանցագործ: Ես քեզ կը թողում իմ պաշտօնը, դուն ինքոդ կատարէ այդ հրամանը»»:

Դատարանը 8 Ապրիլի նիստին Քեմալ պէյը, ըստ պատերազմական յանցանքներու օրէնքի 170 եւ 171-րդ յօդուածներուն, մահուան կը դատապարտէ, իսկ Թեւֆիքն ալ՝ 15 տարուայ ծանր աքսորի: Քեմալ, 10 Ապրիլ 1919-ի երեկոյեան, Կ.Պոլսոյ Սուլթան Պայազըթ

Հրապարակին վրայ կը կախուի, մահապատիժի արարողութեան պարտադիր պաշտօնեաներու եւ սոտիկաններու ներկայութեան: Յաջորդ օր, մօտաւորապէս 60.000 մարդու սպանդը իրականացուցած Քեմալի թաղման արարողութեան, մօտ 10 հազար հոգի կը մասնակցի՝ որպէս բողոքի ցոյց: Իթթիհատականներ, առ ի բողոք դատավարութիւններուն, Մայիս 23-ին մեծ ցոյց մը կը կազմակերպեն: Սա ցոյց կու տար, թէ իթթիհատականները՝ երիտթուրքերը երկրին մէջ տակաւին մեծ ոյժ կը ներկայացընէին եւ սպանդներու գործադրութիւնը կառավարութեան եւ ժողովուրդին որքա՞ն սերտ մեղսակցութեամբը կատարուած էր: Տարաձայնութիւններ կային, թէ զինեալ յարձակում պիտի կատարուէր բարձր պաշտօններ վարած մեղադրեալ անձերուն արգելափակուած «Պէքիրազա Պոլիւղիւ» բանտին վրայ: Կառավարութիւնը, ժողովուրդը հանդարտեցնելու միտումով, հայոց կոտորածներով մեղադրուած յանցագործներուն մեծամասնութիւնը՝ 41 հոգի ազատ կ'արձակէ եւ իթթիհատական ամբաստաննեալներու դատաքննութիւնը ժամանակաւորապէս կը դադրեցնէ: 28 Մայիսին ալ անգլիական հրամանատարութեան կողմէ 77 իթթիհատականներ, որոնք հայոց ջարդին հետ կապակցութիւն ունէին, բանտէն կը հանուին եւ Մալթա կղզին կ'աքսորուին: Անոնք, 1 Նոյեմբեր 1921-ին, առանց Մալթայի մէջ դատուելու, քեմալականներուն մօտ գտնուող 22 անգլիացի ռազմագերիներու հետ կը փոխանակուին: Անոնք երկիր վերադառնալէ յետոյ կը մասնակցին քեմալական ազգայնական շարժումին եւ հանրապետութեան հռչակումէն յետոյ ալ կը ստանան կարեւոր քաղաքական պաշտօններ: Այսպիսով՝ Հայոց Ցեղասպանութեան պատասխանատուները կ'ըլլան Թուրքիոյ Հանրապետութեան հիմնադիր կազմը:

Մուսթաֆա Քեմալի հրամանով՝ Մեհմեթ Քեմալ պէյյի զաւակներուն ցկեանս թոշակ կը յատկացուի: Անգարայի քեմալական կառավարութիւնը, 14 Հոկտեմբեր 1922-ին, յատուկ օրէնքով մը զինք «ազգային նահատակ» (sehid-i millî) կը հռչակէ: 31 Մայիս 1926-ին ընդունուած 882 թիւ օրէնքով ալ, աքսորուած հայերէն բոնագրաւուած Կ.Պոլսոյ տարբեր թաղամասերուն մէջ գտնուող 20.000 թրքական լիրա արժէքով չորս յարկանի շէնք մը եւ տուն մը իր ընտանիքին կը նուրիրուին: Երկրին մէջ զանազան դպրոցներ իր անունով կը կոչուին՝ «Քեմալ Պէյ Իլքոքուլու», «Քեմալ Պէյ Անտառու Լիսէսի»...:

«Թաքվիմ-ի Վեքայի» թերթի 3617 թիւին մէջ կը հրատարակուի դատարանին 8 Ապրիլ 1919-ի դատավարութեան արձանագրութիւնը.—

«Դատավարութեան կարգի համաձայն, սկիզբէն լսուեցան երկու կողմերը, այնուհետեւ խօսեցան դատավաշտանները: Դատարանը ուսումնասիրելով գործին վերաբերող բոլոր փաստաթուղթերը, երկար խորհրդակցութիւններէ յետոյ որոշեց:

«Պողազլը սանճագի գայմագամ եւ եղանակի մութասարը Քեմալ պէյյը, ինչպէս նաեւ սանճագի ժանտարմայի պետ Թերֆիք պէյ, հրաման ստացան տեղահանել կիները եւ անպաշտապան մնացած անչափահաս տղաներն ու աղջիկները, ինչպէս նաեւ նոյնիսկ այն հայերը, որոնք պաշտօնապէս ազատուած էին աքսորէն: Աքսորեալներէն նախապէս կը խլուէին դրամները, զարդեղէնները եւ այլ արժէքաւոր իրերը...»

«Մարդիկը կը քչէին ըստ իրենց հայեցողութեան եւ անոնցմէ ոմանց ալ կու տային գաղտնի կարգադրութիւններ: Ոչ ոք հոգ կը տանէր տեղահան եղածներուն. աւելին, զանոնք կը զրկէին ինքնապաշտպանութեան ամէն միջոցէ. մէկտեղ կը հաւաքէին բոլոր այլ մարդիկը, որպէսզի աւելի դիւրաւ կատարէին իրենց ծրագրած յանցագործութիւնը:»

«Երբ դատի ժամանակ մեղաւորներէն պահանջուեցաւ բացատրութիւն տալ, անոնք պահեցին ճշմարտութիւնը: Փոխանակ կանխելու յանցագործութիւնը, անոնք կը ստիպէին ժանտարմային որպէսզի այդ կատարուի: Անոնց կատարած ոճիրները անյարիր են մարդկութեան եւ քաղաքակիրթ աշխարհի սկզբունքերուն:

«Մեղադրեալները ժիտեցին բովանդակութիւնը այն հեռագիրներուն, որոնք, ըստ վկաներու ցուցմունքի, փոխանակած էին զինուորական պաշտօնեաները: Հարցաքննութիւններէն պարզուեցաւ, որ կիները եւ երախաները մնացած էին առանց իրենց ամուսիններուն եւ ծնողներուն: Մեղադրեալներու պաշտպանները իրենց ելոյթներուն մէջ շեշտեցին (հայերու) կազմակերպած խոռվութիւնները: Ուշադրութեան կը հրաւիրուէր այն հարցին վրայ, թէ (հայկական) կոմիտէներու որոշ անդամներ թշնամիին կողմէ գրաւուած շրջաններուն մէջ գտնուողները (հայերը) թշնամիին կողմը անցնիլ կը քաջալերէին: Վերեւ նշուած դէպքերը ամենեւին չեն թեթեցներ կատարուած յանցագործութիւնները, եւ եթէ նոյնիսկ հայերու որոշ մէկ տոկոսը ուուսական բանակին կամաւոր գրուած է, անոնց մնացածը ապացուցած էր իր նուիրուածութիւնը, որով պաշտօնեաները դաժան արարքներու եւ անձնական վրէժի կատաղութեան պէտք չէ դիմէին:

«Իր պաշտպանութեան խօսքին մէջ վերեւ նշուած Քեմալ պէյը փորձեց մեղադրել Վանի, իրզուրումի եւ Պիթլիսի հայերը, որոնք մահմետականներու հետ վատ վարուած են: Պաշտպանեալին խօսքերը Եոզկաթի հայերուն համար անհիմն են թէ' իրաւաբանօրէն, թէ' ալ բարոյապէս, քանի որ անոնք երբեք խոռվութիւններ չեն կատարած:

«Մինչ այս մեղադրեալները վրէժ լուծելու եւ անձնական շահ ապահովելու համար հայերուն դէմ կը հանէին մահմետականութիւնը, անոնք կը կարծէին, թէ կոտորածները բնական եւ անհրաժեշտ հետեւանք են:

«Փաստերը եւ ապացոյցները լրիւ կը հաստատեն մեղադրեալներու մեղքերը եւ պաշտպանութեան համար ներկայացուած փաստարկները ոչ մէկ արժէք ունին: Կայսերական դատախազը կը խնդրէ մեղաւորները դատել համաձայն քրէական օրէնսդրքի 56-րդ յօդուածին:

«Քեմալ պէյը, Եոզկաթի սանճագի ամենաբարձր քաղաքացիական պաշտօնեան, կազմակերպած է սպանութիւնները, կողոպուտները եւ գողութիւնները: Ան հրամայած է, որ աքսորեալներուն անպատասխանատու անձեր ուղեկցին: Աքսորեալներու որպէս ուղեկցող նշանակած է քսանապետ Զուրի չաւուշը: Վերջինս կը համարուէր գլխաւոր մեղսակիցներէն մին:

«171-րդ յօդուածին մէջ կ'ըսուի. «Այս անձերը, որոնք կը զբաղին մթերքներու կողոպուտով եւ վաճառքով՝ զինուած կամ անզէն, կ'ենթարկուին մահապատիթի: 170-րդ յօդուածին մէջ ալ գրուած է. «Ան, որ կը կատարէ կանխամտածուած սպանութիւն, այդ ըլլայ հայր, մայր, տատ կամ պապ, կը մեղադրուի կանխամտածուած սպանութեամբ եւ կ'ենթարկուի մահապատիթի»: Վերեւ բերուած յօդուածներու հիման վրայ Քեմալ պէյը դատապարտուած է մահապատիթի:

«45-րդ յօդուածի 2-րդ մասին մէջ գրուած է. «Եթէ գլխաւոր յանցագործը կը պատժուի մահապատիթով կամ ցմահ բանտարկութեամբ, անոր մեղսակիցը կը պատժուի ոչ պակաս քան 15 տարուայ տաժանակիր աշխատանքով»:

Դատարանը միաձայնութեամբ հաւանութիւն տուաւ այս որոշումներուն»:

La Renaissance թերթը իր 16 Ապրիլ 1919-ի օրուայ թիւին մէջ թրքական «Ալեմտար» թերթէն թարգմանաբար կը գրէ. «Մեզի համար փրկութեան միակ միջոցն է... բարձր աղաղակել քաղաքակրթուած աշխարհին, թէ իսկապէս եւ փաստացի կերպով արդարութիւն պէտք է կիրառենք բոլոր անոնց նկատմամբ, որոնք յանցաւոր են: Եթէ Պայազիտի հրապարակը մեր ոճրագործներու կախաղանները չտեսնէ, Փարիզը մեր պետութեան եւ ազգին դատապարտութեան վայրը պէտք է դառնայ»:

La Renaissance 1 Մայիս 1919-ի օրուայ թիւին մէջ ալ, դարձեալ «Ալեմտար»-ին թարգմանաբար կը գրէ. «Մենք՝ թուրքերս ամբաստանուած ենք ոճիրով մը եւ վարակուած ենք

անբուժելի հիւանդութեամբ մը, որ ժանտախտէն աւելի սոսկալի է... Ատոր համար հաստատեցինք արտակարգ զինուորական ատեան, պատժելու համար յանուն արդարութեան»:

«Նիւ Եորք Թայմզ» թերթը 14 Ապրիլ 1919-ին կը հաղորդէ, թէ նահանգապետ Քեմալ պէյ հանրութեան առջեւ կախաղան հանուած է Կ.Պոլսոյ Պայազիտ հրապարակին վրայ: Դատարանը հաստատած է, որ ան Եոզկաթի շրջանի հայերու տեղահանման եւ ոչնչացման գլխաւոր յանցագործն է:

Թրքական զինուորական դատարանին արձակած մահապատիժի վճիռէն յետոյ, Բ. Դրան եւ սուլթանի պալատին կիսապաշտօնական բանբեր «Ալեմտար» թերթին մէջ հրատարակուած յօդուած մը՝ *La Renaissance* Փրանսերէնով 14 Մայիս 1919-ին կը հրատարակէ: «Տեղահանութեան եւ կոտորածներու դատավարութեան ժամանակ հաստատուած խժդութիւններն երեւան հանեցին իրենց ամբողջական մերկութեամբ, որ այս երկրին մէջ տիրապետողը ոչ թէ իրաւունքն ու արդարադատութիւնն են, այլ կեղեքումը եւ ոճիրը, որոնք կառավարութեան որդեգրած գործելակերպն են»: Թերթը կը շեշտէր ոչմահմետական ազգերու նկատմամբ «պետական որոշակի անարդարացի քաղաքականութեան կիրարկումը», ցոյց կու տար, որ արաբները նոյպէս, «նկատելով որպէս ոչ-թուրք», արժանացած էին միեւնոյն վերաբերմունքին: «Զփորձենք հայերուն վերագրել յանցանքը, որովհետեւ չկարծենք, որ աշխարհ ապուշ է»: «Կողոպտեցինք ինչքերը այն մարդոց, որոնք տեղահանեցինք ու ջարդեցինք»: «Մեր արդարադատութեան նախարարը բանտերու դոները բացաւ... հայ մանուկները, ծերերը, այր եւ կիները մորթելու համար հրոսակախումբեր կազմակերպեցինք»: «Այս բոլորը մենք ըրինք»: «Իթթիհատականներու անկումէն յետոյ մենք ի՞նչ պէտք է ընենք վերջնականապէս հեռանալու համար այս անցեալէն: Ազգային կորովի մը ապացոյցը կրնանք տա՞լ, որպէսզի հնարաւոր ըլլայ օրէնք գործադրել արդարութիւնը ոտնակոխ ըրած եւ մեր պատիւն ու ազգային գոյութիւնը քուրջի վերածած հրոսակախումբի պետերուն դէմ»:



Հայոց Ցեղասպանութեան կազմակերպման գլխաւոր պատասխանատուններէն, 1914-1917 թուականներուն Տրապիզոն նահանգի կուսակալ Ճեմալ Ազմի պէյ, հայ տղոց հանդէպ իր ունեցած տմարդի վարմունքին համար կոչուած էր «Տրապիզոնի Դահիճը»: Ան հայ տղաքը ենթարկած է այլազան վայրագութիւններու, սեռային պղծումներու: Կ.Պոլսոյ իր մեծաւորներուն որպէս նուէր գեղեցիկ աղջիկներ դրկած է: Իր բոլոր զոհերը, խումբ առ խումբ, Տրապիզոնի բացերը ծով թափել տուած է:

Քաղաքի «Կարմիր Մահիկ» (*Kızılay*) հաստատութեան շէնքը վերածած է հայ աղջիկներու բոնաբարման վայրի: Իր անձնական հաճոյքին եւ սեռային փափաքներուն գոհացման ծառայեցընելու համար՝ 15 հայ աղջիկներ հոն պահած է: Զինուորներուն հրահանգած է այր մարդիկը հաւաքել, մէկ մասը փամփուշտով, միւս մասն ալ ծով թափելով մեռցնել: Երբ այդ թուականներուն Օրտու քաղաքը Տրապիզոն նահանգի սահմաններուն մէջ կը գտնուէր, հրահանգած է օրտուցի հայերը Մամսուն փոխադրելու պատրուակով ծով թափել: 1 Նոյեմբեր 1918-ին, իթթիհատական պարագլուխներուն հետ երկրէն փախած է:

Տրապիզոնի առողջապահական ծառայութիւններու տնօրէն Տոքթ. Ալի Սայիզ ալ պատճառ դարձած է հազարաւոր հայ մանուկներու, որբերու, չափահասներու եւ յղի կիներու թունաւորման: Զանոնք հաւաքել տուած է «Կարմիր Մահիկ»-ի հիւանդանոցին մէջ եւ անոնց թոյն սրսկել տուած՝ որպէս գեղորայք: Անոնք, որոնք մերժած են սրսկուիլ, անոնք ալ ծովու մէջ խեղդամահ ընել տուած է: Հիւանդ մանուկները շոգիով դարմանելու պատրուակով՝

զանոնք հաւաքած է թունաւոր կազով լեցուն յատուկ սենեակներու մէջ եւ խեղամահ ըրած։ Հստ հոն ծառայած Տոքթ։ Ատնանի դատավարութեան ընթացքին տուած վկայութեան, տղոց դիակները զետեղուած էին խոչոր կողովներու մէջ եւ ոչնչացուած։

«Ալեմտար» թերթի 6 Ապրիլ 1919-ի օրուայ թիւին մէջ հրատարակուած է Տրապիզոնի կուսակալ Ճեմալ Ազմիի եւ միւս մեղսակիցներուն յանցանքներուն նկատմամբ դատավարութեան նիստին ընթերցուած ամբաստանագիրը։ «Տրապիզոնի վիլայեթին մէջ, «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կուսակցութեան կեդրոնական կառավարութեան կողմէ հայոց տեղահանութեան վերաբերեալ տրուած որոշումներու գործադրման ընթացքին, նախ հայ տղամարդոց, ապա կանանց ու երախաններուն նշանակուած վայրերը տեղափոխելու ատեն անոնց մէկ մասը անգիտաբար սպաննուած է Տեյիրմէն Տերէի կողմերը, իսկ կանայք ու երախաններն ալ նաւեր բեռնաւորուած եւ ջրախեղղ եղած։ Հայոց մէկ մասն ալ, իրեւ թէ բուժման նպատակով, տարբեր միջոցներով թունաւորուած են «Կարմիր Մահիկ»-ի հիւանդանոցին մէջ, որմէ ետք կողոպտուած է անոնց գոյքը, դրամն ու թանկարժէք իրերը։ Ողջ մարդկութեան կողմէ անէծքով ու նողկանքով յիշելու արժանի նման անամօթ արարքներու ու յանցագործութեանց յանդքնած եւ այժմ փախուստի մէջ գտնուող Տրապիզոնի նահանգապետ Ճեմալ Ազմիի եւ կուսակցութեան պատասխանատու քարտուղար Ենիպահչելի Նայիլի, ինչպէս նաեւ դատարանի մէջ ներկայ միւս յանցակիրներու մասնակցութիւնն այդ վիթխարի կոտորածին՝ պատիժ սահմանելու հիմք կու տան։ Ճեմալ Ազմին եւ Ենիպահչելի Նայիլը գլխաւոր յանցագործներն են։ Բնականաբար, միայն Ճեմալ Ազմին եւ Ենիպահչելի Նայիլը չէին կրնար այդ ահոելի սպանդը իրականացնել»։

Դատարանը 22 Մայիս 1919-ի օրուայ նիստին, Ճեմալ Ազմին, ըստ պատերազմական յանցանքներու օրէնքի 170 եւ 171-րդ յօդուածներուն, ի բացակայութեան մահուան կը դատապարտէ։



Հայոց տեղահանութեան եւ կոտորածներուն առնչութեամբ դատարանը տուած է 20 մահապատիժի վճիռ, որոնցմէ միայն երեքը գործադրուած են, պարզ այն պատճառով, որ մասնացեալները արդէն երկրէն փախուստ տուած էին։ Մահապատիժը իրագործուած առաջին անձը 10 Ապրիլ 1919-ին կախաղան հանուած Պողազլըեանի գայմագամ (գաւառապետ) Մեհմեթ Քեմալ պէյն է։ Մահապատիժը գործադրուած երկրորդ անձը Երզնկայի ժամանակակիր Հրամանատար Հաֆը Ապտուլլահ Աւնին է՝ 22 Յուլիս 1920, իսկ երրորդ անձն ալ Բաբերդի (Պայպուրթ), յետոյ ալ Ուրֆայի գաւառապետ Պեհրամզատէ Նուսրեթն է՝ 5 Օգոստոս 1920։ Այս վերջնոյն մահապատիժի օրը, Անգարայի քեմալական մեծլիսը, ի նշան յարգանքի, իր աշխատանքը տասը վայրկեան կը դադրեցնէ։ Այս երկուքն ալ, նման Մեհմեթ Քեմալ պէյնի, 14 Հոկտեմբեր 1922-ին յատուկ օրէնքով մը «ազգային նահատակ» (şehid-i millî) կը հոչակուին։ Նոյնպէս «ազգային նահատակ» կը հոչակուի «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կուսակցութեան հիմնադիրներէն, Տիգրանակերտի կուսակալ բժիշկ Ռեշիտ պէյ, որ հայոց կոտորածներուն գործօն մասնակցութեան մեղադրանքով մահուան կը դատապարտուի, սակայն 25 Յունուար 1919-ին բանտէն կը փախչի։ Երբ 6 Փետրուարին ոստիկաններու կողմէ կը շրջապատուի, անձնասպան կ'ըլլայ։

Քեմալական մեծլիսը 9 Դեկտեմբեր 1920-ին կայացուցած որոշումով Հաֆը Ապտուլլահ Աւնին եւ 25 Դեկտեմբերի որոշումով ալ Պեհրամզատէ Նուսրեթի ընտանիքներուն թոշակ կը յատկացնէ։

Օսմանեան Կայսրութիւնը ի բացակայութեան մահուան դատապարտուածները գտնելու

Եւ անոնց մահապատիժները գործադրելու համար ոչ մէկ քայլ կ'առնէ: Մահուան վճիռներու գործադրութիւնը կը վիճակուի հայ վրիժառուներուն: Սողոմոն Թեհիլիրեան 15 Մարտ 1921-ին Պեոլինի մէջ Թալասթը կ'ահաբեկէ: Արշաւիր Շիրակեան 5 Դեկտեմբեր 1921-ին Հռոմի մէջ մեծ վեզիր Սայիտ Հալիմը կ'ահաբեկէ, 17 Ապրիլ 1922-ին ալ՝ Պեոլինի մէջ Ճեմալ Ազմին եւ Պահակտին Շաքիրը: 13 Ապրիլ 1924 թուակիր եւ 478 թիւ օրէնքով ալ Թալասթի եւ Պահակտին Շաքիրի ընտանիքիներուն հանգստեան թոշակ կը յատկացուի: Պետրոս Տէր Պողոսեան եւ Արտաշէս Գէորգեան 22 Յուլիս 1922-ին Թիֆլիսի մէջ Ճեմալը կ'ահաբեկեն:

31 Մայիս 1926-ին ընդունուած թիւ 882 օրէնքով՝ աքսորուած հայերէն բռնագրաւուած կալուածներէն բաժին կ'իյնայ նաեւ բժիշկ Պահակտին Շաքիրի, Տիգրանակերտի կուսակալ բժիշկ Ռեշիտ պէյի, Ճեմալ փաշայի, Ուրֆայի կուսակալ Նուսրեթ պէյի եւ Պողազլեանի գայմագամ Քեմալ պէյի հարազատներուն: Թալասթի կնոջ ալ կը տրուի Արամ Ֆնտըգեանի պատկանող շէնքին մէկ յարկը:

Յակոբ Մելքոնմեան (Մելքոնով), Կարմիր Բանակի հեծելազօրքի հրամանատար, 4 Օգոստոս 1922-ին Թիւրքմենիստանի մէջ ինքերն ու անոր գլխաւորած հրոսակախումբը կ'ոչնչացնէ ու կ'արժանանայ «Կարմիր Դրօշակ» շքանշանին: 1962-ին կը մահանայ: Մոսկուայի «Նովոդեւէիչի» գերեզմանատան մէջ գտնուող անոր շիրիմին վրայ ՍՍՀՄ պաշպանութեան նախարարութեան կողմէ կը կանգնեցուի «Խիզախ զօրահրամանատար, առասպելական հերոս»-ի յուշարձան: Բժիշկ Նազըմն ալ, Մուսթաֆա Քեմալին (Աթաթիւրք) դէմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կը դատուի եւ 26 Օգոստոս 1926-ին Անդարայի մէջ կախաղան կը հանուի:

Նախկին իթթիհատականներէն մին միւսին կեանքին վերջ կու տայ:



«Թաքվիմ-ի Վեքայի»-ի 3543 թիւին մէջ գրուած է. «...Սպանութիւնները կը կատարուէ-ին Թալասթի, Ճեմալի եւ ինքերի հրամաններով...»: Թրքական զինուորական դատարանը այս երեք նախարարները մահուան կը դատապարտէ:

Նոյն թերթի 3571 թիւին մէջ հրատարակուած զինուորական ատեանի 26 Մայիս 1919-ին տուած դատավճիռէն մէջքերում մը. «Միութիւն եւ Յառաջդիմութիւն կուսակցութեան անդամներն ու ղեկավարները ինչպէս կեղունի, նոյնպէս ալ գաւառներու մէջ ստեղծեցին յատուկ կազմակերպութիւն մը: Այս կազմակերպութեան միջոցով ալ կը բնաջնջէին ժողովուրդը, կը կողոպտէին դիակները, կ'աւերէին գիւղերը, կ'անարգէին ու տանջամահ կ'ընէին կիները»:

Reyam-i Sabah թերթի 17 Օգոստոս 1922-ի օրուայ թիւին մէջ տեղ կը տրուի արդարադատութեան նախարարութեան նախկին բարձրաստիճան պաշտօններէն՝ փաստաբան Սայիթ Մոլլա (Sait Molla) վկայութեան: Ան ի մէջ այլոց կ'րսէ. «Երբ թուրք կ'րսուի, պէտք է դուրս հանել սելանիկցի տէօնմէնները եւ այդ տէօնմէններու կողմէ կազմակերպուած զինուորականները ու իթթիհատը»:

Դատարանը իթթիհատի պարագլուխները կը դատէ Օսմանեան Կայսրութիւնը Ա. Աշխարհամարտին ներմիրճելու եւ հայոց բնաջնջման մեղադրանքներով:

Սա ինքնին Հայոց Յեղասպանութեան պաշտօնական ճանաչումն է: Յատուկ ատեանի առջեւ յեղասպանութիւնը ծրագրող, զայն գործադրող ոճրագործները դատել ու զանոնք այլազան ազատազրկումներու կամ մահուան դատապարտել՝ կը նշանակէր Հայոց Յեղասպանութեան ճանաչումը: Այսպիսով Թուրքիա իր իսկ գործած Հայոց Յեղասպանութիւնը ճանչող առաջին երկիրը կ'ըլլար: Եթէ նոյնիսկ այս դատարանները նիւրեմպերկի դատարանին մակարդակը չունէին, սակայն եւ այնպէս նիստեմպերը,

Հաւաքուած փաստաթուղթերը, եղած վկայութիւններն ու խոստովանութիւնները Հայոց Ցեղասպանութիւնը փաստող կարեւոր ապացոյցներ էին:

Դատարանը հարիւրաւոր փաստաթուղթեր հաւաքելէ ու վկայութիւններ լսելէ յետոյ՝ կու տայ իր վճիռը:

ԴԱՏԱՎՃԻՌ

«Դատարանը ուսումասիրեց եւ քննարկեց մեղադրեալներու հետ կապուած բոլոր նիւթերը եւ փաստաթուղթերը: Փանի որ մեղադրեալները եւ անոնց փաստաբանները կը մերժէին որեւէ մեղադրանք եւ զիրենք մեղաւոր չէին նկատեր, քանի որ դատախազը իր 2, 20 եւ 22 Մայիս, 8, 10 եւ 25 Յունիս 1919 օրերու մեղադրականներով ցոյց տուաւ, որ «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կազմակերպութիւնը (այժմ լուծուած) մեղաւոր եղած է բազմաթիւ յանցանքներու համար, որ անոր դեկավարները հանդիսացած են այդ մեղքերու հեղինակները եւ պահանջեց, որ անոնք պէտք է պատժուին,

Դատարանը կ'որոշէ, որ մեղադրանքները պէտք է վերաբերին նախեւառաջ այդ կազմակերպութեան, դատարանը կ'արձանագրէ, որ այդ կազմակերպութեան ղեկավարներն այլեւս չունին այն հայրենասիրական զգացումները, որոնք անոնց յատուկ էին յեղափոխութենէն առաջ:

Այնուհետեւ դատարանը ցոյց կու տար 1908 թուականի յեղափոխական յեղաշրջման յառաջդիմական եւ անհրաժեշտ բնոյթը, կը մեղադրէր համիտեան շրջանի «սխալները», որպէսզի ցոյց տար հասարակական կարծիքին մէջ տեղի ունեցած այն յուսախաբութիւնը, որ արդիւնքն էր երիտթուրքերու անյաջողութեան Լիբանանի եւ Պալքաններու մէջ, ներքին կեանքը բարելաւելու անկարողութեան եւայլն, դատարանը փաստերով ցոյց կու տար, որ ազատութեան եւ խաղաղ կեանքի յոյսերը ի դերեւ ելան:

Դատարանը երիտթուրք պարագլուխները կը մեղադրէր ինքնագիւլուխ որոշումներ տալու մէջ, որոնք կը հակասէին երկրի եւ ժողովուրդի շահերուն. կը մեղադրէր անօրէն գործողութիւններով նախարարներու փոփոխում, այնպիսի գործերու կատարմամբ, որոնք կը յիշեցնէին Համիտի շրջանի գործողութիւնները:

Դատարանը կ'արձանագրէր, որ ոչմահմետական ժողովուրդներէն յատկապէս դժգոհ էին հայերը, որոնք եկան այն եղրակացութեան, որ սխալած են՝ հաւատալով սահմանադրական կառավարութեան պարգեւելիք խաղաղութեան ու արդարութեան եւ կանգնեցան իրենց նախկին ազգային ձգտումներու դիրքին վրայ: Օսմանեան միասնութեան հասցուած հարուածին մեղքը կը դրուէր իթթիհատի վրայ:

Դատարանը իր առաջդրած մեղադրանքները հինգ կէտերու մէջ կ'ամփոփէ.

1. Տրապիզոնի, Եռողկաթի եւ Պողագլըեանի մէջ կատարուած կոտորածները ծրագրուած եւ գործադրուած են «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կոմիտէի պարագլուխներուն կողմէ: Նոյնիսկ եթէ անոնցմէ ոմանք կը պնդէին, թէ կոտորածի մասին տեղեկացած են միայն պատահարէն յետոյ, դատարանը զանոնք կը մեղադրէր, որովհետեւ կոտորածներու մասին տեղեկանալով հանդերձ, անոնք չէին փորձած անոնց արգելք ըլլալ, հեղինակները պատժել:

2. Ինչպէս գրաւոր յայտարարութիւններէն հաստատուեցաւ, նախկին մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան փորձած էր իր մօտ հրաւիրել երիտթուրքերու պարագլուխները եւ զանոնք համոզել, որ Թուրքիոյ համար վտանգաւոր կ'ըլլայ պատերազմին մասնակցիւ անհրաժեշտ էր չէզոքութիւնը պահել: Անոր տեսակէտը մերժուած էր եւ Թուրքիան միացնուեցաւ պատերազմի յորձանքին մէջ: Դատարանին մէջ երիտթուրք երեսփոխան Ռիզա պէտ խոստովանեցաւ, որ մինչեւ պատերազմի հոչակումը՝ ինք Տրապիզոնի վրայով ուսական հողատարածք հրոսակախումներ կը դրկէր:

Դատարանը կ'արձանագրէր այն փաստը, որ Թուրքիոյ պատերազմի մէջ մտնելէն յետոյ ելեւմտական նախարար ծաւիտ պէյր, հասարակական աշխատանքներու նախարար Զիւրիւքսուլու Մահմուտ փաշան, առեւտրական նախարար Սիւլէյման Պուսթանի՝ առանց կառավարութեան որոշման Թուրքիոյ պատերազմի մէջ միրճման որպէս բողոք՝ հրաժարած են:

3.— Դատարանը կը մեղադրէր Իթթիհատի ղեկավարութիւնը՝ նախկին մեծ վեզիրը (վարչապետ) ուղարկան նախարարի պաշտօնէն հեռացնելուն համար:

4.— Դատարանը մատնանիշ կ'ընէր Կ.Պոլսոյ երեսփոխան, երիտթուրք գործիչ Քեմալ պէյր պաշտօնը չարաշահելու եւ շահագիտութիւն ընելու պարագան:

Դատարանը առանձնակի հետեւղականութեամբ կը պարզէր եւ կը դատապարտէր այն կացութիւնները, որոնք ցոյց կու տային, որ երիտթուրքերու կուսակցութիւնը կ'անտեսէր կառավարութիւնը եւ անոր դերը կը կատարէր: Իթթիհատը սահմանադրութիւը ոտնահարելով կ'ամբաստանուէր:

5.— Շէյխուլ-իսլամ Մուսա Քեազըմ էֆենտին կը մեղադրուէր երկրի «արդարադատութիւնը» Իթթիհատին յանձնելուն համար: Ան կը խոստովանէր, որ իրաւագուրք էր դարձած եւ ամէն անգամ կը պատասխանէր: «Մի՛ հարցնէք իմ կարծիքը: Կուսակցութիւնը այդպէս կ'ուզէր եւ այլպէս պէտք է ըլլար»:

Դատարանը, առանց այլեւայլի, որպէս սկզբունքային յանցաւորներ, մեղաւոր կը նկատէ ծաւիտ պէյր եւ ի բացակայութեան՝ Թալաաթը, էնվերը, ծեմալը, տոքթ. Նազըմը եւ առեւտուրի ու գիւղատնտեսութեան նախարար Մուսափա Շերիֆ պէյր:

Շէյխուլ-իսլամ Մուսա Քեազիմ էֆենտին կ'ամբաստանուի կրօնքը Իթթիհատի նպատակներուն ծառայեցնելու եւ անոր հետ գործակցելուն համար: Ան նոյնպէս մեղաւոր կը նկատուէր:

Մեղադրանքին հիմքն էին քրէական օրէնսդրութեան 45-րդ յօդուածը եւ 55-րդ յօդուածի վերջին պարբերութիւնը: Հստ այս պարբերութեան, վերեւ յիշուած անձերը կը մեղադրուէին սահմանադրութիւնը ոտնահարելով եւ Թալաաթը, էնվերը, ծեմալը, տոքթ. Նազըմը մահուան կը դատապարտուէին:

«Նիւ Եորք Թայմզ»-ի 13 Յուլիս 1919-ի օրուայ թիւին մէջ գրուած է, որ Թուրքիա կը դատապարտէ պատերազմի ժամանակուայ իր պարագլուխները եւ զինուորական ատեանը մահուան դատապարտած է էնվեր, Թալաաթ եւ ծեմալ փաշաները, որոնք փախած են: Թերթը նաեւ կը տեղեկացնէ, որ ծաւիտ պէյր եւ մի քանի ուրիշներ, ներառեալ Շէյխուլ-իսլամը դատապարտուած են 15 տարուայ տաժանակիր բանահարկութեան:

Զինուորական ատեանը իր 24 Մայիս 1919-ի նիստին որոշում կը կայացնէ Պիւյիւքտերէի (Կ.Պոլսոյ Վոսփորի նեղուցի արուարձաններէն) նախկին ոստիկանապետ Ապտուլ Քերիմ փաշայի, սելանիկցի վաճառական Ռեֆիկ պէյրի եւ այլոց գործերով: Անոնք կը մեղադրուին հայոց տեղահանումին ժամանակ կատարած չարաշահումներու, կողոպուտի, բռնութիւններ կատարելու յանցանքներով: Դատարանը զանոնք կը դատապարտէ ազատազրկման՝ տարբերարելու առաջնորդութիւններով:



Ներկայիս Թրքական «պատմագիտութեան» եւ կառավարութեան կողմէ պատմական փաստերը աղաւաղելու, իրողութիւնները խեղաթիւրելու համար ամէն միջոցի կը դիմուի: Կատարուած ոճիրը թաքցնելու համար կը փորձուի անտեսել, որ 1919-ի սկիզբը երիտթուրքերը դատուեցան թրքական դատարաններու մէջ՝ թուրք եւ մահմետական դատաւորներու կողմէ, եւ անոնց պարագլուխները ի բացակայութեան մահուան դատապարտուեցան: Թալաաթ, էնվեր, ծեմալ փաշաները, բժիշկներ՝ Շաքիրը եւ Նազըմը,

Կ.Պոլսոյ նախկին ոստիկանապետերէն՝ Պետրին եւ Ազմին, 1 Նոյեմբեր 1918-ի գիշերը գերմանական ընդունվեայով երկրէն փախան:

Հստ գերման հարիւրապետ Hermann Baltzer-ի Orientrundschau պարբերաթերթի Նոյեմբեր 1933-ի թիւին մէջ հրատարակած յօդուածին, այդ խմբակին Կ.Պոլսէն փախուստը, գերման հրամանատարութեան գիտակցութեամբ, ինք կազմակերպած էր: Անոնք Կ.Պոլսէն Վոսփորի նեղուցի արուարձաններէն թարապիոյ բացերը խարսխած թորփիլանաւով մը փախած էին:

Թալաաթ, Պեոլինի մէջ ծպտեալ, սելանիկեան ժամանակներու իր հին կեղծանունով՝ Ալի Սամի, Hardenberg Strasse պողոտային վրայ բաւական մեծ յարկաբաժին մը կը վարձէ եւ զայն եւրոպական ու թրքական ճաշակով կը կահաւորէ: Հստ տարածայնութիւններու, Deutsche Bank-ին մէջ 10 միլիոն մարքէ աւելի հարստութիւն ունեցած է:

Կ.Պոլսոյ թերթերէն՝ «Վերջին Լուր»-ը, իր Մայիս-Յունիսի թիւերուն մէջ Tevhid-i Efkâr Gazetesi-էն կ'արտատպէ թալաաթի համախոհ ու մտերիմ, Պեոլինի մէջ ծպտեալ ապրած Արիֆ Ճեմիլի «Ինչպէ՞ս փախան իթթիհատի պետերը եւ ի՞նչ կեանք վարեցին արտասահմանի մէջ» խորագրեալ յօդուածը, որ լոյս կը սփոէ Պեոլինի մէջ թալաաթի կեանքին ու տարած հակահայկական գործունէութեան վրայ:

1946-ին Կ.Պոլսոյ մէջ լոյս կը տեսնեն թալաաթի յուշերը՝ Հիւսէյին Ճահիտ Եալչընի նախաբանով: Հրատարակիչը հայոց ջարդով դատուած այս անձը կը կոչէ «մեծ թուրք», «Հայրենասէր», «ուշիմ» եւ «շիտակ» սատրազամ:



Դպրոցական դասագիրքերու մէջ հայը որպէս թշնամի, դաւաճան, թուրքը ջարդած կը ներկայացուի: 1 Նոյեմբեր 1928-ին 1353 թիւ օրէնքով՝ մինչեւ այդ թուականը գործածուած արաբական տառերու գործածութիւնը կ'արգիլուի եւ լատինական տառերու գործածութիւնը կը պարտադրուի: Այսպիսով նոր սերունդին իր անցեալին, յատկապէս սեւ անցեալին հետ կապը կը խզուի: Սակայն երբ 2005-ին «Հողերու արձանագրութեան եւ կալուածատոմարներու ընդհանուր տնօրէնութիւն»-ը օսմանեան ժամանակաշրջանի կալուածագրերը թուայնացմամբ պահելու համար կառավարութեան դիմում կը ներկայացնէ, Ազգային Ապահովութեան Խորհուրդը սպայակոյտի նախագահութեան «ատիկա ազգային շահերուն ներհակ է» թելադրանքովը դիմումը կը մերժէ:

Թուրք ժողովուրդին համար «նոր» պատմութիւն մը կը գրուի: Ասիկա իրականացնելու համար ալ, 12 Ապրիլ 1931-ին «Թիւրք թարիհ Քուրումու»-ն (Թրքական Պատմութեան Հիմնարկ) կեանքի կը կոչուի: Հիմնարկի պարտականութիւններուն մաս կը կազմեն նաեւ թուրքերուն «բարձր մշակոյթի» տէր ըլլալը եւ աշխարհի քաղաքակրթութեան բերած ծոռայութիւնները արար աշխարհին տեղեկացնելը, թրքութեան հասցէին եղած «զրպարտութիւն»-ներուն պատասխանելը:

Իթթիհատ կուսակցութեան անդամ Մուսթաֆա Քեմալ, Հայաստանի դէմ պատերազմելու եւ Օսմանեան Կայսրութեան հողատարածքները յաղթական պետութիւններու գրաւումէն ազատագրելու համար, Կ.Պոլսոյ օրինաւոր կառավարութեան դէմ կ'ըմբոստանայ ու իր շուրջ կը հաւաքէ փախստական իթթիհատականները, Հայոց Ցեղասպանութեան մասնակցած նախկին պաշտօնեաները, տեղահանուած հայերուն ինչքերը յափշտակած անձերը: Հանրապետութեան հռչակումէն յետոյ երբ իթթիհատականներէն ոմանք Զիւմիոնիոյ մէջ 16 Յունիս 1926-ին իր դէմ կազմակերպուած «մահափորձին» կը մասնակցին, նոյն օրն իսկ զանոնք եւ, այս առիթէն օգտուելով, իր հակառակորդները ձերբակալել կու տայ:

Յունիսին ձերբակալեալներուն թիւը 100-ը կ'անցնի:

Երբ Los Angeles Examiner թերթի թղթակիցին հետ այս մահավորձին առիթով հարցազրոյց կ'ունենայ, կը սպառնայ կախել եւ գնդակահարել այն բոլոր մեծ եւ փոքր պաշտօնեաները, որոնք իր դէմ կազմակերպուած մահավորձին մասնակցած էին, եւ կ'ըսէ. «Պիտի կոտորեմ բոլորը եւ պիտի ջնջեմ իթթիչատի բոլոր անդամները. Այս կուսակցութիւնն էր, որ իր մութ քաղաքականութեան պատճառով կոտորել տուաւ եւ տեղահան ըրաւ մէկ միլիոն քրիստոնեաներ»:

Երբ հարցը կու գայ «աթոռի կորիւի», Քեմալ իր երէկուայ գործակիցները քրիստոնեաները՝ հայ, յոյն, ասորի, կոտորելով կ'ամբաստանէ, անշուշտ ի նպաստ իր քաղաքական շահերուն:

Թուրքիոյ մէջ ալ նման դէպք մը 15 Յուլիս 2016-ի օրը կը պատահի: Օրուայ հանրապետութեան նախագահին դէմ «զինուորական հարուածի փորձ» մը կը կազմակերպուի, որ նոյնինքն նախագահին հեռատեսիլի միջոցով ժողովուրդին «փողոց ելէ՞ք ու ժողովրդավարութիւնը փրկեցէ՞ք» կոչով կը ձախողի: Այս դէպքը «աստուածային պարզեւ» յայտարարող նախագահը այդ գիշեր իսկ կը սկսի իր հազարաւոր հակառակորդները ձերբակալել տաւ մօտ քառասուն հազար պաշտօնեայ պաշտօնազրկել, աւելի քան 150 լրագրող բանտարկել:

Զարմանալի զուգադիպութիւն...:



Արեւմտահայութեան ցեղասպանութեան խեղաթիւրումը եւ ժխտումը Թուրքիոյ Հանրապետութեան պատմագիտութեան, քաղաքական գրականութեան, մամուլի էջերուն մէջ, ինչպէս նաեւ գումարուած յատուկ «գիտաժողովներու» ընթացքին իր ամբողջ ոյժովը կը շարունակուի: Թուրք «պատմաբաններ», պետական գործիչներ կը ջանան ժխտել Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը: Կարգ մը ամերիկացի եւ եւրոպացի «պատմաբաններ» աւ, հաւանաբար իրենց անձնական շահերուն համար, կը զոհեն պատմական ճշմարտութիւնները, գիտական անկողմնակալութեան սկզբունքները եւ մաս կը կազմեն թրքական խեղաթիւրման եւ ժխտման պաշտօնական քաղաքականութեան:

Թուրքերու կողմէ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը կը սկսի այն պահուն՝ երբ քեմալականներ Եոզիաթի մութասարքի տեղակալ եւ Պողազլընեանի գայմագամ Մեհմեթ Քէմալ պէյը, 14 Հոկտեմբեր 1922-ին, յատուկ օրէնքով մը «ազգային նահատակ» (şehid-i millî) կը հռչակեն: Այդ սկզբնական ժխտումը կ'ամրացուի դահիճներու ընտանիքներուն յատկացուած ցկեանս հանգըստեան թոշակներով, անոնց նուիրուած անշարժ կալուածներով:

Ժխտումը բաւական չէր: Ժխտումի համար փաստ պէտք էր: Արեւմտեան Հայաստանի մէջ «հայկականութեան չգոյութիւնը» լաւագոյն փաստերէն մին պիտի ըլլար: 1928-էն կը սկսի տեղանուններու թրքացումը: Էնվեր փաշա արդէն 5 Յունուար 1916-ին հրամանագրով մը երկրին մէջ գոյութիւն ունեցող ոչ-թրքական տեղանուններու թրքացումը պահանջած էր: Պատերազմի ընթացքին տեղանուններու փոփոխութիւնը բանակին մէջ շփոթութիւններու տեղի տալուն պատճառով, բանակին 15 Յունիս 1916-ին ներկայացուցած առարկութեան առ ի հետեւանք՝ հրահանգին գործադրութեան վերջ տրուած էր:


Տեղանուններու թրքացման զուգահեռ, դարաւոր հայկական կրթական հաստատութիւններու հետքն անդամ չի ձգուիր:

Ժխտումի համար միայն գրականութիւնը բաւարար չի նկատուիր: Կը պատրաստուի մեծ ցոյց մը, հանդիսութիւն մը:

Օսմանեան Կայսրութիւնը Ա. Աշխարհամարտին ներմիրճելու եւ հայոց զանգուածային բնաջնջման մեղադրանքներով թուրք դատաւորներու կողմէ դատուած, յանցաւոր գտնուած եւ մահուան դատապարտուած, Օսմանեան Կայսրութեան փլուզման պատճառ դարձած

Թալաթաթ փաշայի աճիւնները Գերմանիային կը բերուին եւ 25 Փետրուար 1943-ին Պոլսոյ Hürriyet Tepesi (Ազատութեան Բլուր) կոչուած վայրը գրանուող Abide-i Hürriyet-ի (Ազատութեան Յուշարձան) կողքին զինուորական մեծ շուքով կը թաղուին: Առ ի երախտագիտութիւն մեծ դահիճին գործունէութեան, երկրին զանազան վայրերուն մէջ հարիւրաւոր փողոցներու, դպրոցներու իր անունը կը տրուի:

1981-ի Մարտին, պետական մակարդակով ու զինուորական պատիւներով կը նշուի Թալաթաթի ահաբեկման 60-ամեակը: Սա ինքնին ցոյց կու տայ, թէ թուրքիոյ



Հանրապետութեան ղեկավար դասը երիտթուրքերու աւանդներուն ժառանգործներն են:

Թուրքիոյ Հանրապետութիւնը, որ կործանած Օսմանեան Կայսրութեան հողատարածքին փոքր մէկ մասին վրայ հիմնուած է, ամէն առիթով կը տօնէ իր նախնեաց՝ օսմանեան պատմութեան յաղթանակի օրերը՝ Կ.Պոլսոյ գրաւումը, «Տարտանէլի յաղթանակ»-ը... Երբ Տարտանէլի յիշատակման տօնակատարութիւնը կը կատարուի, կը խուսափուի յիշել հարիւրապետ Սարգիս Թորոսեանի սիրազործութիւնները: Հակառակ այն իրողութեան, որ Թորոսեան իր քաջազործութիւններուն համար պատերազմական նախարար ինվերէն 18 Մայիս 1915 թուակիր գովասանքի վկայագիր եւ շքանշան ստացած է, կ'ուրացուի բանակին մէջ հայ սպայի մը գոյութիւնը: Երբ Թորոսեան որպէս սպայ իր զինուորական ծառայութիւնը կը կատարէ, դահիճներ իր ընտանիքին անդամները կը ջարդեն: Կեղծ «փաստեր», իրողութիւնները խեղաթիւրուած պատմագրութիւններ շրջանառութեան մէջ դնել Թորոսեանի մը գոյութիւնը ժխտել եւ ջանալ միջազգային հասարակութիւնը մոլորեցնել՝ պետական քաղաքականութիւն է եւ այդ նպատակին համար ալ մեծ գումարներ կը ծախսըւին: Գիտակցելով, որ օտար ընթերցողը թուրք «պատմաբաններուն» գրած եւ տարբեր լեզուներու թարգմանուած գրութիւններուն կրնայ թերահաւատատութեամբ մօտենալ, ամերիկացի եւ եւրոպացի «պատմաբաններ կը գտնուին, որոնք պատրաստակամութիւն ցոյց կու տան թրքական տեսակէտի պաշտպանման: Անոնց աշխատանքը կը վարձատրուի եւ իրենց գիրքերուն հրատարակումը կը ստանձնէ թրքական կառավարութիւնը:

Հստ ամերիկացի պատմաբան Ճասթըն Մաքքարթիի (Justin McCarthy), 1915-ին հայոց գոհերու թիւը եղած է 600.000^o ներքին ու արտաքին պատերազմի, համաճարակի ու սովի պատճառով եւ Հայոց Յեղասպանութիւնը կանխամտածուած գործողութիւն մը չէ: Երբ ան Արեւմտեան Հայաստանի քաղաքներէն Պիթլիսի ու Վանի հայ բնակչութեան թիւը կը բաղդատէ տեղացի ժողովուրդին հետ՝ կը գրէ. «Արեւելեան նահանգներու մէջ հայերը մեծ թիւով էին: Պիթլիսի բնակչութեան 31 առ հարիւրը հայ էր, Վանի մէջ՝ 26 տոկոսը: Սակայն այս երկու նահանգներու մահմետականները հայ բնակչութեան կրկինը կը կազմէին»:

Մաքքարթի, պատմաբանական խեղաթիւրումով, հայերու թիւը կը բաղդատէ մահմետականներու թիւին հետ եւ ոչ թէ թուրքերու: Ճասթըն Մաքքարթիի բնակչութիւններու հարցով գրած գիրքը՝ Population of the Ottoman Armenians, The Armenians in the Late Ottoman Period հրատարակուած է Անգլարայի մէջ՝ 2001-ին: Armenians in the Ottoman Empire and

Modern Turkey: 1912-1926 – The Anatolian Armenians: 1912-1922 հատորն ալ հրատարակուած է իսթանպուլ 1984-ին:

The Armenian Massacres in Ottoman Turkey: A Disputed Genocide գիրքի հեղինակ, Գերմանիա ծնած քաղաքական գիտնական Կունթեր Լեւի (Guenter Lewy), 1939-էն մինչեւ Բ. Աշխարհամարտի աւարտը Mandatory Palestine ապրելէ յետոյ՝ ԱՄՆ կը գաղթէ (https://en.wikipedia.org/wiki/Mandatory_Palestine): Հստ Լեւիի, հայկական ջարդերը ցեղասպանութիւն կարելի չէ կոչել, որովհետեւ բաւարար փաստեր չկան: Համաձայն իր հաշիւներուն, ջարդերու ընթացքին հայոց կորուստը եղած է 642.000 անձ:

Իսթիհատականներու անկումէն յետոյ, օսմանեան կառավարութեան առաջին գործերէն մին կ'ըլլայ ջարդերու մասին քննութիւններ կատարել: 1918-ի Դեկտեմբերին, ներքին գործոց նախարար Մուսթաֆա Արիֆի նախաձեռնութեամբ յանձնաժողով մը կը կազմուի: Յանձնաժողովը երեք ամիս աշխատելէ յետոյ, ձեռք բերուած արդիւնքները 1919-ի Մարտին այդ օրերու ներքին գործոց նախարար Ճեմալ պէյ կը հրապարակէ: Հստ օսմանեան պետութեան արձանագրութիւններուն, 1914-1918 թուականներուն տեղահանութեան եւ սպանութիւններու պատճառով մեռած հայերուն թիւը 800.000 է, որ 15 Մարտ 1919-ին «Վագիթ», «Ալեմտար», «Խքտամ» թերթերուն մէջ կը հրատարակուի:

1928-ին Թուրքիոյ սպայակոյտի նախագահութիւնը Փրանսերէնէ թարգմանուած գիրք մը կը հրատարակէ: Հոն տրուած թիւերուն համաձայն, Ա. Աշխարհամարտի ընթացքին 800 հազար հայեր եւ 200 հազար յոյներ մեռած են՝ սպանդի կամ տեղահանութեան պատճառով եւ կամ աշխատանքի ճամբարներ դրկուելով:

Երբ օսմանեան պաշտօնական թիւը **800.000** է, երբ Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան տեղեկատուութեան գրասենեակը (German Foreign Office Intelligence Bureau) 27 Մայիս 1916 թուակիր տեղեկատուութեամբ այդ թիւին համար «մէկուկէս միլիոն է» կը գրէ, ըստ Ճասթըն Մաքքարթիի հաշուարկումներուն՝ այդ թիւը **600.000** է: Սակայն, աւելի յետոյ, ինքն ալ այդ թիւը քիչ գտնելով՝ զայն 850.000-ի կը բարձրացնէ:

Արարքը ցեղասպանութիւն կոչելու համար սպաննուածներուն թիւը՝ **600** հազար, **850** հազար, կամ **մէկուկէս միլիոն**, ոչ **մէկ արժէք ունի**: Պոսնիայի **մէջ միայն 7** հազար անձի սպանութենէն պատասխանատու զօրավարներ ցեղասպանութեան յանցանքով դատարան հանուեցան: Թիւերու առնչութեամբ թուրքերու եւ թրքական տեսակէտը պաշտպանողներու կողմէ եղած բանավէճը յառաջ կու գայ յանցաւոր ըլլալու հոգեվիճակէն:

Երբ աշխարհառչակ հարիւրէ աւելի ցեղասպանութեան ոչ-հայ մասնագէտներ կը վկայեն, թէ 1915-ին օսմանցիներուն կատարածը ցեղասպանութիւն էր, Ճասթըն Մաքքարթիի եւ կունթեր Լեւին՝ հետեւեալ յայտարարութեամբ: «Գիտնականներ, որոնք Օսմանեան կայսրութեան մէջ 1915-ին հայերուն պատահածին ցեղասպանութիւն ըլլալը կը վիճարկեն, գիտակցաբար կ'անտեսեն պատմական ու գիտական բացայայտ փաստերը: Վերջերս այս է կացութիւնը պարոններ Ճասթըն Մաքքարթիի եւ կունթեր Լեւիի գործերուն մէջ: Անոնք իրենց գիրքերուն մէջ յամառօրէն կը հետապնդեն իրենց նախընտրած գաղափարախօսութիւնը՝ լիովին խեղաթիւրելով պատմութիւնը»: ՑԳՄԿ-ը կունթեր Լեւին կը պիտակէ որպէս «ցեղասպանութիւնը ուրացող» անձ:

12 Սեպտեմբեր 1980-ի զինուորական հարուածով իշխանութեան գլուխ եկած զօրավար Քենան Էվրեն՝ Թուրքիոյ 7-րդ նախագահը (1980-1989), երբ 17 Հոկտեմբեր 1981 թուականին

Փրանսական «Ֆիկարօ» պարբերաթերթին (*Le Figaro Magazine*) հետ հարցազրոյց կ'ունենայ, կ'ըսէ. «Հայկական Հարցը շինծու նիւթ մըն է՝ յօրինուած միջազգային ահաբեկչական օճախներու կողմէ: Թուրքիոյ մէջ Հայկական Հարց չկայ»:

Թրքական «Ռատիֆալ» օրաթերթը իր 12 Յուլիս 2013-ի օրուայ համացանցային կայքէջին վրայ, զինուորական հարուածէն կարճ ժամանակ առաջ, սպայակոյտի նախագահ զօրափար Քենան իվրենի ստորագրութեամբ զինուորական բոլոր միաւորներուն դրկուած «Շատ գաղտնի փաստաթուղթ» մը կը հաստարակէ, ըստ որու՝

«1913-ին Հայկական Հարցը դարձեալ օրակարգի եկաւ, իսկ 1914-1915 թուականներուն հայկական հրոսակախումբեր արեւելեան ճակատի վրայ շարունակ կը գործակցէին ուստերուն հետ, յարձակումներ կը կազմակերպէին թուրք-մահմետական ժողովուրդին վրայ: Այս պատահարները փոխադարձաբար շարունակուեցան մինչեւ 1918: Եւ հայ «քոմիթաճի»-ներու անխորհուրդ, նաեւ եւրոպական պետութիւններու անմարդկային մերձեցումին հետեւանքով՝ հազարաւոր անմեղ քաղաքացիներ իրենց կեանքը կորսնցուցին:

«Ա. Աշխարհամարտի ընթացքին օսմանեան բանակը հայերու դաւաճանութեան ու հայերու գործած ոճիրներուն սաստկանալուն հետեւանքով նեղ կացութեան մատնուած էր, ուստի հայերը պատերազմական շրջաններէն աւելի հեռու փոխադրելու անհրաժեշտութիւնը ծագեցաւ: Այս որոշումը այդ շրջանի օրէնսդիտութեան յարմար էր ու օրինաւոր, նաեւ արդարացի որոշում էր: Բացի ատկէ, հայերու կորուստը մէկուկէս միլիոն չէր, 50-100-ի շուրջ էր (գուցէ 50-100 հազար ըսել կ'ուզուի և Ա.Ք.): Իսկ թուրքերու կորուստը ասկէ շատ աւելի էր: Եւ պէտք է նկատի առնել, որ այս դէպքերը կը պատահէին օսմանեան հողերուն վրայ, որոնք թուրքերուն կը պատկանէին:

«Այսօր ալ հաւանական է, որ հայերը, որոնք երբեք չկրցան ըմբռնել, որ իրենց պապերը զոհ գացին եւրոպական պետութիւններու քաղաքականութեան, այդ շրջանի գրգռիչ հրատարակութիւններու ազդեցութեան տակ ալ մնալով, նոյն խաղին կ'ենթարկուին՝ որպէս այսօրուան պատահարներու դերակատարները: Անոնք, փոխանակ ճշգելու իսկական յանցաւորները, կը յարձակին անմեղ թուրք քաղաքագէտներուն վրայ ու կը խառնուին ահաբեկչական արարքներու: Մեր երկրին մէջ հայերու թիւը մօտաւորապէս 60 հազար է, 45 հազարը իսթանպուլի, 15 հազարը Անատոլուի մէջ: Անատոլուի հայերը ընդհանրապէս կը բնակին Հաթայ, Մարտին, Սղերդ եւ Ուրֆա նահանգներուն մէջ:

«Կը լսուի, որ վերջին տարիներու ընթացքին Հայոց եկեղեցիի անդամները կարգ մը գործունէութիւններու մէջ մտած են: 1967-էն սկսեալ Արեւելեան Անատոլուի հայերը սկսան գաղթել դէպի իսթանպուլ: Այս գաղթին մէջ իր դերը ունէր նաեւ թուրք-հելլէն անհամաձայնութիւնն ու Վարդոյի երկրաշարժը: Այս կարգով իսթանպուլ բերուած չքաւոր հայ մանուկները ուսում ստացան ու պատրաստուեցան Արամեան-Ռւճեան եւ Անարատ Յղութիւն վարժարաններուն մէջ: Այս գաղթերու ընթացքին իսթանպուլի Հայոց Պատրիարքարանը ամբողջ աշխարհի ուշադրութիւնը հրաւիրեց գաղթական տղոց չքաւորութեան վրայ ու նիւթը չարաշահելու աշխատանքի մը մէջ մտաւ: Տպաւորութիւնն այն է, որ իսթանպուլի Պատրիարքարանը կ'ուզէ բոլոր հայերը հաւաքել իսթանպուլի մէջ ու ապահովել հայութեան գոյատեւումը: Պատրիարքարանի գործունէութեան գծով, Գումգարուի Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցւոյ յարակից մասերը տրամադրուեցան գաղթական մանուկներու կեցութեան, որոշուեցաւ որ անոնք կրթուին հայկական վարժարաններու մէջ: Ընտրուած կարգ մը աշակերտներ ալ դրկուեցան Սկիւտարի Ս. Խաչ դպրեվանքը կամ Երուսաղէմի դպրեվանքը: Հայերը կը քաջալերուէին նաեւ, որ իրենց անունները վերադանեն հայկական անուններու:

«Պայման է, որ ամէն գնով արգելք ըլլանք հայերու այս ոտնձգութիւններուն ու անոնց

կողմէ կատարելի ոճիրներուն»:

Այս տեղեկագրին մէջ յոյներու եւ ասորիներու յատկացուած բաժին ալ կայ, ուր կ'ըսուի, թէ պէտք է ուշադրութեամբ հետեւիլ նաեւ անոնց գործունէութեան:

Վերեւի «շատ գաղտնի փաստաթուղթ»-ին մէջ Հայոց Ցեղասպանութիւնը անգամ մը եւս կը ժխտուի: Ցեղասպանութիւնը ոչ միայն կը ժխտուի, այլ տեղահանութիւնն ալ օրինաւոր եւ արդարացի կը նկատուի: Նկատողութեան չեն առնուիր ոչպատերազմական շրջաններէն կատարուած աքսորները, խեղաթիւրելով իրողութիւնները: Կը խօսուի «թուրքերու կորուստին» մասին, առանց յիշելու, որ օսմանեան բանակը, անփորձ էնվեր փաշայի հրամանատարութեամբ, միայն արեւելեան ճակատին վրայ 90 հազար զոհ տուած էր՝ ձիւնին մէջ սառելով:

Անատոլուի հայութեան դէպի Կ.Պոլիս գաղթը, Կ.Պոլիս բերուած հայ մանուկներու հայկական վարժարաններու մէջ հայերէն սորվիլը, ոմանց դպրեվանքեր զրկուիլը, մականուններու հայացումը կը նկատուին «հայութեան գոյատեւման ապահովումը», որոնք տեղեկագիրը ստորագրողին՝ սպայակոյտի նախագահ կամ զինուորական հարուածի ղեկավար փաշային համար ցանկալի չեն, որով կը հրահանգէ ամէն գնով արգելք ըլլալ հայերու այս ոտնձգութիւններուն: Տեղեկագիրը կամ «շատ գաղտնի փաստաթուղթ»-ը հայերու նկատմամբ եղած թշնամանքին ցուցացումն է՝ ամենաբարձր աթոռի գրչէն: Ինչ որ բացայայտօրէն չէ գրուած՝ «առանց հայու թուրքիայի» մը գոյութեան բաղձանքն է:



Արամ Անտոնեան (1875-1952) գրող, պատմաբան, հրապարակախոս, Կ.Պոլսոյ «Ծաղիկ», «Լոյս», «Կառավինատ», «Խարազան» հանդէսներու եւ «Սուրհանդակ» թերթի խմբագիր, ջարդէն մազապուրծ մը, 1921-ին կը հրատարկէ «Մեծ Ոմիրը» խորագրեալ գիրք մը, ուր լոյս կը տեսնեն աքսորի ժամանակ Օսմանեան կայսրութեան «Հալէպի Գաղթականներու Տեսչութիւն»-ի գլխաւոր քարտուղար Նախմ պէյի յուշագրութիւնները, ինչպէս նաեւ թալաաթ փաշայի հեռագիրները: Այս վաւերագրերը, որոնք կանխամտածուած Հայոց Ցեղասպանութեան ամենահամոզիչ վկայութիւններն են, օգտագործուած են երիտթուրքերու, նաեւ Սոլոմոն Թեհլիրեանի դատավարութիւններուն ընթացքին:


Անտոնեան 1918-ի սկիզբները Նախմ պէյին կը հանդիպի Հալէպի մէջ: Նկատի առնելով, որ Նախմ պէյ հոն երկար ժամանակ պաշտօնավարած էր՝ կընար շատ բան գիտնալ: Անտոնեան անոր կ'առաջարկէ գրել իր յուշերը՝ փոխան որոշ գումարի մը: Նախմ պէյ, որ նիւթական նեղ վիճակի մէջ է, կը մերժէ որեւէ գումար ստանալ: Այդ հանդիպման Նախմ պէյ անոր կ'ըսէ: «Թուրքերուն մեկնումը Հալէպէն՝ ոճրագործներուն փախուստին պէս բան մը եղաւ: Ես, խղճով հանգիստ ըլլալուս, չուզեցի այդ ոճրագործներուն խառնուիլ ու մնացի»:

Շաբաթներ կը տեւէ այդ յուշագրութիւններու ամբողջացումը: Անտոնեան կը գրէ: «Անկախաբար այդ անձնական յիշողութիւններէն, և ինչ որ անհունապէս աւելի կարեւոր պիտի դառնայ պատմութեան համար, և Նախմ Պէյ մեզի յանձնեց շատ մը պաշտօնական տօքիւմաններ, և նախարարական հեռագիրներ, կուսակալներու հրամանագրեր, իթթիհատի Քօմիթէին կողմէ ղրկուած պաշտօնագրեր...: Կարելի չէ առանց սարսուալու կարդալ գաղանային շնականութեամբ մը գրուած այդ հրամանագրերը, որոնք պատմութեան մէջ իրենց նմանը չունին...»: Նախմ պէյ Անտոնեանին կը տրամադրէ նաեւ իր ձեռագրով

ընդօրինակուած 50 օսմանեան փաստաթուղթեր, ինչպէս նաեւ 20 բնագրեր, որոնցմէ 14-ին պատճէնը տեղադրուած է «Մեծ Ոճիր»-ին մէջ: Անտոնեան այս փաստաթուղթերը Փարիզ կը տանի ու «Պօղոս Նուպար Փաշա» գրադարանին կը յանձնէ: Սակայն անոնք 1950-էն յետոյ կ'անյայտանան:

1983-ին, երկու թուրք «պատմաբաններու» ստորագրութեամբ՝ Շինասի Օրել եւ Սիւրեյյա Եռլա (Şinasi Orel, Süreyya Yuca) «Թուրք Պատմութեան Հիմնարկ»-ը (Türk Tarih Kurumu) «Հայոց Կողմէ Թալաթ Փաշայի Վերագրուած Հեռագիրներուն Իրողութիւնը» (Ermenilerce Talat Paşa'ya Atsedilen Telgrafların Gerçek Yüzü) խորագրով գիրք մը կը հրատարակէ: Այս «պատմաբանները» կը պնդեն, թէ Օսմանեան Կայսրութեան մէջ Նախմ պէտ անունով պաշտօնեայ մը գոյութիւն չէ ունեցած, որով գոյութիւն չունեցող անձ մըն ալ յուշագրութիւններ չ'ունենար, ուստի անոնք յերիւրածոյ են: Թալաթ փաշայի վերագրուած եւ գծաւոր թուղթերու վրայ գրուած հեռագիրներուն համար ալ, ուր հայոց սպանութեան մասին յստակ հրահանգներ կան, կը գրեն, թէ յօրինուած են Անտոնեանի կամ այլ հայերու կողմէ, որովհետեւ օսմանցի պաշտօնեաներ գծաւոր թուղթ չեն գործածած: Այս գիրքի պարունակութիւնը թուրք հասարակութեան կողմէ, առ հասարակ, որպէս իրողութիւն կ'ընդունուի:

Պատմաբան փրոֆ. Թաներ Աքչամ, 2016-ին «Նախմ Էֆենտիին Յուշագրութիւնները Եւ Թալաթ Փաշայի Հեռագիրները» (Naim Efendi'nin Hatıratı ve Talat Paşa Telgrafları) խորագրեալ իր գիրքին մէջ, 1983-ին գրուած վերոյիշեալ գիրքին մէջի պնդումները մէկ առ մէկ կը ջրէ: Ան իր գիրքին մէջ կը տեղադրէ Նախմ Էֆենտիի ստորագրութեան բնագիրը կրող փաստաթուղթ մը, զոր հրատարակած է Թուրքիոյ սպայակոյտի նախագահութիւնը: Փրոֆ. Թաներ Աքչամ արխիւներու մէջ 2 նոյեմբեր 1913 թուակիր հրահանգ մը կը գտնէ, ուր կը պահանջուի ծածկագիր հեռագրերը գծաւոր թուղթերու վրայ գրել, որպէսզի տողերը իրարու չխառնուին: Ան Նախմ պէտի յուշագրութիւնները տարբեր աղբիւրներու հետ կը բաղդատէ եւ այսպիսով անոնց ճշգրտութիւնը կը ստուգէ:



Թաներ կը ժիտեն՝ իրենց ընթացքը պիտի չփոխեն, սակայն «Մեծ Ոճիրը» գիրքին մէջ հրատարակուածներուն համար «յերիւրածոյ են» պիտի չկարենան ըսել ու ժըխտումի համար պիտի պարտաւորուին նոր «փաստեր» փնտոել:



Երբ սուտը յաճախակի կը կըկնուի,
կ'ընդունուի փոխան ճշմարտութեան:
François-René de Chateaubriand

Թուրքիա Հայոց Յեղասպանութեան փաստը յամառօրէն կը մերժէ ճանչնալ, կը ջանայ ժըխտել: Պատմութիւնը կը խեղաթիւրուի: Հայ ժողովուրդին դէմ կատարուած ոճագործութիւնը քօղարկելու նպատակով՝ Թուրքիոյ մէջ պատմութեան նենգումը պետական մակարդակով կը կատարուի: Հանրայայտ փաստերու աղաւաղման գործին իրենց մասնակցութիւնը կը բերեն նաեւ թուրք «մտաւորականութիւնը» եւ հաղորդակցութեան միջոցները՝

մամուլ, ձայնասփիւռ, հեռատեսիլ...:

Ճանաչումը պիտի քանդէ թրքական դիւանագիտութեան սուտի եւ կեղծիքի կեցուածքը: Ճանաչումը լրջօրէն պիտի վնասէ Թուրքիոյ միջազգային վարկին: Տեղի պիտի տայ փոխհատուցման: Թուրքիոյ յաջորդական կառավարութիւնները՝ լայիք կամ իւլամամէտ, լաւագոյնս գիտակից կացութեան, հարիւր տարիէ ի վեր տարբեր-տարբեր բանաձեւումներով, տարբեր ոճերով, բայց միշտ ժխտողական խորքով յայտարարութիւններ կ'ընեն, ինչ որ ուրիշ բան չէ, եթէ ոչ Յեղասպանութեան շարունակումը: «Հերքումը Յեղասպանութեան վերջին փուլն է»:

Թուրքիոյ Հանրապետութեան մէջ Հայոց Յեղասպանութեան ժխտումի քարոզչութիւնը կը սկսի դպրոցներէն:

Հանրապետութեան սկզբնական շրջաններուն, աշակերտութեան համար պատրաստուած դասագիրքերուն մէջ հայութեան մասին որեւէ ակնարկութիւնն չ'ըլլար, նոյնիսկ «Հայ» բառն անգամ չի գործածուիր: Աւելի ուշ, հայերը կը ներկայացուին որպէս բաժանարար տարր, որոնք կ'ուղեն կայսրութեան կործանումը: Հետագայ տարիներուն հարաբակուած գիրքերուն մէջ թուրքերուն հայերը պարտութեան մատնած ըլլալուն մասին կը գրուի: 1928-ի Նոյեմբեր 1-ին հարաբակուած լատինական տառերու գործածման օրէնքով՝ անցեալի պատմութեան հետ կապերը կը խզուին:

1930-ական թուրականներուն հայերը կը ներկայացուին որպէս թուրքին թշնամի եւ թուրքին թշնամիներուն օգնող: Այս տարիներուն է, որ Հայոց Յեղասպանութեան ժխտումի քաղաքականութիւնը կը սկսի ձեւաւորուիլ: Այս տարիներուն է, որ Հայկական Հարցը դասագիրքերու մէջ տեղ կը գրաւէ եւ պատերազմական պայմաններու պատճառով հայերու տեղահանութեան մասին կը գրուի: Դպրոցներու մէջ սկսուած Յեղասպանութեան ուրացման քարոզչութիւնը քայլ առ քայլ կը վերածուի պետական քաղաքականութեան: Երբ 1933-ին Ֆրանց Վերֆել (Franz Werfel) կ'աւարտէ «Մուսա Լերան Քառասուն Օրերը» խորագրեալ իր գիրքը, նացիները, ընդառաջելով թրքական կառավարութեան դիմումին, այդ գիրքը Գերմանիոյ մէջ «արգիլեալ գիրք» կը յայտարարէն: Երբ 1935-ին այդ գիրքը ԱՄՆ-ի մէջ շարժանկարի վերածելու համար աշխատանքի կը սկսուի, թուրք կառավարութիւնը կը սպառնայ արգիլեալ ամերիկեան շարժանկարներու թուրքիա մուտքը: ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարութեան միջամտութեամբ՝ գիրքը շարժանկարի վերածելու ծրագրին վերջ կը տրուի:

Երկրորդ Աշխարհամարտի տարիներուն՝ «Քսան Դասակարգի Զինուորագրում», «Ունեւորութեան Տուրք»-ի կիրարկման եւ «Քաղաքացի, Թուրքերէն Խօսէ» լոգունգներուն ամէն տեղ տեսնուելու եւ լսուելու շրջանին, Հայկական Հարցը որոշ լուսութեան մը մատնուած է, սկայն դպրոցներու մէջ «հայերը դաւաճան ու թշնամի» են:

Երբ Յեղասպանութեան 50-ամեակին առթիւ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Սփիւռքի մէջ մեծ շուրջով յիշատակումներ կ'ըլլան, Հայոց Յեղասպանութիւնը եւ այդ թեմային՝ նիւթին դէմ պայքարի կարիքը՝ «Յեղասպանութիւն չէ եղած», օրակարգի կու գայ: Պետական պաշտօնեաներէն, մամուլէն, ուսուցիչներէն «հարցին թրքական կողմը» պատմել, ժխտումը տարածել կը պահանջուի:

1973-ին, Լոս Անձելըսի մէջ, երբ ջարդէն ազատած 77 տարու Գուրգէն Եանիկեանը տեղւոյն երկու թուրք դիւանագէտները կը սպաննէ եւ անոր արարքին պատճառը կը բացայալուի, անցեալի պատմութիւնը բանագէծի նիւթ կը դառնայ: Թուրք դիւանագէտներու սպանութեամբ հանրութիւնը կը սկսի այս հարցին մասին լրջօրէն մտածել:

1975-ին, «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղանի Բանակ»-ի (Armenian Secret Army for the Liberation of Armenia-ԱՍԱԼԱ) գործունէութեամբ «Յեղասպանութիւն չէ եղած»-ի կող-

քին՝ «բուն գոհը մենք էինք, մեզ կոտորած էին»-ը տեղ կը գրաւէ:

Թրքական կառավարութիւնը կը սկսի թէ՛ պետական մակարդակով, թէ՛ ալ «ստեղծուած թրքական լապի»-ներով արտերկիրներու մէջ հակառակ՝ ժխտողական քարոզչութիւններ կատարել: Այս լապիներուն միջոցաւ կը սկսի հարցին շուրջ կասկած յառաջացնել: Ծնունդ կ'առնեն չակերտեալ ցեղասպանութիւն՝ «ցեղասպանութիւն», կամ «այսպէս կոչուած ցեղասպանութիւն» (sözde soykırım - աչօգտէ սոյգըրըմ) եզրոյթները:

1982-ին, երբ Թել Աւիվի մէջ Հոլոքոստի եւ ցեղասպանութեան կապակցութեամբ միջ-ազգային գիտաժողով կը կազմակերպուի, թրքական կառավարութիւնը Հայոց Ցեղասպանութեան թեմայով գեկոյցի գոյութեան համար բողոք կը ներկայացնէ: Իսրայէլի արտաքին գործոց նախարարութիւնը կը պահանջէ այդ նիւթին զանցառումը՝ թուրք-իսրայէլեան յարաբերութեան վնասելու հաւանականութեան պատճառով: Հոլոքոստին վերապրած, Նոպելեան մրցանակակիր էլի Վիզերը գեկուցողներու ցանկին կը հանուի եւ սակայն ցեղասպանութեան ամենայայտնի ցեղասպանագէտներէն իսրայէլ Զարնի այդ թեմայով կը խօսի՝ հակառակ իսրայէլի ամենաազդու նախարարներէն Շիմոն Փերեզի անձնապէս միջամտութեան:

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առաջ, Թուրքիոյ այդ թուականի վարչապետ Ռենեփի Թայիր էրտողան Գերմանիոյ վարչապետին կը պահանջէ 100-ամեակի ծախսերուն համար պետական ելեմտացոյցին մէջ դրուած յատկացումը ջնջել: Վարչապետը պահանջը կը մերժէ՝ էրտողանին յիշեցնելով, թէ Գերմանիա ժողովրդավար երկիր է, որով կառավարութիւնը երեսփոխանական ժողովին վաւերացուցածը չի կրնար փոխել:

Ժամանակի ընթացքին ժխտողական ռազմավարութեան արտայայտութեան ձեւերուն մէջ զգալի փոփոխութիւններ կը կատարուին՝ առանց հիմնականին մէջ որեւէ փոփոխութեան, պարզապէս միջազգային հանրութեան, յատկապէս Եւրոպիութեան, «սիրուն» տեսնուելու մտահճոգութեամբ:

Թուրքիոյ յաջորդական վարչապետեր կը գործածեն տարբեր-տարբեր դարձուածքներ՝ «ընդհանուր ցաւ», «դժուարին ժամանակներ՝ օսմանեան միլիոնաւոր քաղաքացիներու համար լի տառապանքներով»: Հոս, կարծես թուրքը կ'ուզէ ինքզինք զոհուածներու՝ ջարդուածներու խումբին մէջ դասաւորել: Մուսթաֆա Քեմալ՝ Թուրքիոյ առաջին նախագահն ալ այդպէս ըսած է, երբ 15-20 Հոկտեմբեր 1927-ին, ազգային ժողովին մէջ, թուրք եւ օտար լրագրողներու ալ ներկայութեան, յաջորդական 6 օրերու ընթացքին 36 ժամ տեսող իր ճառը կը կարգայ: «Հայոց Ցեղասպանութեան մասին ըսուածները իրողութեան չեն համապատասխաներ: Պատմութեան մէջ նմանը չտեսնուած այս վայրագութիւնը հայերը գործեցին: Մահմետականները պարզապէս իրենց պատիւը եւ կեանքը փրկելու համար դիմադրած, իրենք զիրենք պաշտպանած են»: Ան, 16 Մարտ 1923-ին ալ, հանրապետութեան հռչակումէն 7 ամիս առաջ, Ատանայի մէջ կ'ըսէ: «Հայերը եւ այլ ժողովուրդներ հոս որեւէ իրաւունք չունին: Այս բարեբեր տեղերը թրքական հողեր են»:

Ժամանակները կը փոխուին, կառավարութիւնները կը փոխուին, թատերաբեմի վրայ տեսնուող դէմքեր կը փոխուին, սակայն կայ բան մը, որ չի փոխուիր. Թուրքին ատելութիւնը հանդէպ հայուն: 2016-ին, երբ Գերմանիա կը ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը, թուրք ամբոխը Գերմանիոյ Կ.Պոլսոյ հիւպատոսարանին առջեւ «Ամենալաւ հայը մեռած հայն է» կը պոռայ, առանց ոստիկանական կամ «լայնախոհ, ազատամիտ» քաղաքացիներու միջամտութեան:

Արմեն Քիրիկյան

Ապրիլ 2017

ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԱՂԲԻԻՐՆԵՐ

Անտոնեան Արամ	«Մեծ Ոճիրը»	Պոսթը, 1921
Զօհրապ Գրիգոր (Léart Marcel)	«Հայկական Հարցը Փաստաթուղթերու Լոյսին Տակ»	Պէլբութ, 1973
Կիրակոսյան Ջոն Փրոֆ.	«Երիտթուրքերը Պատմության Դատաստանի Առաջ», Գիրք Առաջին Երևան, 1982 Գիրք Երկրորդ Երևան, 1983	
Փափազյան Աւետիս Հ.	«Հայերի Ցեղասպանությունը Հաստ Երիտթուրքերի Դատավարության Փաստաթղթերի»	Երևան, 1988
Էմիլի Կարլիե	«Կոտորածների Մեջ»	Երևան, 2010
Թորոսեան Սարգիս	«Դարդանելից Մինչև Պաղեստին»	Երևան, 2012
Թաթոյան Ռոբերտ	«Արևմտահայության Թվաքանակի Հարցը 1878-1914 Թուականներին»	Երևան, 2015
Cemal Hasan	“1915: Ermeni Soykırımı”	Istanbul, 2012
Akçam Taner	“Naim Efendi`nin Hatıraları”	Istanbul, 2016

Հեղինակի հասցեն՝

armenhirant@aol.com

